



# ՀԱՅ

Պատօնսթերթ  
Խորհրդական  
ՀԱՅՈՒԹ  
ԵՐՈՒՍԱԼԵՄԻ

Կ ՏԵՐԻ  
  
Ժ. ԺԲ

1986



# ԱԼԻՆ

## ԱՐԱՍՎԱԴԻՐ

### ԿՐՈՆԱԿԱՄ - ԳՐԱԿԱՄ - ԲԱՆԱԿԻՐԱԿԱՄ

ՊԱՇՏՈՆԱԹԵՐԻ ԵՐՈՒՍԱԼԻԿԻ ՀԱՅ ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹԵԱՆ

Կ. ՏԱՐԻ - ՆՈՐ ՇՐՋԱՆ

1986

Հոկտեմբեր - Նոյեմբեր - Դեկտեմբեր

Թիւ 10 - 11 - 12

1986

October - November - December

No 10 - 11 - 12



# S I O N

VOL. 60

A MONTHLY OF RELIGION, LITERATURE AND PHILOLOGY

OFFICIAL PUBLICATION OF THE ARMENIAN PATRIARCHATE, JERUSALEM

Proprietor: His Beatitude the Armenian Patriarch of Jerusalem



St. James Press, Jerusalem

## ՓՈԽԾՆ ԽՄԲԱԳՐԱԿԱՆԻ

ԲԱՐԵԿԱՐԳՈՒԹԻՒՆ ՀԱՅՅ. ԵԿԵՂԵՑԻՈՅՑ

Ը.

ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ԵՒ ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ

ԶԵԿՈՒԹՅՈՒՆԸ այս խորագրով կ'ակնարկէ ամուսնութեան կազմութիւնը և խղումը օրինապէս կարելի ընող երկու խումբի պարագաներուն, որոնց առաջինները՝ բոլոր Եկեղեցիներուն, իսկ երկրորդները՝ բացի Կաթոլիկէն՝ միւս բոլոր Եկեղեցիներուն համար կրօնական իրաւաբանութեան տարրեր են եղած, և ժամանակի ընթացքին զանազան տարողութեամբ ժողովական որոշումներու և կանոններու յանդած:

Առաջին խումբի պարագաներէն մասնաւորաբար հասի-չհասի կէտերուն խնդիրը կարելի է այլիս փակուած համարել՝ Գէորգ Ե.Ի. 1922 նոյեմբեր 11 թ. 645 կանոնական կոնդակէն վերջ, որ կը թոյլատրէր ազգակցական 5րդ և խնամիական քրդ աստիճան պատկը, «վերցնելով հոգեոր ազգակցութեան ամէն արգելքներ ամուսնութեան վերաբերմամբ», և, ինչպէս ԶԵԿՈՒԹՅՈՒՆԸ խմբագրող Մարգինը կը խորհի, ռազմել այդ սահմանը:

Կարեռը՝ երկրորդ խումբի պարագաներուն, այսինքն ամուսնութիւնը խղելի դարձնող պատճառներուն հարցն է, կնճռոտ խնդիր, արդարե, որ ահազին նշանակութիւն ունի ընտանեկան բարոյականութեան տեսակէտով, և որով այնքան զրագած են Արեւելեան Եկեղեցւոյ բոլոր ճիւղերը, ծնունդ տալով ժական, հայրուպետական և հայրախօսական կանոններու ստուար հաւաքումի մը:

Ենչ երջանկութիւն պիտի ըլլար մարդկութեան համար, եթէ զոյութեան բնաւ իսկ իրաւունք չունենար այդ հարցը. այսինքն եթէ ամբիծ սէրը կարենար լուսաւորել և տոքցնել միշտ սիրտերը ընտանեկան յարկի խաղաղութեան մէջ՝ Այդպէս ալ կ'երեի թէ եղաւ ի սկզբան պահ մը, քրիստոնէական առաջին սերունդին նախագրյն օրերուն, երբ ամուսնալուծութիւնը արզիլող աէրունական բացարձակ և անտիբարարան վճիռ մը, Աւետարաններէն հնագոյնին մէջ պահուած (Մարկ. Ժ. 12), սեղմօրէն կրնար ուղղութիւն տալ ընտանեկան կեանքի սրբութեան:

Բայց կեանքի ամենէն մարդկային այդ կողմին վրայ դրութիւնը չէր կրնար մնալ նոյնը. ու դեռ առաջին սերունդի օրերուն, հանրային զգացումը պէտք զգացած է արդէն ապաւինելու տէրունական նոյն վճիռին ուրիշ մէկ փոփոխակին, որ Մարկոսի բնագրին խիստ պատղամը յառաջ կը բերէ, «Եւ ոչ վասն պոռնկութեան» (Մաթ. Ժ. 9) վերապահութեան յաւելումով:

Այս երկու աւետարանական ըմբռնումները նոյն իմացումին, աւելի ճիշդ՝ Մատթէոսեանը Մարկոսեանին վերածելու համար Կաթոլիկ մեկնիչներու ճիզին

մէջ եթէ ընդունինք ալ թէ կան նկատելի և բանաւոր կէտեր, անկարելի է դարձեալ ի յառաջապահէ իսկ շընդունիլ թէ քրիստոնէութեան մէջ շատ կանուն մինչ պէտք է սկսած ըլլայ ամուսնական կեանքի անկանոնութեանց կամ անհամաժյութեանց ցաւը։ Ու ոչինչ կայ այդ բանին մէջ անհասկնալի։ զեռ մինչև օր մը առաջ հեթանսութեան կեանքը ապրող մարդիկ դժուար էր որ յաջորդ օրը արմատապէս բաժնուէին բարքի, կենցաղի և սովորոյթի իրենց նախկին ունակութիւններէն, երբ մանաւանդ դարձերը կը սկսէին զանգուած օրէն կատարուիլ։

Ասով պէտք է բացստրել անշուշտ այն անհանդուրժող և բուռն ընթացքը, զոր Եկեղեցին Հերոնիմոսի և այլոց խօսքով ու զրչով շատ կանուխէն ցոյց տուաւ ամուսնալութութեան դէմ, նոյնիսկ շնութեան և ուրիշ ծանր պարագաներու մէջ, ամուսնաթող և վերամուսնացած երախային մերժելով մկրտութիւն և ապաշխարողին՝ արձակում։ Ասով նոյնպէս՝ ի հակառակէն՝ կոստանդիտնոսի օրէն իսկ՝ քաղաքային օրէնքի թոյլատու վերաբերմունքը, որով կինը կ'արտօնուէր թոյլու իր այլը, եթէ հաստատուէր թէ մարդասպան, թունաւորող և զերեզմաններու կողուտիչ էր ան, նոյնպէս և այլը՝ եթէ միհնոյն ապացուցումը լինէր կինջ նկատմամբ։ Ուրիշ ո'րևէ պարագայի մէջ արդիլուած էր վերամուսնութիւնը։

Եկեղեցին, տեղական ժողովներու մէջ եղած կարգ մը մասնաւոր անօրինութիւններէ զստ, ընդհանրսպէս պահեց իր խւառութիւնը այդ մասին։ մինչ քաղաքային օրէնքը, մինչև Թէսպոս Բ.ի ատեն նոյն կերպով շարունակուելէ վերը, աւելի ընդլայնուեցաւ Յուստինիանոսի օրինագրքին մէջ, ուր ի վերջոյ ամուսնալուծման պատճառ նկատուեցան ամուսնութենէն մինչև երեք տարի վերը յայտնուած ամրութիւնը, ամուսիններէն մէկուն կամ երկուքին կրօնաւոր երելու ուխտը և զերութեան պատճառաւ մինչև տասը տարի բացակայութիւնը։

Ճիշդ ինչպէս Եկեղեցականներու կենցաղակերպի հարցին, նոյնպէս և այս խնդրին մէջ, Գ. դարէն սկսեալ, մտայնութեան կամ վարմունքի երկուութիւն մը սկսաւ զոյանալ Եկեղեցւոյ երկու կողմերուն՝ Արեմուեանին և Արեելեանին մէջ։

Առաջինը կը մնայ միշտ անյեղ իր տեսակէտին վրայ, թէ առանց մեծ արդիւնքի Անկարելի էր, բարբարոսներու դարձէն վերը մանաւանդ, պահպանել այդ մասին կարզը, ամուսնալուծութիւնը ինքնին կը զործագրուէր, երբեմն երկուստեք հաւանութեամբ, ու նոյնիսկ միայն մէկ կողմին պահանջումովը, և յաճախ յիմարութեան կամ ամուսնութենէն վերը երեան եկած հիւանդութեանց կամ անկարողութեան պատճառաւ։ Այս տեսակէտով ամենէն ցաւալի տեսաբանները կը պարզուէին մասնաւորսպէս Փռանկ պետութեանց մէջ։ Այնպէս որ երբեմն եղած եկեղեցական զումարումներու մէջ, զորս Կաթոլիկ Եկեղեցւոյ պատմութիւնը չ'ուզեր ճանչնալ իրք ժողով, քանիցս կատարուեցան ամուսնալուծման ի նպաստ տնօրինութիւններ։ Եւ սակայն բուն պաշտօնական ժողովները տեղի չտուին քնաւ, և մինչև ի. դար արգելից կանոններով և բանագրանքի կոնդակներով դատապարտուեցաւ ամուսնալուծութիւնը։

Արևելեայց մօտ, ուր պետական ազդեցութիւնը աւելի բացորոշ էր եկեղեցական իշխանութեան վրայ, քաղաքական օրէնքին ամուսնալուծական հետքերը կանուխէն կ'երեին եկեղեցական իրաւունքին մէջ։ Բիւզանդացիները իրենց այդ մասին ունեցած իրաւակարգին իրրե աղբիւր կը ցուցնեն Ս. Բարաղի հեղինակութիւնը։ Ակներե է սակայն թէ անկէ առաջ Հռովմէական օրինագիրքն է եղած անոր բուն աղբիւրը, կոստանդիանոսի օրէն և իր յաջորդներուն ատեն, ու նոյնն էր որ Յուստինիանոսի օրով, և աւելի վերջերն ալ, կոմմենեանց շրջանին և աւելի ետքը շարունակեց, ժամանակին հետ միշտ աւելի ընդլայնուելով, մինչև որ Բիւզանդական կայսրութեան բարձումէն վերջը բոլորովին խառնուեցաւ եկեղեցական իրաւունքին մէջ։ Բիւզանդական Եկեղեցւոյ ճամրով էր որ ամուսնական օրէնքը փոխանցուեցաւ անոր միւս ճիւղաւորումներուն՝ Ռուսական, Ռումանական և Ալաւական Եկեղեցիներուն մէջ, իւրաքանչիւրին մէջ իր ազգային բարքերուն և պետական կարգուկանոններուն զունաւորումը ընդունելով աւելի կամ նուազ շափով։

Ուղղափառ Ասորւոց կամ Յակոբիկեանց Եկեղեցին մէջ ամուսնալուծան օրէնքը կը սկսի կանոններովը Մարուլլայի (432-435), Եղեսիոյ մեծանուն Եպիսկոպոսին, որ կը յիշուի մեր զրականութեան մէջ Հայ զիրերու զիւտին պատմութեան առթիւ Նոյնպէս Ղափաներու Եկեղեցւոյն մէջ Խպն-Էլ-Ասալի Նոմոկանոնով։ Այս երկու Եկեղեցիներուն մէջ ալ՝ պարագաներու աւելի ստուարցած թիւով մը ։ Նմանապէս և շատ աւելի՝ Եթովպականին և Նեստորականին մէջ։ Խոկ Մարոնիներուն մէջ՝ համեմատաբար աւելի շափաւոր աստիճանի մը վրայ։

Մեր մէջ ևս շատ հին պէտք է եղած ըլլայ այս օրէնքին հաստատումը։

Թաղէսս առաջեալի ընծայուած կանոններուն մէջ, որոնք թէկ ծագումով Ասորական՝ բայց Հայերէնէն կը հասկցուի թէ շատ կանուխէն պէտք է թարգմանուած ըլլան մեր լեզուին, չնացողին համար պատիժի՝ միայն յիշատակութիւն կայ, բայց ոչ՝ ամուսնալուծման։ Լուսաւորչի կանոններուն մէջ, ուրոնց զէթ մինչև Ե. դար հնութիւնը անվիճելի է, թէկ կ'արգիլուի կրօնական ուխտի համար ամուսնաթողութիւնը, բայց կ'արտօնուի պոռնկութեան պատճառաւ ամուսնալուծմը։ Այս արտօնութիւնը աւելի լայն չափով կը տեսնուի՝ հաւանաբար Ս. Մահակի ատենէն թարգմանուած Նէոլեսարիոյ կանոններուն մէջ։ ու շատ աւելի՝ նահապիվանի կանոններուն մէջ (447)։ Խոկ Գուինի ժողովը (645) նախորդ կանոններուն մէջ յիշուած պատճառներուն վրայ կ'աւելցնէ զերութեան հետեւանքով եօթը տարի բացակայութեան պատճառը ևս։

Ամէն պարագայի մէջ, կ'երեի թէ եղած է ատեն մը, ուր ամուսնալուծութեան թոյլտուութիւնը չափազանցութեան հասած ըլլալով մեր մօտ, հարկ եղած է հակազդեցութեան մը վրայ մտածել։ Աթանասի կանոններուն — որոնց մէջ ծայրայեղ խստութիւններ կան այդ օրէնքին դէմ — աւելի վերջերը Հայերէնի թարգմանուած և մեր կանոնագրքին մէջ մուծուած լինելը զայդ միայն կը հաստատեն։

Այս տեսակէտով, աւելի հետաքրքրական է անշուշտ Գօշի դատաստանագիրքը, որ կանոնազիրք մը ըլլալէ աւելի կանոններու դասաւորում մը և ուսումնասիրական փորձ մըն է: Հեղինակը, որ իր ժամանակի ամենէն կարեորմիտքերէն մին է, ամուսնալուծական հարցերուն առթիւ մասնաւորապէս աչքի առջև ունի Նէոկեսարիոյ, Շահապիվանի, Դուքինի և Աթանասի կանոնները: բայց ուշազրաւ է յատկապէս հարցին հանդէպ իր բռնած ընթացքը: Կը մէջբերէ և կը համեմատէ այդ կանոնները, առանց իր կողմէ գիտողութեան անոնց մասին, կարծես աւելի անոնց հակասութիւնը մտանաշելու համար, և այսպէս լուելայն իր անհամամութիւնը յայտնելու համար անոնց մասին: Ու այդ էր արդարի իր դարուն, Ժ. գարուն, ոզին այդ հարցին համար: Շորհալի: որ Ըսդհանրականին մէջ ընդարձակօրէն կը զրէ ամուսնութեան մասին, զրեթէ ոչինչ կ'ըսէ ամուսնալուծութեան վերաբերմամբ:

Հարկ դատեցինք այստեղ տալ այս քանի մը մահրամասնութիւնները, խորհելով որ անոնք կընան օզնել հարցը իր էութեանը մէջ ըմբռնելու համար:

\* \* \*

Խնդիրը այն չի կընար ըլլալ հոս մեղի համար թէ ամուսնալուծութիւնը իրք իրաւական ըմբռնում որքան է կամ չէ քրիստոնէական: Ցիսուսի պատղամը որոշ է այդ մասին: «Զօր Աստուած զուգեաց մարդ մի՛ մեկնեսցէ»: Երկու աւետարաններն ալ տէրունական այդ վճիռն է որ կ'աւանդեն նոյնութեամբ: Տարբերութիւնը որ կայ երկուքին միջն ո՛չ թէ վճիռին կը վերաբերի, այլ անոր Տարբերութիւնը որ կին երկուքին միջն ո՛չ թէ վճիռին կ'ընէ: Կը աշակերտները, իրենց հրէական մտայնութեամբ, ծանը կը գտնեն Վարդապետին պատղամը և նորէն կ'անդրադառնան հարցին, Ցիսուս կը պատասխանէ ըստ Մարկոսի (Ժ. 11-12): «Եթէ այր մը տրձակէ իր կինը և ուրիշ մը առնէ, չնութիւն կ'ընէ: Նոյնպէս եթէ կին մը թողու իր այրը և ուրիշի մը երթայ, չնութիւն կ'ընէ»: Իսկ ըստ Մատթէոսի (Ժ. 9): «Ով որ կ'արձակէ իր կինը՝ առանց պոռնելութեան պատճառի և ուրիշ մը կ'առնէ՝ չնացող է: արձակուածը առնողն ալ չնացող է»:

Եթէ Մատթէոսի մէջ ալ չինէր «... մարդ մի՛ մեկնեսցէ»: պոռնկութեան պարագային մէջբերումը կընար փոխել խնդրին բնութիւնը, բայց քանի որ այդ վերապահութիւնը բացատրութեան մէջ միայն կը յիշուի, անիկա ոչ թէ կ'այլայլէ բուն սկզբունքը, այլ առ առաւելին թոյլտուութեան մը կամ «ներելով հրամայելու, այսինքն առ առաւելին բացառութեան մը ակնարկած կ'ըլլայ:

Խոստովանիլ պարտինք: աւելի համաձայն է քրիստոնէականի մարդիկ չանան սուրբ պահել իրենց ընտանեկան կեանքը: ատոր համար որ մարդիկ չանան սուրբ պահել իրենց ընտանեկան կեանքը: ատոր համար ամէն զգուշութիւն նախապէս ի զործ դնեն իմաստութեամբ ընտրելու համար իրենց կեանքի ընկերը: յետոյ, արկածական զայթումներու վրայ զիտնան իրենց կեանքի ընկերը: յետոյ, արկածական զայթումներու վրայ զիտնան իրենց կեանքի ընկերը: չտառակ անկեալ ճգմելու՝ հետամուտ լինին կանզնելու և բարձրէն նայիլ, և փոխանակ անկեալ ճգմելու՝ չտառակ միմեանց նկատմամբ, ուղղելու զայն: զիտնան փոքրողի զգացումներէ չտառակ միմեանց նկատմամբ, կասկածամութենէ աւելի վատահութեամբ վերաբերուիլ իրարու, մեծ արժէք կասկածամութենէ աւելի վատահութեամբ վերաբերուիլ իրարու, մեծ արժէք կասկածամութենէ աւելի վատահութեամբ վերաբերուիլ իրարու, մեծ արժէք կասկածամութենէ աւելի վատահութեամբ վերաբերուիլ իրարու:

որոնք հօգւոյ թուլութիւններ են յաճախ միայն և արուեստագործուած կամէռն թիւններ. ու խորհեղով թէ չկայ երկինք անամպ և ծով առանց ալիքներու, սիրով անուշել կեանքի դառնութիւնները և տեղի չտալ կործանարար դայթակղութեանց: Եւ արդարեւ, հարեանցի ակնարկ մը բաւական է՝ համոզուելու համար թէ ամուսնուկան վէճերու ամենամեծագոյն մասը արդիւնք է անխելք ընտրութեան, կարճամիտ սրանեղութեան, կեղծ պատուախնդրութեանց, նենդ թաքնախոնութեանց, փճացած բարոյականի, և յաճախագոյնս՝ ամուսնալուծուելու կարելիութեան:

Կը ճանչնանք ընտանիքներ, ուր տնտեսական տառապանքը, ոռողջական մտատանջութիւններ, ընաւորութեան և խառնուածքի շեշտուած տարրերութիւններ ամենէն բուռն փոթորիկներ կրնային յառաջացնել, բայց ուր պարկեցտութիւնը, ուխտի նուրիականութեան զգացումը, զաւակներու սէրը և ընտանեկան մաքուր պատուազգածութիւնը կը զայէ, կը սահմանէ ամէն ինչ, և ուշ կամ կանուխի ի վերջոյ դրախտ մը կը շինէ հոն՝ ուր փորձիչ կիրքեր դժոխք միայն պիտի կրնային յառաջ բերել: Կը ճանչնանք բարեպաշտ և հողով կիններ, ուսեալ և յաճախ անուս, որոնք իրենց հրեշտակային վարքով հրաշը կը զործեն պարզապէս՝ խոռ և անկարդ ամուսիններու պատճառելիք աղէտքներէն փրկելու համար իրենց տան համբաւն ու ապագայի երջանկութիւնը:

Պղտիկ վիշտեր կան, որոնք կը նմանին անթեղուած կայծերու, զորս քիչ մը օդ կրնայ վտանգաւոր սսատկութեամբ արծարծել յանկարծ. ու ամուսնալուծման յոյսը այդ զերն է որ յաճախ կը կոտարէ անոնց վերքարերմամբ:

Խոստովանիկ պարտինք թէ Հռովմէականին պէս պիտի շարժէր Բիւզանդական Եկեղեցին ևս, եթէ կրցած բլլար անկախ մնալ քաղաքային կամ պետական աղղեցութեանց ճնշումէն. ու այն տաեն նոյն կերպով իրեն պիտի հետևէին բոլոր միւս Արեհելեան Եկեղեցիններն ալ:

Բայց կենանք հոս: Զենք ուզեր այն տպաւորութիւնը տալ ընթերցողին թէ մեր գիտումն է առաջարկել, որ բարեկարգութիւնը զործադրուած տաեն չնշուի ամուսնալուծման օրէնքը: Ատիկա, աւելի քան դժուարին այլիս, առնուազն վտանգաւոր վիրահատութեան մը պիտի նմանէ: Այսքան դարերէ ի վեր բարքերու մէջ մտած ու ժամանակի մաայնութիւններով մանսւնդ խռորացած և տորրացած իրաւակարզի մը դէմ հոսանքն ի վեր նաւելին աւելի վնաս քան օգուտ միայն կրնայ յառաջ զալ: Բայց ուր որ խոնհմութիւն չէ նշդրակ զործածել՝ իմաստութիւն է կաղդուրումի և սնուցումի մեթոսը կիրարկել:

Ու, մեր կարծիքով, այդ ճամբէն չէ որ Զեկոմիթալիլը խմբադրող Մարմինը ուզած է մօտենալ խնդրոյն:

Իր տեսութեամբ, այս հարցի նկատմամբ ու տւադոյն կը լինի ընդունիլ նահատիվանի ժողովին որոշումը . . . ։ Անհասկնալի է նախ միմիտյն 15 դարեր առաջ զումարուած ժողովի մը անօրինութիւններով կաշկանդուելու իմաստը, երբ անկէ ետքն այ դեռ շատ անզամներ նկատի է առնուած խնդիրը ժողովերու կողմէ, և երբ Հայ Կոնոնազիրքին մէջ կան նոյն խնդրոյն վերաբերեալ բազմաթիւ ազգային և օտար տրամադրութիւններ, որոնք կը ցուցնեն առնուազն այդ մասին կատարուած աշխատանքի մը իրականութիւնը: Ինչո՞ւ զանց ընել

համեմատական և համադրական մեթոսի մը առաւելութիւնը, նոյն ատեն անաեսելով միշտ աւելի մօտաւոր թուականներու մէջ եղածները:

Ստոյդ է թէ նահապիմանի ժողովը, 447ին գումարուած, մեր ազգային եկեղեցական ժողովներուն շարքին՝ ամենէն պատկառելիներէն մին է, որ տեղի ունեցաւ երկու անմաններուն, Ս. Սահակի և Ս. Մեսրոպի վախճանումէն եօթը տարի վերջ, երբ, անոնց անձնական հմայքովը և իմաստուն առաջնորդութեամբը երկար ատեն պահուած կրօնական, եկեղեցական և բարոյական ամէն հանոնաւորութիւն խանդարուեցաւ յանկարծ, ու մէկ կողմէն հայ պետութեան բարձուածովը և միւս կողմէ պարսիկ կառավարութեան սագրանքներովը քաջալերուած անկարգութեան ողին ասպարէզ զտաւ աւերելու համար մեր ժողովուրդին ներքին կեանքը: Այդ ժողովը, անկարելի է չընդունիլ, ազգային զարթօնքի ամենէն զեղեցիկ պահերէն մին է, ուր ազգային, քաղաքական և զինուորական զլսաւորները, մարզպան, հազարապետ, մազխաղ, իշխաններ, զաւառապետներ, զաւառակալներ, կուսակալներ, ազատներ, նախարարներ, Կային կը հաւաքուին ու Եկեղեցւոյ ներկայացուցիչներու հետ միասին նստած, սիրոյ և միաբանութեան նախանձախնդրութեամբ կը ցանկան որ Ս. Գրիգորի, Ներսէսի, Սահակի և Մաշտոցի կողմէ գրուած կարզը վերահաստատուի: Ազգային զիտակցութիւնն է որ ազգին քաղաքական այդ չփոթ օրերուն Եկեղեցւոյ կը դիմէ՝ ժողովուրդին բարոյականը բարձր պահելու համար կրօնքի միջոցաւ: Երբ այս մեր ազգային եկեղեցական տարեզրութեանց մէջ քիչ են այս զումուրման նմանները և, այս իսկ պատճառաւ, անոր որոշումները մեր ազգային՝ Եկեղեցական իրաւունքի ամենամանկազին աղբիւրներէն մին են: Բայց այս ամէնը իրաւունք չեն տար մէզի բարեկարգական ձեռնարկի մը ատեն այս կամ այն խնդրոյն առթիւ կառչի միայն անոր կանոններուն:

Ժոմանակին պէտքն էր որ հոն նկատի առնուեցաւ մեծ իմաստութեամբ. բայց ամէն ժամանակ իր պէտքը ունի՝ զոր պէտք է նկատի առնել իրեն ծնունդ տուող հանդամանքներու և իրմէ ծնունդ առնող պարագայից համեմատ, ու ոչ ազգասիրութիւն է և ոչ արդարութիւն՝ քսաններորդ դարու կարիքներուն իբր դարման առաջարկել Ե. դարու ըմբռնումները:

Մեր առարկութիւնը ո՛չ թէ նահապիմանի ժողովի օրինակին դիմելուն՝ այլ միայն անոր կառչելուն մասին է, այսինքն այն մտայնութեան՝ որով կ'անտեսուին բոլոր միւս ժողովներն ու Կանոնագիրքը ինքնին: Այդ ժողովը իր կազմութեամբը և որոշումներովը թելազրական շատ ինչ ունի անշուշտ, բայց մեծ ազոյն թելազրութիւնը, պիտի ըսէի ցյուերժական դասր» զոր կրնար առլ անիկա հայութեան որևէ սերունդի, անոր ողին է առնենէն աւելի, ազգը վերականգնելու կամ կործանումէ փրկելու համար իբ Եկեղեցին միջոցաւ իբ կրօնքին բարոյացուցիչ զօրութեան զիմում ընելու ողին:

Այս ընդհանուր նկատողութենէն վերջ եթէ հարկ ըլլար կանգ առնել քանի մը մանրամասնութեանց առջե, այսինքն այն պարագաներուն առջե, զորս «ԶեկութիցՈՒՄ»ը երկուող Մարմինը նահապիմանի որոշումներուն ներշնչումին տակ ու հաւալուծման պատճառ կը համարի, պիտի չքաշուէինք անոնց մէջ առաջինը ցուցնելէ Ամութեան պարագան:

Ըստ՝ նախ թէ այդ մասին Շահապիվանի բանաձևումները շատ յստակ չեն. պարագայ՝ որ Գօշի այդ մասին զրուածներուն մէջ ալ կը տեսնուի. մտածումի կամ թերես զրչութեան աղօտ կէտեր կան անոնց մէջ, որոնք կրնան հակառակի՞ն ալ տանիլ միտքը. այնպէս որ ուղիղ չի թուիր անոնցմէ անմիջապէս այդ հզրակացութիւնը հանել, եթէ արդար իսկ լինէր այդպէս հետևաբանել, գեռ հռեկ պիտի ըլլար քննել թէ այդ մեծ ժողովը իր ժամանակին մէջ զգացուած ի՞նչպիսի հարկեցուցիչ շարժառիթներէ մղուած էր այդպիսի որոշումի մը:

Յամենայն դէպս, ամլութիւնը ամուսնալու ծման պատճառ համարելով՝ ԶԵԿՈՒՑՈՒՄԻ Մարմինը ամուսնութեան նկատմամբ իր մտածողութիւնն է որ կը մատնէ: — Արդեծնութիւնը, ամուսնութեան ամենէն ցանկալի հետևանքներէն մին անտարակոյս, անոր նպատակը չէ սակայն, որպէսզի իրքն իր նպատակէն վրիպուած զործ՝ ջնջուի ամուսնութիւնը: Այդ նպատակը երջանկութիւնը և սէրն է զերազանցապէս: Եւ յետոյ, միայն արիւնէն սերած ծնունդը չէ որ զաւակն է մարդուն, այս բանական և բարոյական էակին. ի՞նչ անծին կիներ կամ այրեր, բազմածնունդներէ շատ աւելի կրնան երջանկանալ հոգեործննդականութեան բեղմնաւորութեամբ. ատոր չէ՝ միթէ որ կ'ակնարկէ Սալմոսին սքանչելի խօսքը. «Բնակեցուցանէ զամուլն ի տան ուրախամիտ, որպէս մայր որդուվք բերկրեալ»: Ամլութիւնը, երբ կամքէ անկախ վիճակ է մարդուն կամ կնոջ մէջ, քրիստոնէական չէ բնաւ պատճառ համարել ամուսնալուծութեան, վասնզի անմեղ մը թշուառ ընելու ամենէն անոպայ կերպն է: Խօսք չունինք, սակայն, երբ խնդիրը դիտաւորեալ ամլութեան վրայ է, որ ոճիր է թէ՝ ֆիզիքական և թէ՝ հոգեկան տեսակէտով:

Չտփազանց առաձգական, եթէ ոչ անարդար, կը զտնենք նոյնպէս «Փիզիքական և հոգեկան արատներուն պատճառները: Այդ տկարութիւնները եթէ ամուսնութենէ առաջ զոյութիւն ունեցած բայց իրարմէ թաքցուած վիճակներ են, պէտք է անշուշտ որ նկատի առնուին, զի իրու խարէութեան արարք կրնան իրաւունք շինել ոչ թէ լուծելու այլ չեղեալ նկատելու ամուսնութիւնը. իսկ եթէ ստուգուի որ կենակցութենէն վերջ զոյացած են անոնք, ամուսինները միասին պէտք է քաշեն վիշտին սայլը, երկաքանչիւրը իր միխթարութիւնը վնասուելով իր լծակիցին մխիթարութեանը մէջ, որ երջանկութեան ամենէն սուրբ ծներէն մին է: — Աւ քիչ չեն բնաւ այդպիսի ամուսինները, որոնք քրիստոնէական բարոյականի փառքերէն են, սխաշին պարծանքովը երջանկացած հոգիներ:

Փալով «արբեցողութեան և անհաշտ բնաւորութեան» պատճառներուն, չ'արժեր յամենալ նոյնիոկ անոնց առջեւ բարոյականի զօրութեան և քրիստոնէական դաստիարակութեան մասին իր հաւատքը կորսնցուցած պէտք է ըլլայ մարդ, այդ կարզի թերութիւններուն մէջ ամուսնալուծութեան պատճառ զանելու համար: ԶԵ՞նք ճանչնար զինեմոլներ, որոնցմէ սուրբեր և առաքինութեան տիպարներ գուրս բերած են ի վերջոյ բարի ազգեցութիւնները և ժամանակը. ու չե՞նք ճանչնար նաև զգաստ բարքի և համբերութեան դիւցազուններ, որոնք մինչև վերջին շունչը իրենց շրթներէն չեն հեռացուցած չարչարանքին բաժակը, անոր մէջ տեսնելով իրենց համար փրկարար փորձութեան պատեհութիւն մը:

Չենք կրնար ջնջել ամուսնալուծութեան օրէնքը, բայց պարտինք հնարաւորութեան սահմանին մէջ սեղմել զայն։ Հակառակը անկարգութեան պիտի տանէր Եկեղեցին և ոչ թէ բարեկարգութեան։ Զայդ կը պահանջէ ընկերութեան բարին և ընտանեկան բարոյականը։

Աչ ոք կրնայ ապացուցել թէ ամուսնալուծութեան օրէնքը յաճախուած միջավայրերուն կամ ժողովուրդներուն մէջ ընկերութիւնը աւելի բարեկարգ և ընտանիքները աւելի երջանիկ են քան անոնց մէջ ուր այդ օրէնքը իր նուազագոյն աստիճանին վրայ է. ընդհակառակն»։

Ուղիղ չէ պատմութեան միայն հեռաւորացոյն թուտկաններուն սկսոել նայուածքը, այս մասին օրինակ և խորհուրդ փնտռելու համար։ Ծնորհալիի դարէն մինչև Մակար Ա.ի թուտկանը, մեր Եկեղեցւոյ իրաւաբանութիւնը շատ չէ զբաղած ամուսնալուծութեան հարցերով. բայց ժողովուրդը, այդ միջոցին, իր ամենէն գժրախտ օրնուուն ալ կրցած է բարձր բռնել իր ազգային և ընտանեկան բարոյականը, երբ, ստիլուական պարագաներուն մէջ, հայրապետական անօրինութեամբ կը վճռուէր հարցը։

Անմոռանալին Խրիմեան Հայրիկ, որուն օրով առաջին անգամ թուլցաւ օրէնքին խստութիւնը այդ մասին, ինքն ալ դժոհն տառը հետեանքէն, օր մը պատռեց ամուսնական ինդրոյ մը համար ժողովներէն իրեն մատուցուած տեղեկագիրը, և պարտադրեց իր կարծիքը. ու, այդ մասին իրեն եղած օրինական դիտողութեան, Արագոնական շեշտով մը պատասխանեց միայն. «Հարցեր կան, որոնց մէջ Եկեղեցւոյ օրէնքը Հայրապետին խիղճն է»։

Այժմ, ընդհանուր ստանձարձակութեան և տարօրինակ մտայնութեան այս դարուն մէջ, երբ ընտանիքներու ճակատազիրը կը վճռուի հասարակ դատաստանականներու սեղանին վրայ, շատ տեղեր, եթէ ոչ ամենուրեք, այդ օրէնքը կիրքն է ամենէն աւելի, կողմնակի և կողմնակցական նկատումներու և հաշիւներու զգացումը՝ իրաւական ըմբռնումներու անընդունակ և ընկերութեան ու ընտանեկան բարոյականութեան անհասկող մարդոց, որոնք յաճախ կը խողան ամուսնական կեանքի սրբութեանց հետ այնպէս ինչպէս գուարճանքի սեղանին շուրջ հաւաքուած խաղարկողներ։

Բարեկարգութիւնը այս ցաւազին վիճակին ջնջումովը միայն կրնայ արժեցնել ինքզինքը. և ատիկա կ'ըլլայ քրիստոնէական արդար և բարոյացուցիչ օրէնքներու հարատարակութեամբը և զանոնք բարեխղճօրէն զործադրելու դարմաններու և միջոցներու ստեղծումով միայն։

ԹՈՐԴՈՄ ՊՈՏՔԻԱՐՔ

(«Սիրոն», 1938 Յուլիս)

(Հարութակելի՝ 9)

## ԿՐՈՆԱԿԱՆ

### ՍՈՒՐԲԵՐ ԵՒ ՆՆՁԵՑԵԱԼՆԵՐ

Դրեթէ բոլոր Քրիստոնեայ Եկեղեցիները ունին տարւաւան մէջ օր մը՝ նուէիրաւած Ամենայն Սրբոց յիշատակութեան, Աւոնին նաև օր մը կամ օրեր՝ նուէիրաւած Մեռելոց յիշատակին: Կաթոլիկ Եկեղեցին սակայն այդ նպատակին յատկացուցած է երկու իրերոյած ջորդ օրեր, Նոյեմբերի առաջին օրը՝ Ամենայն Սրբոց, իսկ երկրորդ օրը՝ Ընդհանուր յիշատակին:

Ու ինքնարերաբար կը տարուինք մտածելու: Արգեօք մասնաւոր իժամաս մը կա՞յ այս կարգագրութեան հարիւ Աւրիչ խօսքով՝ կա՞յ հանգիտութիւն մը ընդմէջ սուեբերն և ննջեցեալինուն:

Նախ քան այս հարցումին պատասխան մը ճարելը, լաւ պիտի ըլլար որ ջանոյինք սահմանել սուեբը և ննջեցեալը: Այլ խօսքով՝ այս երկու եղբերը կամ վիճակները աւելի յատակ ընծայել մէր իմացողութեան:

Ո՞րն է, ի վերջոյ, սուեբը: Սխալած չե՞նք ըլլար եթէ քանիք թէ սուեբը կատաւիլ մարդն: Աղամարդիներու բոլոր խմբաւորումներուն մէջ — արուեստուգէտներ, հերոսներ, գիտաններ, ուղամիկներ, քաղաքագէտներ, և կարելի է տակաւին այս շարանը երկարել — սուեբն է միայն օր ամենէն աւելի և ճշգրիտ կերպով իրագործուած կը նկատուի մարդու կոչումը: Ի մի խօսք, սուեբը Աստուծոյ պատիերը — որով ստեղծուած է մարդ արարածը — իր մէջ անեղծ պահող երանելի անհատն է:

Եատերու մտքին մէջ սուեբը մարդկային ընկերութենէն հեռու ապրող, հոգեռոր խոկումներու անձնատուր մինակեացն է կամ ճգնաւորը, անապատի մը — ասոր զայտ իմաստներով — անկիւնը քաշուած, երբեմն ալ մեղքին դէմ ինքնքինքը պահքով ու աղօթքով զրահած անհատն է ան մեզի համար, ամէն ուրախ-

առիթ պատահարէ հեռու կեցող, ապաւ խորած անունով ծանօթ տիպարը:

Բայց մեր և այլ Եկեղեցիներու Տօնցոյցին մէջ տեղ գրաւած սուրբերը եղած են մէծագոյն տոկոսով մարդկային ընկերութեան լայնագոյն խուերուն հատաօքեաց չփման մէջ ապրողներ, պատկանելով տարբեր սեռերու և գասակարգերու, տարբեր՝ իրենց մտայնութեամբ և աշխարհահայեցքով, բայց նոյն հոգեսոր իրողութիւններու հանդէպ պարզած իրենց կեցուածքով և հաւատքի անբեկանութիւնը առկպութեամբ:

Հայերէն լեզուի մէջ յատկանշական է սուեբ բառը, մաքրահոգի անձերուն տըրաւած, որ կը պատկանի սրբել բայէն գոյաւորուած բառերու ընտանիքին: Ի վերջու, չէ՞ որ մեղքերէն սրբուած անհատն է սուեբը:

Մեր Եկեղեցին Ամենայն Սրբոց տօնը — օրուն կը կցէ շնորհ և նորոց, յայտից և անյայտից քացարաւութիւնը — կը կատարէ Ընդհանրապէս Խաչկրացի յաջորդող եօթներորդ եօթնեակի Շբ. օրը, որ կրնայ զուգագիպի Նոյեմբեր ամսուածաց հունին օրուան:

Գալով մեզմէ անդարձ բաժնուածներուն, որքան յարմար է անոնց համար գործածել նինջիցիւլ բառը: Մեռելութիւնը վերջ մը, վախճան մը կը բնարոչէ: Նընջումը վիճակ մըն է առժամմայ, սուեն կը յաջորդէ զարթնումը: Ճիշդ ինչպէս մեր տուրիայ նինջին կը յաջորդէ տաւածեան զարթնումը, այնպէս ալ կը հաւատանք թէ ննջեցեալը պիտի զարթնու, ինչ փոյթ թէ տարբեր մարմնով, Քրիստոսի երկրորդ գալուատին:

Յատկանշական է որ Նոր կատարանի մէջ այս աշխարհէն հեռացածներուն համար յաճախ գործածուած է ննջեաց բայջը: Յիսուս ա'յդպէս բնարոչնց վիճակը հարիւրապիտ Յայրոսի երկուաստանամեաց դստեր, երբ կ'երթար կեռնքի վերակաչելու համար զինքը: ՛Ենջեաց ի Տէրը, կ'ըսէ Գործք Առաքելոցի հեղինակը Խախավկայ Ս. Ստեփանոսի համար, երբ այս վերջինը իր հոգին առ Աստուած կ'աւանդէր կեղբօսի Զորին մէջ, քարերու տարափէն:

Հռովմի մէջ Միաբանութիւն մը կար, սրուն անդամները ամէն տռաւօտ «Յիշէ՛» որ պիտի մեռնիս բառերով կ'ողջունէին զիրար, յիշեցնելու համար մօտիկութիւնը ու անխուսափելիութիւնը մանուան, ուրուն սկ խորհուրդը որքա՞ն խեռ ու անոպայ հոգիներ հրուիրած է զգաստութեան ու երբեմն մինչև իսկ սրբութեան:

Քոյր Եկեղեցիներէն ոմանց մէջ, հոգեհանգստեան պատամունքի տաեն ըմեզի յաւիտեանութիւն կանխաղա իբրև կը յիշատակուին ննջեցեալները: Այս, բոլորս ալ ճամբորդներ ենք — երանի անոնց, սրոնք ուղեմուր ճամբորդներ չեն, այլ վատահաքայլ կը յաւաղանան — առժամեայ մեր կանքէն յաւիտեաններուն դիմող: Բայց չենք խեղճ ու կամազուրկ ուղեուներ, մանուանդ երբ Անառակ Որդիին նման, ներողամիտ ու գորովագութ Հօր մը դիմաւորութեան արժանի ըլլալու քալցր յոյսը կընանք ունենալ անդենականի սեմին:


Սրբոց յիշատակին և հասարակ նընջեցելոց յիշատակին զուգորդումը կամ միքածառութիւնը իբրև հիմ ունի սակ քրիստոնէական այս խոր ու պայծառ համոզումը թէ ամէն ննջեցեալ, եթէ չէ ինկած մահացու մեղքի տիրապետութեան ներքեւ, կրնայ օր մը միանու սուրբերու փաղանգին: Արդէն այդ նպատակաւ է որ ննջեցեալներու համար հոգեհանգստեան պաշտօն կատարելու դրութիւնը հաստատուած է բոլոր հին և առաքելական Եկեղեցիներու մօտ:

Մեր Եկեղեցին հինգ Տաղաւարներու վաղորդայնները յատկացուցած է մեռելոց

— աւելի ճիշդ՝ ննջեցելոց — յիշատակին, Յոյներ այդ նպատակին յատկացուցած են երկու Շարաթ օրեր, Բուն Բարեկինդանը կանխող Կիրակիի և Հոգեգալուտեան տօնի նախօրհակները: Ըսինք թէ շնորհբերն է Լատինաց մօտ այդ օրը: Ժամանակին Կիրակիի զուգադիպած տարիներուն այդ կը յիտաձգուէր յաջորդ օրուան, յարութեան և մահուան խորհուրդներուն անսերդաշնակ ըլլալէն յառաջ եկած գուցէ:

Բազմաթիւ են Քրիստոնէական Եկեղեցիներու տօնացոյցին մէջ տեղ զրաւած սուրբերը: Առաջ է մահաւանդ Կաթոլիկ Եկեղեցւոյ տօնացոյցը, ուր մուաք զործած են յետնագոյն դարերուն — մինչև մեր դարը — ապրած սուրբերը: Վերջին քանի մը դարերուն, մեր և միւս Արքելեան Եկեղեցիներու տօնացոյցերը չեն հիւրընկալած նոր սուրբերը: Ինչքա՞ն լաւ պիտի ըլլար որ, դարուս կէսէն ասդին ծաւալած հիւմենիք ողիէն առաջնորդուելով, Եկեղեցիները կատարէին սուրբերու փախանակութիւնա: Այլ խօսքով՝ իրենց տօնացոյցերէն ներս առնէին այլ Եկեղեցիներու բազմահոչակ սուրբերը: Այսպէս օրինակ, մենք առնէինք Կաթոլիկներէն Օգոստինոսը, Անտոն Փատուացին, Ֆրանսիս Ասսիզիցին և Մեծն Թերեզան, իսկ անոնք մեզմէ՝ Նարեկացին, Շնորհալին, Քաջն Վարդանն ու Սանդուխտ Կոյսը: — Գալով Օրթոսաքս Եկեղեցիին՝ կրնանք մատնանշել Սարա և Եւթիմիոս ճգնաւորները, Խարալամպոսը և Կիպրոսի Արքեպիսկոպոս Սփիրիտոնը: Իսկ Ղպտիներէն կարելի է յիշել Եկեղեցւան և Բախոմիոսը:

Գէմիթ Ա. Ճիշտիջեալ



## ՉԱՅԼՏ ՀԱՐՈԼՏԻ ՈՒՂԵՒՈՐՈՒԹԻՒՆԸ

CLXXVII

Անապա՛սն ըլլար իմ բընակատեղն  
Եւ ոզի մ'աղուոր ինծի սպասարկէր,  
Որ ես մոռնալով ողջ մարդկային ցեղն,  
Չ'ատելով ոչ ո՛ տայի՛րեն իմ սէրն.  
Տարբէր, ազնուացնող յուզմունքին մէջ ձեր,  
Ուր ես ինքզինքըս վեհացած կը զգամ,  
Անկա՞ր է՛ զայն տալ. Սըխալ եմ կարծել՝  
Խորհելով թ'անոնք շատ մը տեղեր կտն.  
Անոնց խօսիլ չըլլայ մեզ' բախս թ'եւ շատ անզամ:

CLXXVIII

Անտառներու մէջ անհե՞ս՝ կայ հանոյք,  
Վըսիմ ներընչանք կայ ծովեզերքին՝  
Ընկեր' թիւն — ուր մարդ չըլլար միջամուխ —  
Կայ խոր ծովուն բով, նուազ՝ իր աղմուկի.  
Կոփրեմ մարդն աննիազ, բնութիւնն առելի,  
Մեր տեսութեան մէջ՝ ուր կ'երբամ մոռնալ,  
Ինչ որ եղած եմ, դեռ պիս՝ Գալիքին  
Ըլլամ. խառնուիլ ս'եզերքին, ըզգալ,  
Ինչ՝ ոչ պանել ոչ լման յայտնել է ինծի հնար:

CLXXIX

Թաւալէ, ովկիան խոր, մութ - կապտազոյն,  
Բիւր տորմիդք կ'աւլեն ջրերդ անօզուս.  
Կ'ժանդէ մարդն երկիրն, իր իշխանութիւնն  
Կ'կասի եզերքիդ, դաշտին՝ նոսանուս,  
Քուկո է աւերը, եւ աներեւոյք  
Շումն իր ժանդումին, բացի դին իր միայն,  
Երբ վայրիկանի մ'մէջ զերք անձրեւի մ'պուս,  
Իր սուզուի խորքիդ մէջ պրդպրչաձայն,  
Անմահազանգ եւ անդագաղ, անգերեզման:

CLXXX

Զեն իր ժայերտուն համար շաւիդներդ,  
Ոչ դաշտերդ՝ աւարն իր, կը ցնցես զայն՝  
Գրլուխոդ վեր առած, ըսոր իր ոյժերն,  
Կ'արհամարհն զուն, երկրի կործանման,  
Նետելով գրկէդ զինք դէպ՝ անսահման,

Դողացնելով զայն ցցանիդ խաղով,  
Եր չասուածներուն ոռնալով. ու միայն  
Թողլով զայն խորք մ'սեղն յոյսի մ'ըողով,  
Երպերտելով երկիրն — բոլ հոն պառկի դողով:

## CLXXXI

Ռազմազէններդ, որ կը սարսեն պատերն՝  
Ժայո-ժաղաբներու, տալով ազգաց դող,  
Արոնցմէ կ'զողան եւ ինքնակալներն.  
Կաղնի Լէփիաբան՝ ժինուածի յաղբակող,  
«Տէրդ» կ'կոչուի որուն հոդէ ըստեղողին,  
Եւ պատերա լմի է իրաւար.  
Խաղաղիններդ են, ձեան փարիլ հալուող  
Ալիքներուդ մէջ, ինչպէս եւ աւարն  
Թրամալկարի, նոյնպէս գոռոզ ռազմատումն ալ:

## CLXXXII

Շուրջդ կայուութիւններ փոխուած՝ ֆեզմէ զաս,  
Ասուեսան, Հռոմ, Յունաստան, Կարդակ.  
Չուրդ զիրենի տարաւ դեռեւս երբ ազաս,  
Շաս ինքնակալ եւս: Են այժմ հրպատակ  
Օսար Տէրերու — ըստուկ կամ վայրազ —  
Երենց նեխն երկիրն ըրաւ ասլալեր,  
Անփոփոխ դուն միայն՝ բաց ալ'ներուդ կազն.  
Ամ'նակն յօններուդ վրայ չի զրեր.  
Ըստեղծութեան օրն ինչ էիր, նոյն ես դուն դեռ:

## CLXXXIII

Փառաւոր հայ'լի Ամենազօրն ուր՝  
Կը յայսնէ ինքզինն մէջ փորութիւնն.  
Հանդարտ կամ խըռովլ — մերիկ թէ զեփիս —  
Այրեցեալ Գօւույն՝ թէ սառած բնուին՝  
Մըրքահնե՝ վըսեմ, անեզր: Յաւերժին  
Պատկերը, անտես աստուածութեան զահն.  
Ճիւաղներն ստեղծուած տիղմէն բու խորդին.  
Կը հնազանդի ֆեզ ամէն մէկ ըրշան.  
Վ'երքաս յառաջ զարնութելի, անչափ, մեն - միայն:

## CLXXXIV

Ու սիրած եմ ֆեզ, խնդութիւնս, ովկիան,  
Երեխայութեանս զիրկըդ է անցած.

Փրփուրներուդ պէս, հասակէս պարման՝  
Քու ալիբներուդ նես եմ ես խաղած,  
և անոնք իմ հանոյս: Եւ ալեկոծուած  
Ծովն եր՝ սարուափի փոխած զայն, այդ ահն  
Անհան չէր: Կարծես ժեզմէ ես ծընած,  
Մօսիկ, նեռաւոր ալիբներուդ վսահ,  
Կը դընէի ձեռքրս բաշիդ՝ ինչպէս նիմա:

## CLXXXV

Գործս վերջ գտած է — իմ երգրս աւարտ —  
Արձագանգ մ'է ալ իմ նիւթըս մեռած.  
Խզուած՝ տեսիլին կախարդանքը արդ.  
Զահը պիս' մարի՝ որ լամբս էր փառած  
Կէս գիտեալին: Գրուածը՝ գրուած ...  
Երանի թ'աւլի արծէր, բայց չեմ ա'լ  
Ինչ որ էի ես ... տեսիլին խուսափած,  
Հազիւ բզզալի. եւ այն լոյսին փայլն  
Որ հոգուս մէջ էր՝ այժմ մարող, թեւարախ, տկար:

## CLXXXVI

Մնաք-բարով. — Բառերն այս մերք կրկնեող  
Կուզեն ոււացնել զիս — բայց -- մնաք բարով ...  
Դուք որ մինչեւ հոս եղաք հետեւող  
Պանդուխտին, երէ ձեր հոգույն անցաւ՝  
Խոկ մ'որ նախապէս իրն էր, յամեցաւ  
Չեր մէջ իբրեւ յուս, զուր չիազաւ ան՝  
Սանտալներն ոււեմն, ու ոսքի կեցաւ  
Մնաք-բարովի. ցաւն իրեն պահած միայն,  
Երէ կար ցաւն, խոկ ձեզ՝ նուազին բարոյական:

**Այս Child Haroldի վերջին (չորրորդ) գրին բարզմանութիւնն է միայն:**

**Թրգմ. Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ**

**ՀՈՐՏ ՊԱՅՐԵՐՆ**

(Վերջ)

## Ք Ա Ռ Ե Ա Կ Ն Ե Ր

Ամառս անցաւ, օրերն են սմոյն,  
Կեանքը իմ աչփին կը փոխէ իր զոյն.  
Կարաւանները ամպերուն թխալու  
Արքեն ձմեռն է կարծածէս ալ մօս:

Բայց ձմրան համար, խիս ու անգարուն,  
Ի՞նչ եմ ես բերե իմ ամբարներուն.  
Ցուշը արիւնող, երազներ բեւաս,  
Մէրէն դատարկուած սիրս մը անապաս:

Կարծեցի թ'ամառն չունենար պիս' վերջ,  
Օրերն իր քէեւ ամուլ ու ստերջ  
Եղան շարունակ, ցանկացի աշնան,  
Ուրերս ի՞նչ փոյք 'թէ անծիլ մնան:

Չիւսանամ ես պիտի այս կեանմէն,  
Պտոյս, լճթեցում, ժամ ու Պատարագ  
Քանի շարունակ դեռ զիս կը դիրին,  
Զիս ներսէն կրծող ցաւիս հակառակ:

Չեմ փնտուեր ես զանձ, պատի կամ պաչօն,  
Հոգիիս համար ե՞րբ չէ եղեւ սօն  
Ամէն անզամ որ յես Պատարագին,  
Ընդունիմ Տիրոց Արիւնն ու Մարմին:

1986

Գ. ՃՈՐՏՈՐ



## ԲԱՆԱԿՄԱԿԱՆ

### ՄԱՆՐԱՊԱՏՈՒՄ

1. — Սարգիս Պիծովկ. — Այս տիտղոսով գրքին մէջ (տպ. Երևան, 1980), էջ 141—142, կը գտնուի «Պիծովկի ծաղկած ձեռադրերի ցանկը», թիւով 37: Այդանդ կ'ըսուի. «Հուսավագ հնք, որ հետազայտմայս ցանկը տւելի կ'ընդլայնուի և կը ճշգրտուի»: — Յիշեալ ցանկին մէջ Երուսաղէմի թիւ 1644 ձեռագիրը երկից գրուած է, թիւ 7 և 22, վերջինը սխալ թուականավագ կրկնուած է նաև 1329 թուի Աւետարանը (թիւ 16 և 17):

Մենք տարիներ առուած յօդուած մը նուիրած էինք Սարգիս Բահանայ Պիծովկին (Միոն, 1973, էջ 236—37), ուր անոր գրչական և մանրանկարչական գործերուն մէկ ցանկը տուած էինք՝ թիւով 47: Այդ ցանկին վրայ այժմ կրնանք տւելցնել երկու հատ ևս, Զմբատի թիւ 65 Շարակնոցը և Ա. Յակոբեանց թիւ 2438 Խաղգիրքը՝ գրուած 1328 թուին:

2. — Փալլալ. — Բժշկութան Զիոյ գրքին (տպ. 1980, Երևան) կից Բառարանին մէջ կը կարգանք (էջ 243). «Փալլալ»՝ վեսամբ: «Թէ ցաւն [ստամոքսի] ուժով լինի, որ զոր փաղցայ ու ձգէ, նա հոտած լինի»: — Այս նախագառաւթեան մէջ փալլալ բային իմաստը տւելի կը համապատասխոնէ փշսել, փսխելին:

3. — Կորիւնի ժմամնակագրութիւնը. — Պատմա-Բանասիրական Հանդէսին մէջ կը կարգանք (1981, թիւ 3, էջ 70): «Կոռիւնի ժմամնակագրական սխման հարազատօքէն պահպանել է իր նուխնական ձեւը և որևէ փոփոխութիւն կամ խմբոգրաւթիւն անտեղի է»: — Մենք ժմամնակին այս խնդրին տռընչութեամբ գրած էինք թէ կորիւնի գործը ընդօրինակող գրիչը ակամայ սոտումով մը գուրո թողած էր և վառմայ ամս քանն և միշ բառերը (Միոն, 1962, էջ 39), որոնց վերահաստատումով կորիւնի տուած ժմամնակագրութիւնը կը գառնայ լման և յստակ:

4. — Յովհաննես Սուրբուեցի. — Պատմա-Բանասիրական Հանդէսին մէջ կը կարգանք (թիւ 3, 1985, էջ 214): «Երկրորդ աշխատութեան մասին վերեսում արգած գատաղութիւնները հիմք են տալիս եղրակացնելու, որ այս Պլուզին վերադրելը սխալ է»: — Կ'արժէ զիտել որ յիշուած աշխատութեան մէջ կը գտնուեին քանի մը լատիներէն բառեր: Նկատելով որ Սործորեցի Յովհաննէսը տարիներով գտնուած է Սործորի Վանքը և չափով մը հմացած լատիներէն լիցուին, ինչպէս կը տեսնուի իր Քերականի Համառաւութեան թեատրում մէջ (տպ. Լոս Անջելըս, էջ 198—9), աւելի համանական է որ խնդրոյ առարկայ երկին յօրինազը եղած ըլլոյ Յովհաննէս Սործորեցի:

5. — Աղլի մարգիան. — Analeeta Bollandianaի 103րդ հատորէն արտասպառած Ա. Իրակլիսոնիսի վարքին մէջ (տպ. 1985), էջ 142, կը կարգանք. «Վասն վրկութեան զգի մարգկանց»: Յովհորդ էջին թիւ 3 ծանօթութիւնը կ'ըսէ «Nous n'avons trouvé nulle part l'arménien Zoug/Zgi utilisé de manière isolée comme on le trouve ici»: — Կը կարժենք թէ ուղիղ ընթերցումը պիտի ըլլոր «վասն վրկութեան զգի մարգկանց»:

6. — Խալպաղութիւն. — Նոյն, էջ 146, վարէն երկրորդ տողը կ'ըսէ. «Եւ տուր առնս այսմիկ խալպաղութիւն», որ թարգմանուած է, «et donne à celui-ci la paix de cette maison»: — Աւելի ձիւդ պիտի չըլլո՞ր, և տուր այս պահանջական առաջարկանց»:

7. — Խորհուրդ. — Նոյն, էջ 148, վարէն ինսերորդ տողին մէջ կը կարգանք. «ո՛ Թրիստոսի սոսկալի մեծ խորհուրդն», որ թարգմանուած է, «ô mystère du grand Christ unique»: — Բնագրին աւելի մտենալով կարելի էր ըսել, ô terrible, grand mystère du Christ.

8. — Խալպաղաւոր. — Նոյն, էջ 150, վերէն տող 9—12 կը կարգացուի. «Եկալ հրամայեաց սուրբն Մսասոն աշակերտն վարդապետին Թրիստոսի և խալպաղ արարին [կարգալ՝ խալպաղաւորին] և հեղին [կարգալ՝ հեղին] և մարգասիրին ընդ ամբոխն զի լուսացեն և խալպաղաւոն»: — Տառացի թարգմանութեամբ պիտի ըլլոր:

Aussi Saint Mnason, le disciple du maître le Christ et du pacificateur et du paisible et du philanthrope, donné des ordres à la foule afin qu'ils se taisent et ils se calment.

9. — Սխալանց. — էջ 154, տող զարքն 3, կը կարդացուի, «ի սղաղանց», և յաջորդ էջին վրայ կը գտնուի սուծութիւնը. Arménien slslanoc. Ce mot que nous n'avons pas trouvé tel quel est sûrement formé du radical soul, «petit, menu». — Բառ երեսյթին խնդրոյ տարակայ բառը պիտի կարդացուի, «ի սղաղանց», des fautes;

10. — Ուղիղ. — Նոյն, էջ 156, տող զերքն 12, կը կարդացուի, «Եւ հաւասարցէ ուղեղ ընդունելի լիցի Աստուծոյ», «որ թարգմանուած է, «et croira, sera accepté comme juste par Dieu». — Ճշդելի է, et croira juste (correctement), sera accepté par Dieu.

11. — Ո՞ չորդ. — Նոյն էջին ստորթոր, երկրորդ տաղին վրայ տպուած է. «Ո՞ չորդ» և թարգմանուած է «et maintenant». — Ուղեղի է. «Ո՞ չորդ». O' tu méchant.

12. — Թոյն. — Նոյն, էջ 158, տող զերքն 3, կը կարդացուի, «Եւ թիւն քոյ, և թարգմանուած է, «ton chiffre». — Ուղեղի է, ta poison:

Օրինակ մը Ա. Յակոբեանց թիւ 376 ձեռագրքն, էջ 210ու. «Եւ զթիւն մահարիր աւճին կապեցեր»:

13. — Երգոլոկան սոսիցն. — Գրիգոր Նարեկացին և Հոյ Երաժտութիւնը V-XV դդ. տիտղոսով գրքին մէջ (տպ. 1985, Երևան), էջ 92, կը կարդանք. «Եղեաւ կատարելուսպէս հմաւաւ երգոլոկան տոսիցն և հնահորական յորդաստաց յոյտնարարանութեան»: — Դապար Փարպեցիի՝ մին կողմէ ընդդեմ բառին ուղիղ բնիթերցումը պիտի բլլուր նեղօղոկան (Տես Սիոն, 1966, էջ 201-202):

14. — Յոյս յարկ. — Նոյն գրքի մէկ ծանօթութիւն մէջ (էջ 282) կը կարդանք տանք. Շնորհալու «Յայս յարկն» է. — «Յայս յարկ» խնկարկութեան թափորի շաբականը գրած է Բարսեղ Եպու. Դրտկացի 1154 թուրին (Հայ Գրողներ, 1971, երուսաղէմ, էջ 224):

Ե. ԱՐՔ. ՇՈՎԱԿԱՆ

## ՀԱՅ ՆԿԸՐՈՂՆԵՐ

ՄԽԻԹԱՐ ԱՆԵՑԻ

(1290? - 1360?)

Դրիչ, նկարիչ եւ կազմող Մխիթար Անեցի ծնած է մդ. Դարու վերջերը հաւահարը: Ան որդին էր Յակոբ քահանացի: Մօրը անունն էր Սեդա. Կ'երեւի թէ ամուսնացած էր, բայց չունէր սդուստր ու որդիս: Իր առաջին ուսուցիչը եղած է ձան Յակոբ քահանայ, յետոյ ստոյգ քարտուղար Գրիգոր Երէց Անեցի: Մխիթար բաւական ժամանակ ապրած եւ զործած է նորաշէն եւ արքայանիստ մայրաքաղաք Առողջանիկի մէջ: Անեցած է աշակերտներ՝ Արամարտար, Թաթոս, Այցինքէկ եւ Գրիգոր:

Մխիթարի գրչական զործունէութիւնը կ'ընդգրկէ 1321-1357 տարիները: Այդ շրջանի արդիւնքն կրնանք յիշել հետեւալիները:

1. — Ժողովածու, 1321: Գրիչ, ծաղկող եւ կազմող Մխիթար Անեցի. Զեռ. Երեւանի, թիւ 2961: Յիշտ. մդ. Դարի, թիւ 213:

2. — Աւետարան, 1334, Առողջանիստա, անորաշէն եւ արքայանիստ մայրաքաղաք: Գրիչ, ծաղկող, կազմող եւ ստացող Մխիթար Անեցի, «մեղապարտ աշխարհական», որ չունի «կառող աստիճանի»: Նկարող՝ Աւետ գալիք. — Զեռ. Ա. Յ. թիւ 1941: Հասկ Հայագիտական, 1948, էջ 198:

Գարեգին Կաթողիկոսի համաձայն, Մխիթար Անեցին «ընտիր գրիչ է եւ ոչ պակաս ընտիր ծաղկող» (Հասկ Հայգ., էջ 202):

Կ'արձէ մատնանշել որ այս Աւետարանին կանոնի տախտակներուն խորանազարդերուն մէջ ուշագրաւ են քառակուսի յախճապակիներու նկարները:

3. — Աստուածաշունչ, 1338, Առողջանիստ: Գրիչ՝ Մխիթար Անեցի, որ ստանաւոր յիշատակարանին մէջ կ'ըսէ. «Ինչ հնացաւ տարիք մարմնուս, պէսպէս ցաւեր յայտնի ծերուս»: Մաղկող՝ Աւետ. — Զեռ. Երեւանի, թիւ 4429: Յիշտ. մդ. Դարի, թիւ 380:

4. — Աւետարան, 1357, Սուլթանիաց: Դրիչ, ծաղկող եւ կազմող Մխիթար Անեցի «Ճեր ալեաւոք եւ տկար անձամբ»: Ստացող՝ Մոսկովյն սարկաւագ. — Զեռ. Երեւանի, թիւ 7746: Յիշտ. ԺԴ. Դարի, թիւ 511:

Գարեգին Կաթողիկոսի համաձայն, «Բնչպէս Երուսալէմի թիւ 1941 ձևագրի մէջ, նոյնպէս եւ այստեղ, Մխիթարյան Երեւան է գալիս իրեւ զարդանկարչութեան վարպետ» (Հասկ Հայգ., էջ 217):

Ի վերջոյ կ'արժէ աւելցնել Գարեգին Կաթողիկոսի հետեւեալ տողերն ալ: «Մխիթարի արուեստի մասին ասել կարող ենք, որ բարձր է եւ ազնիւ, պարսկական-թաթարական դրոշմով, թէ՛ պատկերագրութեան եւ թէ՛ զարդանկարչութեան մէջ» (Հասկ Հայգ., էջ 212):

### ԿԻՐԱԿՈՍ ԱՂՅՈՒԿԵՑԻ

(1295 ? – 1355 ?)

Կիրակոս քահանայ ծնած է ԺԴ. Դարու վերջը հաւանաբար: Ընդհանրապէս ապրած եւ աշխատած է Աղքակի մէջ: Իր գրչական եւ մանրանկարչական գործունէութիւնը տեւած է աւելի քան երկու տասնամեսակ: Կիրակոսի աշխատութեան արդիւնքն կը նանք յիշել հետեւեալները:

1. — Աւետարան, 1319, Աւանկար անապատ: Դրիչ՝ Յովհաննէս: Նկարիչ Կիրակոս: Ստացող՝ Տիրացու քահանայ. — Զեռ. Երեւանի, թիւ 4817: Յիշտ. ԺԴ. Դարի, թիւ 190 եւ 198:

2. Յակոբեանի համաձայն, առանձին գրաւչութիւն ունին Կիրակոսի լուսանցացարդերը, «արված գծերի այնպիսի նիւթնութեամբ եւ ծեւերի այնպիսի հնարամտութեամբ, որ մի պահ թփում է, թէ իրա պատկերած ցուլերը, յուշկապարփկները, այծերը, ծիերը իրուկան շարժման մէջ են» (Վասպուրականի Մանրանկարչութիւնը, Բ. էջ 25):

2. — Աւետարան, 1330: Դրիչ՝ Ստեփանոս Երէց, որդի Պետրոս քահանայի: Նկարիչ Կիրակոս: Ստացողը՝ պարոն Յովհաննէս եւ կենակիցը Յուստիան. — Զեռ. Երեւանի, թիւ 2929:

3. — Աւետարան, 1330, Լանկշէն գիւղ: Դրիչ՝ Խաչատուր Կրօնաւոր: Մաղկող՝ Կի-

րակոս: Ստացողը՝ Կոստանդ տանուտէք եւ կենակիցը Աւագ արքին: Կը պարունակէ ստացողներուն նկարները. — Զեռ. Նոր Զուղայի, թիւ 44:

4. — Աւետարան, 1338, Արծէկէ: Դրիչ՝ Յովհան քահանայ: Մաղկող՝ Կիրակոս: Բատացող՝ Հայրապէտ արքայա. — Զեռ. Հալէպի, թիւ 33:

Արտաւազդ Արքեպիսկոպոս: Արմենէստի գնահատումով, Աւետարանիս նկարները Հալէպի «Ձեռագրաց հաւաքածուի զելարութական բաժնին մէջ կը գրաւեն ինքնորոշ եւ կարեւոր տեղ մը» (Յուցակ Զեռագրաց Հալէպի, էջ 72):

### ԿԻՐԱԿՈՍ ԹԱԿԻՐԻ ԶԵՐ

7 1300 ? – 1355 ?)

Մեծարուեստ մանրանկարիչ Կիրակոս Թաւրիզեցի կրնայ ծնած ըլլալ ԺԴ. Դարու վերջնը: Իր ծանօթ գործն է Աւետարան մը, որուն համառօտ նկարագրութիւնը ահաւասիկ:

Աւետարան, 1330. Զգաւնայ անապատ: Դրիչ՝ Կիրակոս Վրդ. Երզնկայեցի: Նկարող՝ Կիրակոս Թաւրիզեցի: Ստացող՝ Վեղիկ Կրօնաւոր, որդի պարոն Վարդանի եւ Մանանի. — Զեռ. Նոր Զուղայի, թիւ 43 (47):

Հաս Յարութիւն Քիւրտեանի, «Կիրակոս Թաւրիզեցի պատրաստուած եւ կարող արուեստագէտ է: . . .: Անոր արուեստը անտարակոյս կը կրէ իր ժամանակի պարական արուեստին ազդեցութիւնը իր մանրանկարներուն եւ նարտարապետական եւ դիմանկարային մասերուն մէջ» (Հասկ Հայագիտական, Բ. Տարի, 1949–1950, էջ 127, 128):

### Ա Ի Ա Գ Դ Պ Ի Բ

(1300 ? – 1360 ?)

Ծնած է հաւանաբար ԺԴ. Դարու սկիզբը, Վայոց Զորի Մոշաղրիւր զիւղը: Եղած է աշակերտը Եսայի Նչեցիի Դրածորի մէջ: Իր գործունէութեան կեղրոնական վայրը եղած է Սուլթանիա (1329–1341), Ատըրպատականի մէջ Խուտարանդա խանի օրով (1304–1316) հիմնադրուած մոնկոլական նոր մայրաքաղաք:

Աւազի երեսնամեայ (1329 - 1358) գրքական եւ մանրանկարչական արդիւնքէն կրնանք յիշել հնտեւեալները ժամանակագրական կարգով:

1. — Աւետարան, 1329, Օրդուրազար (Սուլթանիա): Գրիչ Գրիգոր երէց: Նկարող, ծաղկող եւ կազմող Աւագ Դալիք, որ Աւետարանք ցանկագրած է «Փ յրնտիր աւրինակէ մնծ վարդապետին Եսայիա»: Ստացող՝ Մամաղավի որդի Ալլան, որուն պատկերը նկարուած է Աւազի պատկերին հնտ.

— Զեռ. Երեւանի, թիւ 7650:

2. — Աւետարան, 1334. Սուլթանիա: Գրիչ, կազմող, ծաղկող եւ ստացող՝ Մխիթար Անեցի, որդի Յակոբ քահանայի: Նկարող՝ Աւագ Դալիք: Կը պարունակէ տնօրինականներուն նկարաշարը. դրուած ծեռագրին սկիզբը, տաճներկուն նկար, Աւետումէն մինչեւ Ս. Հոգույն Պալուստը. — Զեռ. Ս. Յ. թիւ 1941.

Այս ծեռագրին է հաւանաբար որ իբրև օրինակ ծառայած է Գրիգոր եպիսկոպոսի 1574 թուին Նարեկայ Վանքին մէջ գրած Աւետարանին. — Ch. Beatty Library, թիւ 572:

3. — Խազզիբը, 1337 [Սուլտանիա]: Գրիչ՝ Աւագ, ստացող՝ Սարգիս եպիսկոպոս. — Զեռ. Բերլինի Արքայական Մատենադարանի (Ցուցակ Քարամեանց, թ. 33):

4. — Աւետարան, 1337, Աւրպատական աշխարհ, Սուլտանիա, Թագրիժ: Գրիչ եւ ոսկենկար ծաղկող ու կազմող՝ Աւագ Ակարօս բանի: Ստացող՝ Պարոն Պեղզէն, որդի Բուրթելի. — Զեռ. Երեւանի, թ. 212:

5. — Աստուածաշունչ, 1338, Սուլթանիա: Գրիչ եւ ստացող՝ Մխիթար Անեցի, որդի տէր Յակոբայ եւ Սեղայի: Նկարող՝ Աւագ սարկաւագ. — Զեռ. Երեւանի, թիւ 4429:

6. — Աստուածաշունչ, 1341, Սուլտանիա: Գրիչ՝ Կարապետ: Նկարակերտող՝ Աւագ Դալիք: Ստացող՝ Գրիգոր քահանայ. — Զեռ. Վենետիկի, թիւ 8:

7. — Նոր Կտակարան. — Brit. Mus. Or. 5304:

8. — Աստուածաշունչ, գրուած Կիլիկիա, 1314ին, Մարտիրոս արեղայի ծեռքով: Աւագ իր այցելութեան ժամանակ նուէք կը ստանայ Կոստանդին թագաւորէն եւ

Մխիթար Կաթողիկոսէն, 1357ին, եւ հայրենիք բերելով Փայտակարանի մէջ կը նկարագարդէ ճոխ կերպով, Պարոն Ասրդաթմիշի եւ անոր կնոջ Բէզի խաթունի համար. — Զեռ. Երեւանի, թիւ 6230:

Գարեգին Արք. Յովկէ փեանի քնութագրումով, «Աւազի արուեստը փափուկ է եւ նուրը, դէմքերը յաւ մշակուած, դաշտանկարները մեղմ եւ ակնահանոյ՝ աւելի կիլիկեան բան արեւելեան ոճով» (Խաղը ականութեան, Պ. Համուր, էջ 245 - 246):

Ա. Ն. Աւետիսիսեան ալ կը զրէ. «Աւազի աշխատանքները խօսում են այն մասին, որ այդ վարպետը կուրօքէն չի փոխառել ուրիշ նկարինների մանրանկարների մոտիւնները կամ կումպոզիցիաները, այլ ստեղծագործարար իւրացրել է դրանց գեղարուեստական սկզբունքները» (Հայկ Մանրանկարչութեան Գլածորի Պալրոցը, էջ 143):

Կրնանք աւելցնել նաև Լիլիթ Զարարեանի հնտեւեալ տողերը. «Աւազի արուեստի մեծ նուանումը՝ տարբեր զիտակէտերից, տարբեր դիրքերում ու հարթութիւններում մարմնի պատկերումը, չի գերազանցուած 14րդ դարի որեւէ հայ վարպետի կողմից» (Աւագ, 1984):

### Ա Բ Ա Ք Ե Ա Լ Ե Ր Է Ց

(1300 ? - 1365 ?)

Առաքել ծնած է ԺԴ. Դարու սկիզբը հաւանաբար: Ան յիշուած է իբրև սարկաւագ 1338ին, եւ որպէս երէց 1347ին: Սպառած եւ աշխատած է ընդհանրապէս Ղրիմ (Սուրխաթ) քաղաքը: Իր աւելի քան երկու տասնեակ տարիներ (1338 - 1360) տեսող մանրանկարչական աշխատանքէն կարելի է ներկայացնել հնտեւեալ ծեռագիրները, թուականի կարգով:

1. — 1338, Մեծնութիւն Կաթողիկեայց՝ Սարգիս Վարդապետի: Գրիչ՝ Գրիգոր: Մաղկող՝ Առաքեալ սարկաւագ: Ստացող՝ Վարդան երէց Լորեցի. — Զեռ. Ս. Յ. թ. 2:

2. — 1339, Աւետարան: Գրիչ՝ Նատեր: Մաղկող եւ ստացող՝ Առաքեալ. — Զեռ. Երեւանի, թիւ 7837:

Յիշատակարանը կ'ըսէ. «Աւետարանս խիստ հաստատ է, ապա օրինակն ի Սըսցուն է» (Յիշտ. ԺԴ. Դարի, թիւ 392):

3. — 1347—1350, ձաշոց Գրիչ եւ ստացող՝ Սոսթենէս կրօնաւոր (± 1350). Մաղկող՝ Առաքել երէց. — Զեռ. Ա. Յ. Թիւ 22:

4. — 1356, ձաշոց: Գրիչ եւ ստացող՝ Կարապետ երէց: Մաղկող՝ Առաքել. — Զեռ. Երեւանի, Թիւ 7408:

Էմմա Կորխմազեան սապէս կը ներկայացնէ ծեռագրիս մանրանկարները. «Արտակարդ յազեցած եւ միաժամանակ մեղմ կոլորիտը, որու կապոյտի եւ մանիշակագոյնի անկրկնելի համադրութիւնը, արտայայտիչ դէմքերը, ճիշտ ու պարզ գծագրութիւնը եւ կատարման վարպետութիւնը թոյլ են տալիս տրւեալ մանրանկարները դասել արտեստի կատարեալ նմոշների շարքին» (Բանքեր Մատենադարանի, 1962, Թիւ 6, էջ 322).

5. — 1360, ձաշոց: Գրիչ՝ Կարապետ երէց: Մաղկող՝ Առաքել. — Զեռ. Երեւանի, Թիւ 7741:

6. — ԺԴ. Դար, Աւետարան: Պատուիրատու՝ Մատթէոս բահանոյ: Գրիչ՝ Յովհաննէս?: Նկարագարդողը՝ սկիզբի մասերուն Առաքել, վերցին մասին Յովհաննէս. — Զեռ. Երեւանի, Թիւ 7645 + Թիւ 9202:

#### ԱՒԵՏԻՍ ՍԱՐԿԱՒԱԳ

(1325?—1381?)

Գրիչ, ծաղկող եւ կազմող Աւետիս սարկաւագ ծնած է ԺԴ. Դարու առաջին բառորդին վերջաւորութեան ննթ աղքարաբը: Որդին էր նշանաւոր զրիչ Նատերի եւ Մըլհաւանի: Նախ աշակերտ՝ տապա գործակից իր հօրը: Ապրած եւ աշխատած է Սուրխաթ (Արիմ): Իր գործունէութեան շրջանը տեսած երեք տամնեակ տարիներ (1342—1371): Աւետիսի մանրանկարչական արդիւնքն կրնանք յիշել նետեւեալները:

1. — 1342ին ծաղկած է իր հօրը օրինակած Աւետարանը. — Զեռ. Վիեննայի, Թիւ չ49:

2. — 1346ին ծաղկած եւ կազմած է իր հօրը օրինակած Աւետարանը. — Զեռ. Երեւանի, Թիւ 7636:

3. — 1347ին բարձր արտեստով նկարագրդած է իր հօրը օրինակած Աւետարանը — Զեռ. Երեւանի. Թիւ 7742:

4. — 1348ին զրած եւ յաջողապէս նկարագարդած է Աւետարան մը, բարեպաշտ Պոլոսի խնդրանքով. — Զեռ. Երեւանի, Թիւ 7857:

5. — 1363ին ծաղկած է իր եղրօր Մտեփանս բահանայի օրինակած ժողովածուն. — Յիշտ. ԺԴ. Դարի, Թիւ 556:

6. — 1371ին ծաղկագրդած է ձաշոց մը՝ օրինակուած Աւետիս բահանայի որդի Յովհաննէ: գրիչ ծեռքով. — Յիշտ. ԺԴ. Դարի, Թիւ 613: Զեռ. Երեւանի, թ. 7449:

Ըստ էմմա Կորխմազեանի, «Աւետիսի ստեղծագոռութեան մէջ իւրովի են համարվում բան Հայաստանի եւ Կիլիկիայի աւանդները» («Անքեր Ատենադարանի, Թիւ 9, 1969, էջ 205):

#### ԶԱՔԱՐԻԱ ԱՂԹԱՄԱՐՑԻ

(1330?—1403?)

Զաքարիա Կրօնաւոր ծնած է ԺԴ. Դարու երկրորդ բառորդին սկիզբները հասանաբար: Որդին էր Մկրտիչ բահանայի եւ Թանկախաթունի: Աշակերտած է իր հօրեղորդ Կարապետ կրօնաւորի, որ աշակերտն էր Աղթամարցի Դանիէլ Եպիսկոպոսի, այն ալ իր կարգին աշակերտն էր եղած Սիմէն Արմիշեցիի:

Զաքարիային տրուած է նաև «միլիփառիայ» կոչումը, որ միջին դարերուն կը գործածուէր երաժշտ, երգիչ իմաստով ալ: Իր եղրայրներէն մին՝ Կարապետ բահանայ, զրիչ էր նմանապէս:

Զաքարիա ապրած եւ գործած է Աղթամար: Իր կէս դար ընդգրկող (1354—1403) զրչական եւ մանրանկարչական աշխատանքն կը յիշենք նետեւեալները:

1. — Աւետարան, 1354. Գրիչ՝ Կարապետ կրօնաւոր: Մաղկող՝ Զաքարիա Կրօնաւոր: Ստացող՝ Անանիա տանուտէր. — Զեռ. Երեւանի, Թիւ 2843:

2. — Աւետարան, 1355: Գրիչ՝ Գրիգոր, սպասաւոր բանի: Նկարիչ՝ Զաքարիա: Ստացող՝ Մուրատ. — Զեռ. Երեւանի, Թիւ 4915:

3. — Աւետարան, 1357: Գրիչ՝ Կարապետ: Նկարիչ՝ Զաքարիա կրօնաւոր: Ստացող՝ մահդասի Խնդրու: Լաւագոյն գործը Զաքարիայի, ըստ Հ. Յակոբեանի. — Զեռ. Երեւանի, Թիւ 5332:

4. — Աւետարան, Զաքարիա նորոգած  
եւ ծաղկած է 1371ին։ Նորոգել տուող՝  
Աստուածատուր արհեղայ. — Զեռ. Երեւանի, թիւ 6422։

5. — Աւետարան, Գրիչ, Աւագ Դափիր։  
Զաքարիա նորոգած եւ ծաղկած է 1377ին։  
— Զեռ. Երեւանի, թիւ 6402։

6. — Ճաշոց, 1385 Գրիչ Զաքարիա,  
որդի Մկրտիչ բահանայի։ Ստացող՝ Թումանականիուապոս, որդի Շիրինշահի. — Զեռ. Երեւանի, թիւ 4870։

7. — Աւետարան, 1388։ Գրիչ Պետրոս։ Նկարիչ Զաքարիա։ Ստացող՝ Թումանականիուապոս, որդի Շիրինշահի. — Զեռ. Երեւանի, թիւ 5480։

8. — Աւետարան, 1390։ Գրիչ Զաքարիա կրօնաւոր, որդի զրիչ Մկրտիչ բահանայի։ Ստացող՝ Թաղաջար, որդի Մարտիրոսի. — Զեռ. Երեւանի, թիւ 4941։

9. — Աւետարան, 1393։ Գրիչ եւ ծաղկող՝ Զաքարիա։ Ստացող՝ Թաղէոս կրօնաւոր. — Զեռ. Երեւանի, թիւ 4908։

10. — Աւետարան, 1399։ Գրիչ, ծաղկող եւ կազմող՝ Զաքարիա, որդի Մկրտիչ բահանայի եւ Թանկիսաթունի։ Ստացող՝ Դանիէլ, որդի Արք սհամի. — Զեռ. Երեւանի, թիւ 5510։

11. — Աւետարան, 1403։ Գրիչը՝ Դանիէլ եւ հայրը Կառապետ բահանայ։ Նկարիչ Զաքարիա փիլիսոփայ, զրին հօրեղ-բայրը։ Ստացող՝ Միխիթար բահանայ. — Զեռ. Երեւանի, թիւ 4923։

Հրավարդ Յակոբեան կր զրէ. «Զաքարիան հաւասարապէս տիրապետում է զծի եւ գոյնի հնարաւորութիւններին. դժուար է ասել, թէ նրա մօտ զծանկարն է աւելի խօսուն, թէ գոյնը. մէկը թխում է միւսից» (Վասպուրականի Մանրանկարչութիւնը, Ա. Էջ 85):

### ԳՐԻԴՈՐ ՏԱԹԵՒԱՑԻ

(1344 ? - 1409)

Անուանի եւ բազմարդիւն մատենագիր Գրիգոր Տաթեւացին իր լուման զրած է նաև հայ մանրանկարչութեան գանձանակին մէջ։ Մանօթ է մէկ Աւետարան, որ ժ՞։ Դարու վերջին բառորդին սկիզբը ծաղկուած է իր կողմէ։

Այդ Աւետարանը զրուած է Եղեգիր (Միսական) 1297ին, Յովհաննէս կրօնաւորի ծեռքով. Ստացողն է Գրիգոր բահանայ «ի տանէն Արցախայ»։


Ութուն տարի ետքը Աւետարանը գնած է Սարգսի երէց, եւ նկարել ու ծաղկել տուած է Տաթեւացի Գրիգորին (1378)։ Կերպինս իր անունը արծանազրած է Աւետարան նկարին կեղրունը, այսպէս. «Աւետիր Աստուածածնի. Գրիգորի ծեռամբ, ուզա սաւորի բանի, Յովհաննու Արոտնեցոյ աշակերտի, նկարեալ» (Armenian Miniatures, Նկար 25). Զեռ. Երեւանի, թիւ 7482։ Յիշատակարանը ԺՊ. Դարի, թիւ 635։

Այս առթիւ ահաւասիկ բանի մը տող Տաթեւի մանրանկարչական դպրոցի մասին։

«Տաթեւի գեղանկարչական դպրոցում միանում են թանձր ներկերով նկարելու նղանակների տրադիցիաները եւ զծագրականութիւնն ու առատ նախշաւորուածութիւնը ...։ Աւելի առաջ նշուած Թարգմանչաց՝ 1232 թուի ծեռազրում առկա նախշաւորուածութիւնն ու գոյների իւրայատուկ համագրութիւնը իրենց անդրադառն են գտել Տաթեւի գեղանկարչական դպրոցում» (Լ. Ա. Դուրնովո, Հին Հայկ. Մանրանկարչութիւն, Երեւան, 1952, Նկար 47)։

(5)

Ն. ԱՐԲ ԾՈՎԱԿԱՆ



## ՀՐԱԶԵՑՑ ԱՃԱՌԵԱՆԻ ՆԱՄԱԿՆԵՐԻՑ ՎԻԵՆՆԱՑԻ ՄԽԻԹԱՐԵԱՆԵՐԻՆ

Հրատարակող՝ ՄԱՐՏԻՐՈՍ ՄԻՆԱՍԻՆ

21.

Մեծարգոյ Հայր խմբագիր

«Հանդէս Ամս.» ուսումնաթերթի,

[Թաւրիզ, 30 օգ. 1923]

Որովհետեւ ես այս առաւտոտ պիտի մեկնիմ քաղաքէս, ուստի կիսնդրեմ որ այս իմ այստեղի հասցէսվա որևէ բան չուզարկէք: Երէկ ուզարկեցի Զեզ իմ վերջին ծրարս, որուն մէջ կդառնաւին բոլոր մեսցաւ թերթերն ու գրքերը: Միայն մէկ գիրք կպակսի, որ է «Սէր և ստեղծագործութիւն», որ վերջներս տպուեցաւ: Առկէ վերջը թէ կուզէք քաղաքիս հրատարակութեանց հուաքածոն կազմել, դիմեցէք Պր. Հայկ Աճէմեանին, Թաւրիզ, Haïk Adjémian, Tauris (Perse), որ միտկ յանձնաբարելի անձն է թէ իբրև սիրազ գրական և ուսումնական հրատարակութեանց, թէ իբրև գրող և բանասէր, և թէ իբրև պարտաճանաչ և վստահելի անձ: Արդէն նոյն իսկ այժմ այդ գրքի (Սէր և ստեղծ.) ստացման համար կրնաք դիմել իրեն և վասահ եղէք, որ ամենայն սիրով պիտի կատարէ Զեր խնդիրքը:

Ի վերջոյ պարտականութիւն կը համարեմ յայտնելու նաև մէկ ուրիշ բան, որ Զեզի անձնապէս պիտի հետաքրքրէ: Ես Հանդէսի մէջ հրատարակած էի Թաւրիզի 150 ձեռագրաց ցուցակը: Անկէ ի վեր հոս ստացուեր են զանազան նոր ձեռագրեր, որոնց թիւը հասեր է 90ի: Ես խնդրեցի Պր. Աճէմեանէն, որ այդ նոր ձեռագրաց ցուցակն ուլ կողմէ, որպէս զի հրատարակուի թերթիդ մէջ և յետոյ կողմէ երկրորդ հատոր իմ ցուցակիս: Պ. Աճէմեանը կատարեց խնդիրս, նոյն իսկ օրինակելով ձեռագրաց նկարները: Ամրող աշխատութիւնը պատրաստ է և չուտով, իմ յանձնաբարութեամբ պիտի ուղարկէ Զեզ: Կիսնդրեմ որ ըստ կարելւոյն հոգ տանիք չուտով հրատարակելու: Միենայն ժամանակ պարանը պիտի թղթակցի Զեզ հատ մերթ ընդ մերթ ուղարկելով մասնաւոր յօդուածներ, որ նոյնպէս կիսնդրեմ հրատարակել թերթիդ մէջ:

30 օգոստ. 1923, Թաւրիզ

Յարդ. Հ. ԱՃԱՌԵԱՆ

<sup>1</sup> Հայկ Աճէմեանը ՀԱռամ 1922ի վերջում և 1924 և 1927 թթ. ունի չորս մանր յօդուած, բայց ոչ Թաւրիզի հայերէն ձեռագրերի ցուցակ:

22.

Գերապատիւ Հ. Ակինեան,

Խմբագրապետ Հանդէսի,

Վիեննա:

19 հոկտ. [1923]

Արդէն հասած և հստատուած եմ քաղաքս: Անշուշտ քանի մը տող Համալսարանի մասին կհետաքրքրէ Զեզ: — Համալսարանն ունի 5 բաժին: բժ: կական, գրուական պատմական, գիւղատնտեսական, տեխնոլոգիական, հաստրակագիտական: Ուսուողաց թիւն է 800, դասախոսացը՝ 62: Ես կդասախոսեմ երկրորդին մէջ և նիւթս է «Հայերէն համեմատական քերականութիւն», որ պիտի տեէ երեք տարի: Արդէն 6 դասախոսութիւն ունեցայ: Շատ գոհ եմ տեղէն և վիճակէս, սիւթապէս և բարոյապէս, որովհետեւ շատ յարմարութիւններ կան աշխատելու համար:

1922թուի Հանդէսի № 8-9 դեռ չեմ ստացած: Հանդէսները խնդրեմ այսուհետեւ ուղարկեք այս տեղի հասցեովս, Աճառեան, Երևանի համալսարան. H. Adjarian, Université arm. Eriwan (Arménie) Via Moscou: Հայերէն հասցէ աւելցնելը օգտակար է: ցրուիչը գիւրութիւնները կհասցնէ նամակը: Եթէ Հայոց զբերու յաջորդարատագութիւններէն ալ մէկ օրինակ ընկերացնէք՝ ուրուին կըլլամք: Կոպասեմ նաև Նոր - Բայազէթաի ձեռագրաց ցուցակին:

Նոր հրատարակութիւններն այստեղ շատ են. համալսարանը բոլոր գիտութեանց համար վիմատիպ հատորներ ունի. շատ բան տպուած է նաև գուրուր: այսպէս որ միայն ատոնք գտնելը մեծամեծ ծախուց կկարութիւն, ուր մեաց 1914թուն այս կողմ տպուած գրքերն ու թերթերը բոլոր գտնելը և գնելը: Եթէ որոշ գումար տրամադրէք, կրնամ առանձին ցուցակ և հաշիւ պահելով՝ գնել բոլոր հրատարակութիւնները, որչափ որ գտնեմ գրավաճառանոցներու մէջ:

Յարգանաց բարեներով՝

Հ. Աճառեան

Յ. Գ. Պարսկաստանէն խրկած ծրաբներս ստացա՞ք ըստ ցուցակին՝ որ դրամէի աղանովեալ նամակիս մէջ:

Համալսարանի վարչութիւնը կյայտնէ Զեղ իմ միջոցով՝ որ բոլոր իր անցեալ, ներկայ և ապագայ հրատարակութիւնները պիտի զրկէ Զեղ, եթէ համաձայնիք դուք ալ ուղարկելու Ազգ. մատենադարները սկիզբէն սկսած:

Հմմմ. Նամ. 18ի վերջաւորութեան մէջ այս մասին յայտնած յոյզը:

Վիեննայի Մինիթարեան կամ ՀԱԻ առանձնատիպերի յայտնի և շատ գնահատելի շարքը որ առ. 1923թ. ունէր 101 փոքր հատոր (Անդհանուր գրացուցակ Մինիթարեան գրավաճառանոցին, Վիեննա, 1972):

## 23.

[9 յուն. 1924  
Երևան]

Գերապատիւ

Հ. Ակինեան,

Խմբագիր Հանդէսի:

Գերապատիւ Հայր,

Գերամոնիս մեկնող թշչկի մը միջոցով Զեղի նամակ մը գրած էի երկու ամիս առաջ, յոյս դեռ չեմ կարսնցուցած որ այդ նամակը հասնի ձեռքերնիդ:

Երեք ամիս ու կէս է որ Երևան եմ, կդասախոսեմ համալսարանին մէջ հայ լեզուարանութիւն և պարուկներէն լեզու: Մեր, այսինքն գրական - պատմական ճիւղը ունի 120 ուսանող. մինչդեռ ամբողջ համալսարանի 5 ֆակուլտետներու ուսանողաց համագումարն է 1000<sup>2</sup>, իսկ բոլոր դասախոսաց 61:

Հանդէսի բոլոր թուերը, որ խուճապին<sup>3</sup> մէջ կորսնցուցած էի, հոս գտայ գրադարանիս զանազան մեացորդներուն համ: Կիսնդրեմ շարունակէք թերթին առաքումը՝ հետեւեալ հասցեով. H. Adjarian, Via Moscou, Université arm. Eriwan (Arménie): Եթէ հայերէն ալ աւելցուի, աւելի լաւ, որպէսին երկրին պետական լեզուն հայերէն է. ասկէ զատ ցրուիչը՝ որ օտար լեզու չգիտէ, գիւրութիւն կաւնենայ կարգալու և բերելու: Ինձ կպակսին Հանդէսներու հետեւեալ թուերը. 1922, թ. 8-9, 1923, սկսեալ 3 թուէն (ունիմ միայն 1 և 2), կրնամ ըսնէլ թէ ամբողջ Երևանի մէջ ես միակն եմ որ Հանդէս կստանամ. ամէնքը ինձ կը դիմէն և Հանդէս կուզեն: արդէն 1915-1922 թուերէն շատերը տարին, կարգացին և պարմելի վիճակի մէջ վերագրածուցին: 1914թիւը պատերազմի պատճառով չեմ ստացած, ուրիշ տեղ ալ տեսած չեմ. չգիտեմ թէ կրնամ այդ տարին ալ խնդրել Զեղմէ:

Կ'անթագրեմ որ Մրցուզ փանակը տպաւած ըլլայէ. պիտի խնդրէի որ մէկ-  
երկու օրինակ զրկէիք ինձ, որոնցմէ մէկը միայն կոկիկ կազմով մը կազմեալ Զեր  
տպարանէն։ Կապահեմ զայն խնամքով, Հեղինակի փառասիրութիւն։

Արդեօք տպուեցա՞ւ, առելի ճիշտ հրատարակուեցա՞ւ Նոր-Բայազէտի ցու-  
ցոկս<sup>5</sup>, որմէ նոյնպէս օրինակ մը կազմեալ կիսնդրեմ Զեզմէւ։

Այս բոլորը, ինչպէս նուև Հայոց գրեթու արտապութիւնը, սկսեալ 289 էջն, կիսնդրեմ խրկէք ապահովեալ ծրարով, որպէս զի անկորուստ կերպով ձեռք բա հասնի։

Առաջարկած էիք հաւաքիլ հոս հրատարակուած թերթերն ու գրքերը, ստու-  
գիւ ծանր գործ և կարօտ մնածամիծ ծախուց, որովհան նոյն իսկ խմբագրութիւն-  
ները իրենց թերթերէն օրինակ մը չունին։ Այսքան ծախոք իմ կարողութենէս վեր-  
է, որովհան այստեղ նոյն իսկ Պարսկաստան ստացած ուսմէիս հազիւ կէօք կտանամ<sup>6</sup>։

Թերթերու հաւաքման մասին խօսեցայ նուև Սենեքերիմ Տէր-Յակոբեանին<sup>7</sup> և  
Մելիք-Օհանջանեանին<sup>8</sup>. բայց անոնք ալ իրենք իրենցմէ նոր բան մը չեն կրնար  
աւելցնել։

Սպասելով խնդրանացս չուտափոյթ առաքման,

Զերդ յորդանոք՝

Հ. Աձանիելին,

Երեան

1924 յունի 9

<sup>1</sup> Անը երեք և եւս ամիս էր, որ Երեանում էր. դա քիչ էր չընապատաղ միանցամայն նոր կացութիւնը ըմբռնելու և ըստ նոր կենցաղի վարժելու համար։

<sup>2</sup> Հմատ. Նախորդ Նամակի 100թի հետո 1923 թ. Հոկտեմբերի 20ից երեանի համարաբանը կոչուել է «ՀՍԽՀ Պետական Համալսարան», ունեցել է հասարակագիտական, պատմագրական, անհինելիական, բժշկական ֆակուլտետները (եամբ բաժինները)։ 1923-24 ուս. տարուայ բնութեանելութեան քննութիւնների յանձնադպրոցի մէջ եղել է նաև Աճր. Այդ տարում ուսանողութեան թիւը եղել է 938. ըստ որում (13 ազայ, 325 աղջիկ (ըստ Լ. Պ. Պարիքանեանի նշ. աշխատութեան):

<sup>3</sup> Տե՛ս նամ. 18:

<sup>4</sup> ՀԱ. 1923, էջ 241-250:

<sup>5</sup> Առանձնատիպ 1924ին:

<sup>6</sup> Խոճիկի մասին գանգատը անզգուշութիւն էր, որին սովոր չէր զեռ ազատամիտ և ա-  
զատամաս Աճր.։

<sup>7</sup> Սննդիեմ Տէր-Յակոբեանը 1925ին եղել է Էջմիածնի Պետական ժեռագրատան վարիչը, որ ամէն գիւրութիւն ընծայել է Հ. Աճրնեանին, երբ սա այնտեղ ուսումնաբերել ու ցու-  
ցակագրել է Հայերէն ժեռագրեր (տե՛ս նամակ 24, ձան. 1):

<sup>8</sup> Կարայան Սելիմ-Օհանջանեան (1893-1970), երեանի պետ, Համալսարանի առաջին դաս-  
խոսներից (1921-25), որովհետո, մեծավաստակ բանասէր, հայագէտ և արելագէտ, թարդ-  
մանիչ (սովորել է Գերմանիայում), զիտութիւնների վաստակաւոր գործիչ, ակադեմիկոս,  
բայց 1937 թարականին կը Մելիք-Օհանջանեանը անհիմ կերպով ենթարկուած է սեպրեսիոյի (Լ. Պ. Ղարիքանեան, երեւանի պետական համալսարանը, էջ 274):

## 7. «ՀԱՆԴԻՍ ԱՄՄՈՐԵԱՅՆԻ ՏԵՂԱԿԱԼ ԽՄԲԱԳՐԻՆ»

(ուշադիր) ուսումնական առողջութեան առողջութեան 24.

[26 դեկ. 1928, Երեան]

Գերապատիւ

Հայր Ամբողջիք

«Հանդէս» ուսումնաթերթի

Մեր մշտնջենական մտաւոր եղբայրական յարաբերութիւնները՝ որոնք սկսեալ 1896 թուէն<sup>9</sup>, այս է 32 տարիէ ի վեր կարուսակուէին, Հ. Ակինեանի բացակայու-  
թեան պատճառու ընդհանուցեցան։ Մէկ տարիէն առելի է որ Հանդէս առացած չեմ.  
և ասիկա մտաւոր որբութիւն է մեզ համար, որովհան Հայազի բառութեան միակ ու-

սումենաթերթը Հայոց է։ Կփափաքէի որ նոր տարիէն սկսեալ նորէն սկսէինք մեր թղթակցութիւնները։ Ամէնէն առաջ սիրով կողջունեմ զգերապատուելին Հայր Տաշեան և զՀ. Գ. Մէնէքիշեան և զայլս յեղբարց, որք իցեն ի մարմնի։

Երկրորդ՝ կիսող բնմ որ Հանդես Ամսօրեայի 1927, թիւ 9-12 և 1928, թիւ 1-12 համարներէն մէջմէկ օրինակ լաւ ծրարած և ապահովեալ դրէք իմ հասցէով։ H. Adjarian, Université armén. Eriwan (Arménie)։

Երկրորդ՝ լսեցի որ իմ «Հայոց զրիեր» վերջացած է։ Կիսող բնմ որ 3-4 օրինակ անկազմ ուղարկէիք նոյն հասցէով։

(Լած հմ նոյնպէս որ Միաբանութիւնդ Monumenta անունով<sup>3</sup> խոչոր հաւաքածոյ մը հրատարակած է։ արդէն գրեցի Լոյժիցիկ լորենցին և օրինակ մը պահանջեցի շուտով կատանած)։

Չորրորդ։ Վիհննայի Միաբանութիւնդ չորս օրինակ բաժանորդ գրուած էր իմ Արմատական բառարանին, որմէ զատ օրինակ մըն ալ ինձմէ ձրիաբար նուէր կը ստանար։ Հ. Ակիննեանը ստացած է Բ հատորի մինչև 10րդ պրակը, որ է 1000 էջ։ անկէ առգին մեաց։ Հրատարակուած է Բ հատոր մինչև վերջ և Գ հատորէն 6 պրակ, ընդ ամէնը՝ 9½ պրակ (950 երես), որ արդէ 9½ սուրլի։ — 4 օրինակի համար 38 ռ., չհաշուելով անծանօթ ճամբռու ծախքը, Անդրեմ ստացման համար կարգադրութիւն մը ընէիք։

Հինգերորդ։ Հ. Ակիննեանը Զեղի գրուծ պիտի ըլլար իմ «Պատմութիւն Եղիսաբետանայի» աշխատութեան արտատպութեան մասին՝ յերանց ամսագրէ։ այս մասին ի՞նչ կարգադրութիւն եղած է։ թերես և կատարուած վերջացած է։ այս մասին ալ տեղեկութիւն մը կ'ուզէի<sup>4</sup>։

Ակնդէտ սպասելով նոմակիս պատասխանին և կատարման խնդրանացս,

հանդերձ չնորհաւորութեամբք նորոյ տարւոյ

ևմ և մնամ ն. ծ.

Հ. ԱռԱՌԵԱՆ

1928 դեկտ. 26, Երեան։

<sup>1</sup> Հ. Ակիննեանը Հ. Ակիննեանը Առջ. Հայաստանի կառավարութեան յատուկ արտօնութեամբ 1924ի մարտին մեկնում է Սովետական Միութիւն, որպէսզի Հայերէն ձեռագրեր ստումբասիրի, վանքի մատենագրաբանի համար գրքեր, թերթեր ու ձեռագրեր Հայթայթի։ Միութարեան պարտարան կամ սրբանոց բացի Առջ. Հայաստանում (տես Նրա «Համառաօտ տեղեկագիր գիտական ուղեկութեան» ի Հայոց, ՀԱ, 1929, էջ 193-2(8, ապրիլ)-«վերջին էկտու, — զրել է նա, — որ միամիտ առաջարկութիւն մըն էր, մերժեց Խորհ. Կառավարութիւնն իշխանական պատճառներով։ Հայ. ձեռագրեր ուսումնասիրել և ցուցակագրել է Մոսկուայի նախակին Լազարեան ճեմարանում, Երեանում և Լիմիածնում, ձեռք է րերի 10.000 զիրք, թերթ և (զարմանալիորէն) ձեռագրեր, որոնց 7 արկդներից 2ը առաջում է յանք փոստով։ 1928ի ապրիլի 28ին կալանաւորւում է բանտաւում Հարցաքնուում է Երեանում, Թիֆլիսում և Մոսկուայում 9 ամիս, սակայն առանձին քաղաքավարութեամբ։ Մեղագրուում է հնայական բժշկութեան պատրուակով։ Երեանում պաշտօնապէս ունեցել է մատուռ, ուր պատարագել է Հայ կաթողիկէների համար։ 1929ի փետրուարին Մասկուայից ազատ է արձակուում և մեկնում է Վիեննա, միւս 5 արկդները ստանալու խոստումով։

<sup>2</sup> Ամի 1ին ռուսականասիրութիւնը (Չեռագրացուցակ) լոյս է տեսել այդ թուականին։

<sup>3</sup> «Monumenta armenologica» Ցիտական Հանդես Ամսօրեայի բառանամեակի նուիրուած օւարազի հայոցէներին, Վիեննա, 1927, 188 էջ։

<sup>4</sup> Տե՛ս նամ. 4, ծան. 1։

(Մնացեալը լազուրի՝ 10)

ՄԱՐՏԻՐՈՍ ՄԻՆԱՍԵԱՆ

## ՄԱՏԵՆԱԳՐԱԿԱՆ

### ՎԱՐՔ ՄԱՇՏՈՑԻ ԵՒ ԱԳԱԹԱՆԳԵՂՈՍ

Հ. - Վարք Մաշտոցի, տող 613-617

Որով անդէն յական թօթափել վայրենումիտ և գատարկասուն և անասնա զարոյ աշխարհն Ազոււանից մարդարէտէտք և առաքելածանօթք և աւետարանաժողովը լինէին և ամենայն աւանդիլոցն Աստուծոյ ոչ իւիք անտեղեակք:

Է. - Վարք Մաշտոցի, տող 700-710

Ապա գարձեալ յետ այնպիսի առաւել բարձրագոյն վարդապետութեանն, սկսեալ երանելոյն Մաշտոցի ճառս յաճախագոյնն, դիւրապատումս, շնորհագիրս, բազմադիմիս ի զօրութենէ և ի հիւթոյ դրոց մարդարէտականաց կարգել և յօրինել ի ամենայն ճաշակօք աւետարանական հաւատոցն ճշմարտութեան, յորս բազում նմանութիւնս և օրինակս ի յանցաւորոցս աստի, առաւելագոյն վասն յարութենական յուսոյն առ ի հանդերձեալուն՝ յերիւրեալ կողմեալ, զի հեշտընկալք և դիւրանասոյցք տիմմարտագունիցն և մարմենական իրօք զրազելոցն լինիցին, առ ի սթափել և զ[ու]արթ[աց]ուցանել և հաստանիմն առ ի խոստացեալ աւետիսն քաջալերել:

Կ'արժէ նկատել որ Ագաթանգեղոսի

վերջանոր զգամննայն առօւրս կենաց իւրոց լուսաւորեց անկատար անցեալով. յաջորդ պարբերութիւնը նոյնպէս անկատարով կը սկսի շառագրութեան հարազատ շարունակութիւնն ըլլալ: Բայ այսմ, վերադիւրեալ պարբերութիւնը ընդմիջարկութիւն մըն է յայտնապէս, նպատակ ունենալով աւելի բարձրացնել Ս. Գրիգոր Լուսաւորչի գործունէութիւնը:

Վարք Մաշտոցի, շար. տող 711-726

Եւ այնպէս յամենայն կողմանս Հաւաց, Վարոց և Ազոււանից զամենայն ժամանակս կենաց իւրոց, զամանն և զձմենն, զարի և զգիներ անվեհներ և առանց յապազելոյ իսկ աւետարանական և ողջապատում գնացիքն առաջի թագաւորոց և իշխանաց և ամենայն հեթանոսաց՝ անընդդիմակաց ի հակառակորդաց՝ զամենափրկչին Յիսուսի անուն կրեաց:

Զ. - Ագաթանգեղոս, յօդ. 840

Որով անդէն յական թօթափել վայրենամիտքն և գատարկասունքն և անասնարարոյ աշխարհաբնակքն վազվաղակի մարդարէտքէտք և առաքելածանօթք և աւետարանաժողովը լինէին, և ամենայն աւանդելոցն Աստուծոյ ոչ իւիք անտեղեակք:

Է. - Ագաթանգեղոս, յօդ. 886

Ապա յետ այնպիսի գործոց զարձեալ առաւել բարձրագոյն վարդապետութեամբ սկսեալ երանելոյն Գրիգորի ճառս յաճախագոյնս գմուլաբապատումս, առակս խորիմաց դիւրալուրս բազմադիմիս չնորհագիրս, յարդարեալս ի զօրութենէ և ի հիւթոյ գրոց մարդարէտականաց, լի ամենայն ճաշակօք կարգեալս և յօրինեալս աւետարանական հաւատոցն ճշմարտութեան: Յորս բազում նմանութիւնս և օրինակս յոնցաւորաց աստի, առաւել վասն յարութենական յուսոյն առ ի հանդերձեալուն յերիւրեալ, զի հեշտընկալք և զիւրանասոյցք տիմմարտագունիցն և մարմենական իրօք զրազելոցն լինիցին, առ ի սթափել զուարթացուցանել և հաստանիմն առ խոստացեալ աւետիսն քաջալերել:

Ագաթանգեղոս, յօդ. 843-844

Զամենայն ժամանակս կենաց իւրոց զամանն և զձմենն, զտիւ և զգիչեր, անվեհներ առանց յապազելոյ իւրով իսկ աւետարանական և ողջ(ուն)ալպատում գնացիքն, առաջի թագաւորոց և իշխանաց և ամենայն հեթանոսաց՝ անընդդիմակաց ի հակառակորդաց զամենափրկչին անունն Յիսուսի իրեաց, և զամենայն ոգի առաւեծազգեատս և ոգեղէնս վառեաց:

յանձին։ Եւ զամենայն ոգի քրիստոնաց զգեստ և հոգեղջն վառեաց, և բազում բանդականաց և կալանաւորաց և տագնապելոց ի բանաւորաց թողւթիւն արարեալ, կորզելով զնոսա ահաւոր զօրութեամբ(ն) վառացն Քրիստոսի, Եւ բազում մուրհակս անիւրաւոգիւր անիրաւութեան պատառեաց, և բազում սպաւորաց և կարծամտելոց միսիթարակոն վարդապետութեամբն զակնկալութիւն յուսոյն ըստ յայտնութեան վառաց մեծին Աստուծոյ իւ փրկչին մերոյ Յիսուսի Քրիստոսի (Խօթճեաց) [նուանեաց] և զամենայն միանգամայն յաստուածպատութեան պայման անդր փոխեաց։

#### Վարք Մաշտացի, տող 727-749

Եւ գարձեալ բազում և անհամար գունդս զունիս վանականաց ի չենս և յանչէնս, դաշտականս և լիռնականս, անձաւամուտս և արգելականս բնակեցուցեալ հաստատէր։ Զորո ընդ ժամանակս ժամանակս իւրով մարմնով իսկ օրինակ ցուցեալ, առեալ զոմանս յաշակերտաց յիւրաքանչիւր մենաստանացն և երթեալ լիռնակեաց, սորամուտ, ծակախիթ եղեալ գուստէական զկիրակուրն խոտարուտ ճաշկօքն վճարէին։ այսպէս վշտակեաց տկրութեան զանձն տոյքին, մանաւանդ որոց հայեցեալ ի միսիթարութիւն առաքելական բանիցն թէ «Յորժամ տկրու և՛ վասն Քրիստոսի, յայնժամ զօրացեալ լինիմ», և թէ չկա և լիցի պարձել տկրութեամբս, զի բնակեցէ յիս զօրութիւնն Քրիստոսի»։

Անդ էր այսուհետե չարբենալ գինւով առաւելուլ հոգւով, և պատրաստել զսիրա երգօվ հոգենորօք ի վառս և ի գովութիւն Աստուծոյ։ Անդ կրթութիւն քաղցրուսոյց ընթերցուածոց հոգեպատում դրոց։ Անդ քաջալերութիւն և յորդորական վարդապետութեան տա ի յառաջադէմ ընտրութիւն՝ պատկանամբար քրիստոնագիր կիտին։ Անդ եռալ հոգւով աստուծապաշտ ծառայութեամբ։ Անդ ողօթք ազերասլիք և պաղատանք փորելիք և խնդրուածք հաշտեցուցիչք վասն ամենին յուն կենաց առ ժարդասէրն Աստուծ։

Եւ բազում բանդականաց և կալանաւորաց և տագնապելոց ի բանաւորաց փրկութիւն արարեալ, կորզելով զնոսա ահաւոր զօրութեամբ վառացն Քրիստոսի, և բազում մուրհակս անիրաւուագիրս անիւրաւութեան պատառեաց։ Եւ բազում սպաւորաց կարձամտելոց միսիթարական վարդապետութեամբն զակնկալութիւն յուսոյ ըստ յայտնութեան վառաց մեծին Աստուծոյ և (ամենա) փրկչին Յիսուսի Քրիստոսի նուածեաց, և զամենայն միանգամայն յաստուածպաշտութեան պայման անդր փոխեաց։

#### Ազաթանգեղոս, տող 845-848

Եւ գարձեալ բազում և անհամար գունդս գունդս վանականաց ի չենս և յանչէնս, դաշտականս և լիռնականս, անձաւամուտս և արգելականս բնակեցուցեալ հաստատէր . . . (845)։

Եւ ինքն ընդ ժամանակս ժամանակս յանապատ լիրինս ելանէր, ուր և ինքն իւրավ անձամբն իսկ օրինակ ցաւցանէր։ Ասեալ զոմանս օմանս յաշակերտացն յիւրաքանչիւր մենաստանաց երթեալ, լիռնակեաց, մենակեցն առամուտ ծակախիթ եղեալ, և զոստօրեակն խոտարուտ ճարակօք վճարեալ, Եւ այսպէս վշտակեաց տկրութեան զանձինս տուեալ, մանաւանդ որոց հայեցեալ և ի միսիթարութիւն տառաքելական բանիցն թէ «Յորժամ վասն Քրիստոսի տկրունամ» յայնժամ զօրացեալ լինիմ», և թէ՝ «Լու և լիցի պարձել տկրութեամբ, զի բնակեցէ յիս զօրութիւն պատութիւնն Քրիստոսի» (846)։

Անդ էր ապա չարբենալ գինւով, այլ տռաւելուլ հոգւով, և պատրաստել ըզսիրա երգօվ հոգենորօք ի վառս և ի գովութիւն Աստուծոյ։ Անդ կրթութիւն քաղցրուսոյց ընթերցուածոց հոգեպատում դրոց։ Անդ քաջալերութիւն յարգարական լուսուր վարդապետութեան, առ ի յառաջադէմ ընտրութիւն պատկանամբար քրիստոսացիր կիտին։ Անդ եռալ հոգւով աստուծապաշտ ծառայութեամբ։ Անդ ողօթք ազերասլիք և պաղատանք փորելիք և խնդրուածք հաշտեցուցիչք վասն ամենին յուն կենաց առ ժարդասէրն Աստուծ (847)։

Եւ նովին հոգեկրօն արաւեստիւն հանէր աւուրս բազումս յանապատ տեղիս, մինչև ազդ լինէր յերիցանց . . .

Ը. — Վարք Մաշտոցի, տաղ 780—803

Իսկ արդ յարժամ լսիցեմք, եթէ սկսու Յիսուս առնել և աւսուցանել, ապաքէն առնէ և աւսուցանէ, և ոչ եթէ զի պարգևեսցէ՝ իմանալի է: Եւ բարեխօսել նորա վասն սրբոց և բարեխօսել Հոգւայն Սրբոյ՝ առ ի վարդապետելոյ մեզ զի ընդ միմեանց բարեխօսիցիմք, եւ ոչ երի առ բարձրալոյն ոչ Միանին կամ Հոգւայն Սրբոյ բարեխօսելն դիտելի է, քանզի միապատիւ է աստուածականն և ոչ բազմաբար:

Իսկ երանելի առաքեալքն ընկալեալ ի վարդապետութենէ ճշմարտութեանն՝ նախ կարօտական անձանցն մատակարարէին, և ապա աշակերտացն բարձեալ առնէին: Երբեմն առանձինն և երբեմն ժողովավքն գումարելովք զիառան Քրիստոսի առաւելովքն բարձրացուցանէին: Քանզի առաւել օգտակար իսկ է յամենայն աշխարհակիր զրօսանաց առանձինն առանձին և միայն աստուածապաշտութեան պարապել, զար և մարգարէքն գործէին, որք ի լերինս և յանապատս և ի փառարագիմաց՝ զաստուածեղէն կրօնիցն զծառայութիւնսն հարկանէին:

Նոյնպէս և ամենայն հորքն, որք յաջորդեցան յառաքելուկան կանոնաց, կրեալ անձամբք զլուսութիւնս բերէին վերջնացս օրինակ. աւստի երանելիս այս բարձեալ բերէր զաւոնդելոցն պատիւ, և ամենայն մատուցելոց առնա զնոյն պատուիրեալք գուշակէր: Եւ այնպէս յառաջ ամենայն աստուածեղէն գանձուցն վայելչութեամբ լցեալք պարարտացեալք խաղողնեալք զային, ի բազում ժամանակս նովին ի նոյն կանխեալք ի նմին հանապազորդեալք:

Ը. — Վարք Մաշտոցի, տաղ 847—859

Բայց թէպէտե միայնաւորութեան տրամաւթիւն չ թողոյր զուարթանալ, առկայն զաւետրանական զընթացոն և ըդվերակացութիւնն սրբոյ եկեղեցւոյ՝ շնորհոքն Աստուծոյ առանց պակասութեան տանէր, և առաւել փութայր գուն եղեալ զամենանայն ոք յարդորելով առ ի բազում ժամանակս, և առաւել փութայր գուն եղեալ,

Եւ նովին հոգեկրօն արաւեստիւն հանեալ աւուրս բազումս յանապատ տեղիս, յակուսու նվիրատական գետոյն» . . . (848):

Ը. — Ազաթանգեղոս, յօդ. 852—853

Իսկ արդ՝ յարժամ լսիցեմք, եթէ սկսու Յիսուս առնել և աւսուցանել, ապաքէն առնել՝ զի աւսուցէ, և ոչ եթէ զի պարգևեսցի, իմանալի է: և բարեխօսել նորա վասն սրբոց, և բարեխօսել Հոգւայն Սրբոյ՝ առ ի վարդապետելոյ մեզ, զի ընդ միմեանց բարեխօսիցիմք, և ոչ եթէ առ բարձրագոյն ոք Միանին կամ Հոգւայն Սրբոյ բարեխօսելն դիտելի է, քանզի միապատիւ է աստուածականն, և ոչ բազմաբար: Իսկ երանելի առաքելոցն ընկալեալ ի վարդապետութենէ ճշմարտութեանն՝ նախ կարօտական անձանցն օգուա մատակարարէին, և ապա օրինակ աշակերտանոցն բարձեալ առնէին, երբեմն առանձինն, և երբեմն ժողովազք գումարեալ զիառան Քրիստոսի առաքելովքն բարձրացուցանէին:

Քանզի առաւել օգտակար իսկ է յամենայն աշխարհակիր զրօսանաց առանձինն ստնմաննել, և միայն աստուածապաշտութեան պարապել: Զոր և մարգարէքն յառաջագոյն գործէին, որք ի լերինս և յանապատս և ի փառարագ զիառան Քրիստոսի առաքելովքն բարձրացուցանէին:

Կոյնայն ամենայն հարկանէին: Նոյնպէս և ամենայն հորքն որ յաջորդեցան, յառաքելուկան կանոնացն կրեալ՝ ինքեանք անձամբը բերէին օրինակ վերջնացս Ուստի և երանելիս այս բարձեալ առնէր զաւոնդելոցն պատիւ, և ամենայն մատուցելոց առ նազնոյն պատուիրեալք գուշակէր: Եւ այնպէս յառաջ, ամենայն աստուածեղէն գանձուցն վայելչութեամբ լցեալք պարարտացեալք ամենթութեամբք զամենանան խաղողնեալ զայր ի բազում ժամանակս, և նովին ի նոյն կանխեալ և ի նմին հանապազորդեալ:

Ը. — Ազաթանգեղոս, յօդ. 887, 888

Զաւետարանական ընթացոն և զգերակացութիւն եկեղեցւոյ սրբոյ՝ շնորհօքն Աստուծոյ առանց պակասութեան տանէր: և առաւել փութայր գուն եղեալ՝ զամենայն ոք յարդորելով առ ի բարեացն քաջալերութիւն:

զամենեաին յորդորելով առ բարեացն քու-  
հ քաջութիւնը և զցայդ և զցերեկ պա-  
հօք և աղօթիւք և ուժգին խնդրուածովք  
և բարձրագոյն բարբառովք աստուածու-  
դիր պատուիրանացն հրամանս յուշ առ-  
նելով զգուչոցուցանելով ամենայն մար-  
դոյ, մինչեւ բազմագոյնս և զգժուարա-  
գոյն վարուց կրթութիւնս, մանոււանդ  
զի և զմառու իսկ ածէր՝ ըստ տէրունուկան  
հասակին՝ զօր վախճանին, չասայր քան  
աչաց և ոչ նիբո՞ արտեանաց մինչեւ հա-  
սանել ի հանգիստ Տեսան:

Կ'արժէ արձանագրոն որ Ակաթանգեղոսի մէջ Դրիգոր Լուսուորչի առընչու-  
թեամբ գտնուող այս հատուածին մեծազոյն մասը նոյնութեամբ կը կարդացուի  
Փաւուտոսի մէջ ար՝ Լուսուորչի թուան Գրիգորիսի վերաբերմամբ. այսպէս. «Զա-  
ւետարանական ընթացոն և զգերակացութիւն հկնցեցւոյ որբայ չնորհօքն Աստուծոյ  
առանց պակասութեան տանէր. առաւել ևս փութայր, զուն եղեալ յորդորելով զա-  
մինեսեան առ ի բարեացն քաջուերութիւն, զցայդ և զցերեկ պահօք և աղօթիւք և  
ուժգին խնդրուածովք և բարձրակալ կատարման հաւատագրն՝ մերձաւորաց և հեռա-  
ւորաց զնոպեսոր եռանցն ածէրօ (Պ. զ.):

Ժ. — Վարք Մաշտացի, տող 914-942

Որում գէզ լինէր յետ վախճանի  
սորբացն բազում և ազգի ազգի վորձու-  
թեանց և կապանուուր վշտաց, մենուիլիւ  
մինամ արտիկ՝ երկպատական բանութեանն  
ի Տիգրոն քաղաքի վասն Բրիստոսի յաղ-  
թութեամբ տարեալ համբերեալ, վասն  
սրոյ և զինուուգնուզական անուն ժա-  
ռանցիալ, ի նոյն վերակացութիւն դառ-  
նայր յերկիրն Հայոց:

Իսկ բարեացապարտին վահանայ յան-  
կարծանաս կենաց ասպինջական ցանկա  
ամենիցուն լինէր որ աշխարհուծնունի  
հայրենեացն սեպհական որդի գտեալ,  
չնորհօքն Աստուծոյ մերոյ, մերձաւոր  
կենակից վայելէր, և զի ըստ օրինակի  
գրելոց առ ի մէնջ հարքն ի կատարումն  
գարձան:

Ոչ եթէ ի հին համբաւուց տեղեկա-  
ցեալ և մատենագրեալ զայս կարգեցաք,  
ոյլ որոց մեր իսկ ականատեսն եղեալ կեր-  
պարանացն և առընթերակաց հոգեսորա-  
կան գործոց և լսող չնորհապատում վար-  
դապիտաթեանն, և նոցին արբանեակ  
ըստ աւետարանական հրամանացն:

Զցայդ և զցերեկ պահօք և աղօթիւք  
և ուժգին խնդրուածովք, և բարձրագոյն  
բարբառովք զաստուածաղիր պատուիրա-  
նացն զնոպատան յուշ առնելով զդուշա-  
ցուցանէր ամենայն մարդոյ, Զտայր քուն  
աչաց, և ոչ նինջ արտեանաց, և ոչ հան-  
գիստ իրանացն, մինչեւ հասանել ի հան-  
գիստ Տեսան:

Ժ. — Ակաթանգեղոս, յօդ. 13, 897-9

Որ համբերութեամբ բազում և աղգի  
ոզգի փարձութեանց և կապանուուր վշտաց  
մենամարտիկ երկպատական  
բանութեան յերաշտառ քաղաքի վասն  
Բրիստոսի յաղթութեամբ տարեալ, արոյ  
զիկայ անուն ժառանցեալ, որ ի մահ  
համեալ մտեալ, և կամօքն Աստուծոյ  
այսրէն գարձեալ ի վերակացութիւն դառ-  
նայր յերկիրս Հայոց: Սամանոյ ի դրունս  
մահու՝ գարձեալ մտեալ կամօքն Աստուծոյ,  
վարդապիտաթեանն Բրիստոսի պատգա-  
մաւոր գտեալ, յետ Աստուծոյ սքանչելու-  
գործ պատուասին մարդասիրութեան,  
իսկ բարեացապարտն Տրդատ յանկարծա-  
կամ՝ կենացն ասպինջական ցանկալի ա-  
մենիցուն լինէր, որ աշխարհուծնունի  
հայրենեացն սեպհական որդի գտեալ  
չնորհօքն Աստուծոյ, և յաւիսենական  
կենացն մերձաւոր լինէր (13):

Եւ արդ՝ քանզի ըստ օրինակի գրե-  
լոցս առ ի մէնջ՝ ի կատարումն գարձու-  
ցաք, ոչ եթէ ի հին համբաւուց տեղե-  
կացեալ և մատենագրեալ զայս կարգեցաք,  
ոյլ որոց մերէն իսկ ականատեսն եղեալ  
կերպարանացն և առընթերակաց հոգեսոր-  
կան գործոց և լսող չնորհապատում վար-  
դապիտաթեանն, և նոցին արբանեակ

սուտապատռմ եղեալ առ ի մերոց բանից զհօրէն իմոյ կարգեցաք, այլ զյանախառ գոյնան թողեալ և ի նշանաւոր գիտակացն քաղելով՝ զնամառատան կարգեցաք, որք ոչ միայն մեզ այլ և որ զմատեանս ընթեռնուն՝ յայտնի է։ Բանզի չէաք իսկ հանգուրժողք զամենայն արարեալսն գրատակաւ զիւրաքանչիւրսն, այլ ի դիւրագոյն և հեշտագոյնս, յառաքելական անդր զանձինս պատապարեցաք, որոց անցեալ զբազմախուռան արգասեօք որրոցն, առ ի մանրակրիլիս առնելոյ՝ զկարեարագոյնս պատմելոյ, զնանգամանս առացաք, ոչ ի պատիւ ինչ թիւրելոցի Աստուծոյ որք ամենապարծ և կենդանատաւր խաչիւն ծանուցեալք յարգեցան, այլ յօրինուկ քաջալերիչ հոգեոր ծննդոց իւրիանց և որք նորոք աշակերտելոց իցեն յազգս ողջուղոց։

Ոչ սուտապատռմ ճարտարախօս եղեալ առ ի մերոց բանից, այլ զյանախագոյնան թողեալ և ի նշանաւոր գիտակաց քաղելով՝ զնամառատան կարգեցաք, որք ոչ միայն մեզ, ով թագւոր, այլ յորդամքու առաջի զմատեանդ ընթեռնուցուն՝ յայտնի է (897)։

Քանզի չէաք իսկ հանգուրժողք զամենայն արարեալս որրոցն գրատակաւ զիւրաքանչիւրսն նշանակել, այլ ի դիւրագոյն և ի հեշտագոյն յառաքելականն անդր զանձինս պատապարեցաք, որոց անցեալ զբազմախուռան արգասեօք որրոցն առ ի մանրակրիլիս առնելոյ՝ զկարեարագոյնսն և զօդակարագոյնսն պատմեցաք (898)։

Ուստի և մեր առեալ հանգոյն առացաք, ոչ ի պատիւ ընտրելոց Աստուծոյ, որք ամենապարծ և կենդանատաւր խաչիւն ծանուցեալք յարգեցան, այլ յօրինուկ քաջալերիչ հոգեոր ծննդոց իւրիանց, և որք նորոք աշակերտելոց իցեն յազգս ողջուղոց, ըստ բանի հոգեորական երգչին որ առէ (899)։

Վերոգրեալ տուեալներու հիմոն վրայ, կրնոյ ընդանելի համարուի անձանօթ ձեռքի մը միջամտութեան առկայութիւնը Ակոթանգեղոսի մէջ։ Կրնոյ կառկածուի նոյն ձեռքին միջամտութիւնը նաև Փաւառոսի մօտ։ Ակոթի ունենալով Առշարոցի վարքին 338-351 տողերը և Փաւառոսի 38-39 էջերն ալ (Գ. Ժ.)։

(Ժ. Ե. Հ. Հ.)

Ե. ԱՐՔ. ՄՈՒԱԿԱՆ



## ՄԱՍՆԱԿՈՐ ՊԱՏՄԱԳՐՈՒԹԻՒՆ

## Ա. ՆՇԱՆԻ ՎԱՆՈՒՅ ՍԵԲԱՍՏԻՈՅ

## ԳԼՈՒԽ ԺԳ.

Յաղագս Առաջնորդութեան Տեառն Յակոբյան Արքի Արքայի կողմէ առաջնորդութեան պատասխանաց նորին եւ վասն նորոգութեան Ա. Վահագեկից՝ որք ՚ի Սեբաստիա:

Եւ յետ զաղճանի կարապետ Արքեպօք, ՚ի մի ժողովեալ զլխաւորաց քաղաքիս, քառանայից և իշխանաց և արտօնալ գիր բազմաթիք առաջքեցին առ Զաքարիս Պատրիարքն և առ մեծամեծ Ազգիս և խնդրեցին զայր սք իմաստուն և խանական զեայեալ ՚ի գործս բարութեան՝ ընտրել և կացուցունել ինքնանց Առաջնորդութեան ընտրել և այն ժոմանակածաղկեալ Յակոբ Վարդապետ Արմանցի՝ այր զենանձն և ազատաբարոյ՝ աշակերտ վերատեսչին Պրուսայի՝ Սամուէլ Արքեպօք, ՚ի (Սա ես էր յաշակերտաց կոլոտ Յովհաննէս Պատրիարքի) Սա վճարեալ էր զգործ նույիրակութեան զիհաւկացն կեսարիոյ և Քաղաքիոյ և դարձեալ էր յերաւողէմ և անտիք՝ կոչմամբ հոգեսործնողին իւրոյ եկեղեւ էր ՚ի տես նմին և էր ընդ այն աւուրս անդ ՚ի կ. Պոլիս Զատ ընտրեալ հաւանեցուցին և կարգեցին Տեսուչ Սերաստիոյ և յետ աւուրց ինչ ետուն նմա զիրովարտոկ արքունական և զկոնդուկ Պատրիարքիան և ռազմարկեցին զնու ՚ի հանանգս առաջ որոյ ելեալ ՚ի ձառնագործ գայ հասունի ՚ի Սերաստիո ՚ի վիճակ իւր, և լուսեալ Քաղաքացւոցն զուարձացեալ բերերեցան և գրան տուեալ միժիոնց ընդ յառաջ ելին և վրանս կանգնեալ ՚ի կամար կոչեցեալ տեղին՝ միոյ ժամու հեռի ՚ի քաղաքէն՝ արարին բազում ուրախութիւնս, և ապա բազմեցուցեալ զնու յոսկեճամուկ երիվար՝ զոր ընդ ինքնանս ածեալ էին՝ չքեզաչուք փառաք և պատուվ բերեալ մուծին ՚ի հրաշապեալ վանս Ա. Նշանի՝ յաւուր երկուչամաթի՝ ՚ի մեռելոց Վարդապետի՝ Յովհաննէս 28 ՈՒՂԻԴ = 1774, իրեն երկու

ամառ յառաջ քան զվաղճան կարապետ Արքեպօք ՚ի փակեալ գոլով դուռն Ա. Անապատի և զինի զաղճանման սորին՝ ժամ բարեյաջող գտեալ Մկրտիչ Վրդ. շաւշակ գնացեալ առ Քաղաքապետն Զառաւողութեալ էր Ա. Անապատին և նստաւ անդ իր առաջնորդին Առաջնորդի և արար շինութիւնս ինչ եւ իրի չոգաւ անդ Առաջնորդին Վակոր Վարդապետ և կամեցաւ տիրել և իմանաւ զհանգամանս և զհաշիւ Ա. Անապատին՝ պատասխանեաց Մկրտիչ վարդապետն թէ՝ ես ո՞չ ընկալոյ ՚ի քէն զառաջնորդութիւնս զայս՝ այլ ՚ի քաղաքապետն և ՚ի համազելն զնա, Յակոր Վրդապետ ՚ի մի անդամ և երկիցս ողոքական բանիւրք թէ ե՞կ առ իս՝ զի ո՞չ նըստելոց հմ ես անդր և բաց ՚ի քէն ո՞չ զոք ունիմ, այլ նու ամեննե ին ոչ կամեցաւ անսուլ սիրալիր բանից նորին և սկսու չարիս նիւթել ընդդէմ նմին՝ յորմէ ձանձրացեալ Յակոր Վրդ.՝ գրեաց ՚ի կ. Պոլիս և ետ բերել յԱրքունուու զիր աքսորանուաց Մկրտիչ Վարդապետին և Յաթիկեան Տ. Յակոր Բահանայի (ՈՒՂԻԴ = 1775) որ ազդարարութեամբ ոմանց փախեալ ՚ի Բագնիք և անդ անհնատ կորեաւ, իսկ Մկրտիչ Վրդ. տարեալ զրանաւիս Ա. Անապատին ետ Քաղաքապետին և նու առեալ զրանաւիս եղ անդր ՚ի Տեղապահն զթավհաննէս Վարդապետ Սերաստիոցի ՚ի վաղուց սիրելի էր յաշս Զառաւողութեալ Սէյիթ Պէյին՝ Յովհաննէս Պատրիարք կոչեցեալն յլլզգէս մերմէ՝ վասն որոյ յետ վաղճանի կարապետ Արքեպօք, ՚ի ընկալու զփոխանորդութիւն Ա. Նշանի վանուցս և առ ՚ի որսալ փառս ՚ի մարդկանէ և բանալ ինքեան զդուռն կաշառոյ՝ էաւ հրաման ՚ի քաղաքապետ Սէյիթ Պէյին և ետ կրիւ ծեփել զկաթուղիկէ մեծի եկեղեցւոյ Սրբոյ Նշանին և արար նորոգաւթիւնս ինչ և ապա առիթ գտեալ բազում վեասս հասույց Սրբոյ Մենաստանիս զառն

զի յետ մահուան Սէյիտ Պէյին կտրեալ զՊալիօզ Յովհաննէսն եղին 'ի բանտի՝ սակս անբարօյաւթեան վարաց և գնացից իւրաց և տաեալ հազար դահնեկանի տուգանս 'ի բաց թողին զնո (ՈՄԻԶ = 1776): Եւ յետ սակաւ ինչ ժամանակ անցանելոյ իրքի սկսաւ ո՛չ փառուորիլ յարոյց զէճս և խռովութիւնս և պահունչեց զայն հազար դահնեկան 'ի Ս. Մենաստանէս և յեւ աջնորդէս տաելով՝ եթէ 'ի պատճառս Արքոյ վանիցդ առին յինէն զնոյն տուգանք և 'ի բաց առել Տեսչին՝ գիր գան գատանաց մատոյց Քաղաքապետին և ետ կունուլ զՅակոր վարդապետն Տեսուչ վիճակիս՝ և գնել 'ի բանտի և բաց 'ի տուգանցն ընկուալ և ինքն իրք 750 դահնեկան (ՈՄԻԶ = 1777), Վկայաբանութիւնք): Եւ եղեւ զի իրք ել Յակոր վարդապետ 'ի բանտէն՝ համակամ համաւթեամբ Ազգիս և բազմակնիք Նրիտակօք քահանացից և իշխանաց զնաց նո 'ի Ս. Աթոռն էջմիածին տո 'ի սատանալ զկորդ եպիսկոպոսութեան՝ յորդորեալ յուժոց զնաց և Պալիօզ Յովհաննէսն անդր և 'ի լինել դատաստանական քննութեան տառձի Սիմէն Կաթոլիկոսի՝ լրացուցին զհազար դահնեկանն և առին գիր իրաւախոհութեան, և տեսեալ զվատարորոյ զործա Պալիօզին անիծիւք, նզովիւք բանտրեցին զնո և վկայութեամբ կնքեցին Սիմէն Կաթոլիկոս, Պակաս Եպիսկոպոս, Տեղապահ Միրափիչ Եպոս, Պատրոս Եպոս, միւլ Պետրոս Եպոս, կնքեցին և իշխանք սմանք քաղաքիս արք ընդ Տեսչին զնացեալ էին անդ և այսուէս վարեցին ըզգին 'ի 13 Ապրիլի (ՈՄԻԶ = 1777): Եւ ապա Սիմէն Կաթոլիկոս ձեռնոդրեաց զՅակոր Վարդապետն Արքակոս, 'ի վերայ Մինծի վիճակիս Միրափիոյ՝ յաւուր կիւրակէի Գալստեան Ս. Հոգւոյն 'ի 4 Յունիսի և անտի դարձ արարեալ Յակոր Արքակոս, 'ի հանդերձ ուխտաւորօքն եկն 'ի տեղի իւր՝ 'ի չքնազատիպ Վանս Ս. Նշանի, և յետ սակաւ ինչ ժամանակի Պալիօզ Յովհաննէսն սկսաւ դարձեալ յարուցանել զվէճս և զխովութիւնս և ետ առնուլ տուգանս Յակոր Արքակոս: էն և ո՛չ փրկեցաւ Ս. Վանս 'ի ձեռաց նորին մինչեւ սատակեցաւ որով և բարձաւ չարն

'ի միջոյ, Եւ իրք գարձաւ Յակոր Արքակոս: 'ի Ս. Էջմիածնէ՝ եղիտ ալեկոծհամ զրովանդակ Քաղաքն և ազմկալիր վրդով մամբ խովութեալ վասնզի մինչդեռ կարուպեալ Արքակոս: անկեալ էր 'ի մահիճամ' Առաջնորդն Ս. Հրեշտակապետի Յովհաննէս վրդ: յուղի անկաւ 'ի Ս. Աթոռն էջմիածին և չե ևս էր ելեալ յեւգոկիոյ՝ յորժամ եհատ վախճան կարտապետ Արքակոս: ի և նու նստաւ յեւգոկիա զաւուրս 72 ակն ունելով ընկունուլ և զԱռաջնորդութիւն Ս. Նշանի և իրք ո՛չ յաջողեաց զնաց 'ի Ս. Էջմիածին և տաել զկարգ եպիսկոպոսութեան դարձաւ 'ի տեղի իւր և հանուպազ երկնէր 'ի սրտի իւրում արիք և Ս. Նշանի՝ վասն որոյ գիպուլ ժամ գտեալ յանկոյց զիրտու սմանց յինքն և սկսաւ յարուցանել զխովութիւն՝ տոիթ ունելով զմասն ինչ յարգեանց Ս. Արքակիս եկեղեցւոյ՝ որ նախկին ժամանակաւ մի ժաման արգեանց նոյն եկեղեցւոյ Ս. Նշանի, մի ժաման Ս. Հրեշտակապետի և մի մասն և Ս. Անտապատի յատկացեալ էր: Եւ յորժամ Առաքել Եպոս, զէտն Ս. Նշանի ընկունու զՍ. Անտապատի քակտեալ և տեսերեալ և նորոգեալ չինեաց և կանոնաւորեաց զամինայն պիտոյս նորին հոգու ի Ս. Մենաստանէս՝ միաւորեաց զմասն որդեանց Անտապատին ընդ Ս. Նշանի, իսկ սու ոյժմ յուժ կացեալ ժաքանէր զի զման Անտապատի միաւորեաց զի զման Անտապատի միաւորեաց զինդ մասին Հրեշտակապետի և այն ո՛չ վասն որդիւնաւորութեան, այլ վասն յարուցանելոյ զկազ և զկուիւ Զայյա տեսեալ Յակոր Արքակոս, ի և զիտացեալ եթէ ո՛չ ընդունի դարձան զեղոյ վէրքն այն՝ ել անձամբ և զնաց 'ի Կ. Պոլիս, և յանիիման ելեալ Զայյարիս Պատրիարքին և մեծամեծաց Ազգիս ծանոյց նոցա՝ զանվայել արարմաւնս Յովհաննէս Եպոս: ի միանդամայն կոմինով հրաժարիլ 'ի Տեսչութեանէ: Այլ նոքա կրկին հարկազրեալ գարձուցին զնո 'ի Միրափիոստաւուրով նմագրեանս պատուականս և կոնդուկ Պատրիարքական գրեալ 'ի Յունիսի 7, ՈՄԻԶ = 1778, որով վճռէր եթէ Առաջնորդն Ս. Նշանի է ընդունելի Առաջնորդ 'ի վերայ Ս. Արքիս Եկեղեցւոյ ևս, վասն որոյ զառաջնորդական պաշտօն նա՛ վարեսցէ

անդ, գողիրս, սարկաւագունս, քահանայս, խաչս, պատկերս և քահանայս հանգուցեալս օծել, իշխանս կորդել և հանել և զպատժապարտս բանադրել և զայլ ամենայն նա կտառեացէ, իսկ Առաջնորդն Ս. Հրեշտակապեահի՝ ըստ նախնի սովորութեան առցէ միայն զմի մասն արդեանց Ս. Սարգիս Եկեղեցւոյ և մի լիցի բնաւ ձեռնամուխ ՚ի պաշտօնս, Առաջ զայս կոնդակ եկն ՚ի Սերաստիս Տ. Յակոբ Արքեպոս, և ետ ընթեանու յեկեղեցւոյ Ս. Սարգսի, ուս որ կուսակիցք Յովհաննու Եպօսի յարուցին զխոսվութիւն և բազում գրանս առեան Բաղադրական քաղաքատին որ էր Տեղապահ Հաճի փաշայի Չէմէն օղլու կոչեցեալն, և ետաւ աքսորի լիցի ըՅակոբ Արքեպոս. ՚ի զիւղն Պատրոսի (Ղօչհիսար = Համփիկ) և զգեցուցեալ վերաբիւս պատառոյ Յովհաննու Եպօսի, նստուցին յԱթոս Ս. Նշանի և արարեալ բազմակնիք զիր առ Զաքարիա Պատրիարքն խնդրեցին կարգել Տեսուչ բոլոր նահանգիս զՅովհաննէս Եպօսն, իսկ Յակոբ Արքեպոս, միջնորդութեամբ Պետրոսի Մ. Փիլիկի՝ որ էր սիրելի Բաղաքադրամատին դարձաւ ՚ի Սերաստիս և նստալ յեկեղեցւոյ Ս. Աստուածածնին, և գրեաց զամենայն զայսոսիկ զհանգամտնս ՚ի Մեծն Պալիս և այսպէս երկուքին սովոր սպասեալ միային բարեգոյն լուր ինչ ընկալնու ՚ի կ. Պոլոսոյ և յետ քանի մի ամսոյ տեսեալ կուսակցացն Յովհաննու եթէ հստելն Յակոբայ Արքեպոս. ի յեկեղեցւոյն ո՞չ բարի ինքեանց, ուստի և դրձեալ յալով գանձս տաւեալ Բաղաքադրամատին՝ ետաւ աքսորել զնս ՚ի զիւղն իւր յԱթըրտան և նա անտի անցեալ զնաց ՚ի կ. Պալիս և պատմեաց մի ըստ միոչէ զամենայն եղեալսն առաջի Պատրիարքին և Ամիրայիցն Յայնամ Տաքէ Ամիրայ Սախան եան զրեաց առ Հաճի Բղէջնու Բաղաքադրամատիս պահպիս եթէ չՏեղապահն քո որ ՚ի Սերաստիս պաշտօն Պատրիարքութեան առնուլ է. Արքունական հրավարտակառ սկսեալ Տ. Սեսուչն աքսորեալ և զինչս գրուեալ ըստ իւր քմաց զայլ ոք եդեալ է Տեսուչ, այսպիսի իրողութեւնք պատուարեր չ'ինին իւր յարզութեան ձերում և սակայն այս բան կարի յայթ ցառուցեալ

բգէջսին, զրեաց առ Տեղապահ իւր ՚ի Սերաստիս թէ զԲեղ վասն Բաղաքադրամատիս առթեան յզեցի ես յայդը, և ո՞չ Առաջնորդոս փափախելոյ՝ զի՞ կայ քոյ և ընդ այսպիսի իրս, ապօ թէ ո՞չ զգլուխոդ ՚ի քէն բարձեալ զիսասցիս։ Եւ մինչդեռ ակն ունէին գալուսեան արքունական գրոյ և Պատրիարքական կոնդակի Առաջնորդութեան յանուն Յովհաննու Եպօսի, եկն ենաւ զիրս այս առ Բաղաքադրամատին յարմէ երկուացեալ Բաղաքադրամատին՝ վայթականակի սուրհանդակս արձակեաց աստ և անդ առ ՚ի զտանել զՅակոբ Արքեպոսն, և իրքն ո՞չ եզիս՝ ետ առնել զիսահակ վարդապեան՝ Կնարկ կոչեցեալ և անուամբ փոխանորդութիւն Յակոբ Արքեպոսի զգեցաց զոտիկ պատառոյ և առարքեաց ՚ի զանս Ս. Նշանի և կարեսու զՅակհաննէս Եպօս, կուսակցաքն եղ ՚ի շզթայս բանտի և ապօ բազում առգանս առեալ ՚ի բաց արձակեաց, յետ կալոյ նորս ՚ի Ս. Մենասաման Տեսուչութեամբ իւրք ամիսս երիս, և ապօ Յովհաննէս Եպօս, բազմակիք զրութեամբք ել ՚ի Սերաստիս զնաց ՚ի կ. Պալիս առ ՚ի ստանալ զԱռաջնորդութիւն օղջայն նահանգիս Սերաստիս, անդ էր և Յակոբ Արքեպոս, և ՚ի յինել քննութեան ՚ի Պատրիարքարանի անդ հրաժարեցաւ յԱռաջնորդութեան Յակոբ Արքեպոս, վասն օրոյ և ետուն զՏեսչութիւն զինակիս Յովհաննու Եպօսի Յետ քանի մի ամսոյ ենաւ անդք հանրագիր բազմակնիք Սերաստացւոց որք խնդրէին զՅակոբ Եպօսն, զայս օրոյ Զաքարիա Պատրիարք բարելու տնօրինութեամբ տաւեալ առարքեաց զՅակոբի սուկուսուց և կարգեցաւ Առաջնորդ կուսակնա բաղաքի որ է Քեօթահակա, և զՅակոբ Արքեպոսն կացաց Առաջնորդ ՚ի զիրոյ օղջայն նահանգիս Սերաստիս և գրեալ զիսանդակ Պատրիարքական ՚ի 18 և ՚ի 28 Սեպտեմբերի ետ նմա յարում կոչէր զնս լնդհանըրական Առաջնորդ Ս. Նշանի, Ս. Հրեշտակապեահի, Ս. Անապատի, Ս. Գեորգուայ, մնդ բակատար Ս. Աճածնի զանորէից, Ս. Աճածին և Ս. Սարգիս եկեղեցեաց քաղաքիս և համարէն զինակիս (ԱՄԷի՛ = 1779), զոր ընկալեալ

դարձաւ, 'ի վաճառ իւր և սկսաւ հովուել զնօթ իւր բանաւորութ Անա այսպէս բազա մաժամանակեայ առանձին տառջնորդութիւն Ս. Հընչտակապնտի վաճառց անկառ ընդ արածողութեամբ Առաջնորդին Ս. Նշանի և անսի յայսր նստի անդ Տեղապոն ՚ի կողմանէ նորին, որով և բարձաւ առիթն առելութեան և երկպատակութեան (ՄԱՐԴԻԹ = 1780): Սակա այսմ բազմավրդով խռովութեանց, բազում դրամք ընդ վայր վատնեցան յերկուց կողմանց, մանաւանդ՝ ՚ի կուսակցացն Յովհաննու Եպս.ի, որոյ ամենեցուն տուեալ էր մուրհակս պարտուց իւրով կնքով և որոց գումարն հասանէր աւելի քան զքսան և հինգ քսակս դրամ, որք և ամենեքին խնդրէին ՚ի Ս. Վանիցո, և Յակոբ Արքեպս. յատ բազում բանից զիջանելով՝ ի խնդիր նոցին վճարեաց զամնայն ա թափեաց ՚ի նոցանէ զեկեղեցական անօթո, զորս՝ ՚ի գրաւ կուրեալ ռւնէին. զմուրհակոն որք յանուն Յովհաննու Եպս.ի՝ գումարեալ առ ինքն պահեաց մինչև ցօրն վաղձանի իւրոյ, Յետ այսորիկ (ՄԱՐԴ. = 1781) կարգեաց 24 իշխանս ՚ի Ս ԱԾածին և 12 ՚ի Ս. Սարդիս և եօթն ծերունիս ՚ի վերայ 36 իշխանացն որովք կառավարէր զեկեղեցիս և զԱզգս մերտ Արար և ժողով քահանաւյից, ծերունեաց և իշխանաց ՚ի Ս. Անապատին վասն բարեկարգութեան Սրբոյ վանօրէից, որք հաստատեալ սահմանեցին մետասան կանոնս յետագայս և փակեցին նզովիւք և ստորագրեալ կնքեցին 26 քահանաւյք, 7 ծերունիք և 36 իշխանք քաղաքիս:

Ա. — Մի և եթ լիցի Առաջնորդ քաղաքիս և վանօրէից և բացի Առաջնորդէն այլ ընտանի եպիսկոպոս մի՛ լիցի, եթէ ոք՝ ՚ի սենդուութեան Դիտին կամիցի երկրորդել կամ բաժանել զԱռաջնորդութիւնն կամ զեպիսկոպոսութիւն, այնպիսին անիծեալ և նզովեալ լիցի յերից Ս. Ժաղովոցն:

Բ. — Յորժամ վաղձանեացի Առաջնորդնորդն, նոյն ժամայն հանցեն զննջեցնեալն և փակեալ կնքեցին զԱռաջնորդարանն Եկեղեցայ՝ եօթն ծերունիք և ո՛չ բացի մինչեւ սորտ Դիտին կամ Տեղապահութեամբ Յակոբ Արքեպս. անցիշաշրութիւն ցուցեալ կամեցաւ շահիլ զՄկրտիչ Վարդապետն, վասն որոյ կարգեաց զնա տեղապահն Ս. Գէորգայ վանիցն և յելունելն իւրում յայց վիճակացն յորժամ զնաց՝ ՚ի գիւղն Զարա, անդ գումարեաց զշինականսն Վիճակին Ս. Գէորգայ՝ որք են Զարա, Թոսորակ, Դեղայ, Ալտաքինէ, Քարհատ և Թէքելի, և առաջի

դարանն և յանձնեցին Տօմարաւ զամենայն նոր Առաջնորդին:

Գ. — ՚ի մէջ Ս. Հընչտակապիտի և Ս. Առապատի վանուց վերակացու լիցի գիտութեամբ Առաջնորդին և ամ ըստ ամէ առցէ զնաշիւ ՚ի նոցանէ և ո՛ւմ տալ էամիցի Դէտոն զվերակացութիւնն՝ առցէ նմա, և բաց յԱռաջնորդէն այլ ոք ձեռնոմուխ մի լիցի. եթէ ոք ժպրի անիծեալ լիցի:

Դ. — Առաջնորդն ամ ըստ ամէ պարտի տալ զնաշիւ Սրբոյ վանօրէից՝ իշխանացն:

Ե. — Առօթք Աթոռոյ Տօմարաւ յանձնեցի լաւաբարի և ո՛չ այլոց:

Զ. — ՚ի մէջ վանուց Աթոռակալ լիցի և եթէ պատահեցի՝ մօտ յայլազդեցն կրթեալն երթիցէ և ո՛չ այլ ոք:

Լ. — Քարոզասաց վարդապետք յերկուս Եկեղեցին խրտա խօսեցին ՚ի ՄԱՐԴ Պահոցն:

Բ. — Առանց զիտութեան Առաջնորդին միտրանք ո՛չ երթիցն ՚ի քաղաք և մի ննջեցին անդր:

Թ. — Միտրանք ո՛չ երթիցն ՚ի սենեակս ուխտաւորաց առանց կոչման:

Ժ. — ՚ի Միտրանից եթէ ոք մեկնիլ կամիցի երթիցէ (այլ զայս կանոն ելոյձ Եփրեմ Կաթուղիկոս):

Ժ.Ա. — Միտրանք ՚ի միտրին ճաշեացին զեկերակուր և մի՛ ցիր և ցան աստեանդ:

Զայս ամենայն միտրան հաւանութեամբ ետուն գրել՝ ՚ի կոնդակի և ստորագրեցին յառաջնում տւուր Ապրիլի ՄԱՐԴ. = 1781: Յորժամ Յովհաննու Եպս. նոտէր՝ ՚ի վանս Ս. Նշանի իրքև Տեսուչ՝ եկեալ էր առ նո ՚ի կ. Պոլոսյ՝ աքսորական Մկրտիչ Վարդապետ և եղեալ էր վախտանորդ նմին, և զկնի գնալոյ նորին յաւստ ՚ի Ս. Տեղիս իբրև եկն ընդհանրատկան Տեսչութեամբ Յակոբ Արքեպս. անցիշաշրութիւն ցուցեալ կամեցաւ շահիլ զՄկրտիչ Վարդապետն, վասն որոյ կարգեաց զնա տեղապահն Ս. Գէորգայ վանիցն և յելունելն իւրում յայց վիճակացն յորժամ զնաց՝ ՚ի գիւղն Զարա, անդ գումարեաց զշինականսն Վիճակին Ս. Գէորգայ՝ որք են Զարա, Թոսորակ, Դեղայ, Ալտաքինէ, Քարհատ և Թէքելի, և առաջի

նոցա գովարանեալ զՄկրտիչ Վրդպա. ն, պատուիրեաց նոցա ճանաչել զնա ինքնեանց մասնաւոր Առաջնորդ և տալ նմա զամենայն հասոյթս և իրաւունս և ինքն պարզեեաց նմա զաղորմութիւն այնոր ամի ՚ի նոյն գիւղօրէից, և յանձնեաց նմա զամենայն հանգամանս վանուցն և ինքն դարձաւ ՚ի տեղի իւր (ԾՄՂԱ = 1782): Կացեալ Մկրտիչ Վարդպապետի ժամանակա ինչ տնդր, արար ՚ինչ ՚ինչ շինութիւնս և ապա սկսաւ հակառակ գնաւ Յակոր Արքեպս. ի, երարձ զանուն նորին ՚ի Ս. Պատարագէն և միայն զիւրն տայր յիշատակել, ետ նուև ձեռնոդրել եպիսկոպոսի ուրին՝ դպիրս և սորիկաւագունս և արեցայ մի Եւգոկիտացի Ստեփանոս անուն, և գրեաց հուսկ ապա հանդերձ զիւրագազքն ՚ի մեծն Պոլիս, զի հանցեն զինքն և զվանսն՝ յիշխանութենէ Յակոր Արքեպիսկոպոսի, ոյլ վասն անհնարին գոլոյն այնմիկ՝ ընկալու զպատասխանին: Եւ զգրեալան՝ ՚ի նմանէ առաքեալ գոլով առ Յակոր Արքեպս. ն, որոյ լուսեալ և տեսեալ զայն ամենայն ոչինչ կամեցաւ խօսիլ: Եւ եղե զի ՚ի պատճուս հովուրին՝ խաչանցն իւրոց՝ որ էր այլազգի՝ կալեալ եգին՝ ՚ի բանտի զՄկրտիչ Վարդպապետն և առեալ 35 դահնեկանս ՚ի բաց թօղին զնա, և նա կամելով խռովութիւն յարուցանել սկսաւ զրպարտել թէ Յակոր Արքեպս. ն արար զայս, և այսու առթիւ ժողովեաց առ ինքն զամանս ՚ի կռւսակցացն իւրոց և նորօք զնացեալ առ Քաղաքապետն ամբաստան եղե զՅակոր Արքեպս. է և զփոխանորդէ նորին Դաւիթ Վարդպապէէ, խստանալով միանգումայն եօթն քսակ դրամս, զի զնոսսա աքսորեալ զինքն Առաջնորդ դիցէ: Լուսեալ զայս Յակոր Արքեպս. յապուշ կրթեալ հիացաւ ընդ այն, և ապա յակամայս գնացեալ առ Քաղաքապետն՝ Ռէճէպ Պէյ կռչեցեալ՝ և տուեալ 7 քսակ դրամս, ետ աքսորեալ զՄկրտիչ Վարդ. ն յեւդոկիա և զկնի ամոսոց ինչ դարձուցեալ բնրին և արարեալ ժողով դատաստանի յեկեղեցւոջ Ա. Աստուծածնի՝ յորում: ՚ի հրապարակի արդ առաջի արար նմա Յակոր Արքեպս. զամենայն բարութիւնս և զոէր իւր զորս եցոյց և զցաւս և զկէրս՝ զորս ընկալաւ ՚ի նմանէ, յայնժամ Մկրտիչ Վար-

դապետ անկեալ առ ոտո նորս՝ գոչեաց. Շմեղո՞յ ընդ անառակին առ Հայրդ գթոծ են. և որպէս յատկութիւն է Աղգիս, սկսան ամենեքին միջնորդել թէ ներեաւ, Հայր Սուրբ և նա զիջեալ ՚ի խնդիր նոցին ներեաց և ապա Մկրտիչ Վարդոպետն հրապարակու գրեաց զպայիման դաշնա դրութեան, կայ և մեալ այնունեատե հյու և հանգանդ հպատակութեամբ և ո՛չ ևս առնել զայնպիսի եպիսկոպութիւն գործու և փակեալ զայն կնքեաց նզովիւք և ետ առ Յակոր Արքեպս. ն, և զնացեալ կրկին նստաւ ՚ի վասն իւր և յետ երից ամաց գնաց ՚ի կ. Պոլիս ՚ի ժողովարարութիւն վասն պարտուց վանիցն, և այլ ո՛չ ևս գործու, և զողիր ընտանիքն իւր գրաւեցին զԱ. Մենաստանն, զարդիւնս ու աէին, և զաւերմանէն ո՛չ ինչ հոգային և անօրէնութեամբ իւրեանց ո՛չ թաղուին ուժեք ըստ արժանաւոյն տիրել, վասն որոյ և շինուածքն օր ըստ օրէ խախտեալ և կործանեալ յուներ դարձաւ և եղե անբնակ ՚ի մորդկանէ մինչև ցայսօր. Անա այսպէս խռովար բանիւք և ամբորտաւոն գնացիւք բազում վեստուց առիթ եղե Ա. Նշանի վանիցս և պատճառ աւերման Ա. Գէորգայ մենաստանին՝ չուշտակ Մկրտիչ Վարդպապետու այս Բաթիկեան: Յուսուրա յայսոսիկ էին յոլով գաֆոն և նենդամէտ անձինք ՚ի մերայոց՝ ընդ որս և ոմանք ՚ի կռւսակցացն Յափհաննու եպս. ի, որք բազմոդիմի զիշտու և շարիս հասուցանէին Յակոր Արքեպս. ի և հանապազ տուգանաց ենթարկէին զնա, յորոց ուսեալ և անյագ զիշտան եղենագործ՝ Զառալոզու Ռէճէպ Պէյ անընդհատ տառապեցուցանէր և անդուլ հարստանարէր զՅակոր Արքեպս. ն զվանօրայ և զկեղեցիս մեր: Այլ այրո Այ, արնի եպս. զպնդութիւն ադամանդեայ յանձին ցուցանելով այսպիսի ամբարտելոց, ՚ի բարեաց գործոց ո՛չ երբեք կասեալ վստահ և համարձուկ փութայր առ նոստ, քանզի ետ բերիլ յԱրքունուստ զիրապիարտակ վասն նորոգութեան Արքոյ վանօրէից և ձեռն արկեալ նորոգեաց ըզ-Սուրբ վահս Հրեշտակապետի ամեններ՝ ծախսելով ՚ի նմա առաւել քսան զերեառն քսակ դրամս: Յայսմ ամի անկու սաստիկ խռովութիւն ՚ի մէջ այլազգեաց օրք

հանեալ զՍտնեախն և միաբանեալ՝ ի հուր կիզեցին զապարանս Քաղաքապետին որ կոչիւր Զառաւողլուսւ, Յետ այսորիկ ձեռն էսորկ և՝ ի վանս Ս. Նշանի, և շինեաց՝ ի հիմանէ զպարիսպն արևմտեան, և զմիափեղկ դուռն երկաթի, զսեղանատուն և զսենեակս ուխտաւորաց և զամենայն աւերիալ տեղիս մեծի մենաստանիս՝ ծախսելով՝ ի նմա աւելի քան զքսան քսակ դրամս (ԾՄԼՀ = 1788), Եւ յետ երկուց ամաց եկն իշխանութեամբ՝ ի քաղաքս թուրունօղլու կոչեցեալ Բգէշխին և սկսաւ նեղել զքաղաքացիսն հարկապահնջութեամբ. վասն որոյ միաբանեալ քաղաքացւոցն զի գուցէ յանկարծակի յարձակեսցի՝ ի վերայ իւրիանց՝ ընդդիմացան նմա և պատերազմեալ արտաքսեցին՝ ի քաղաքն և յայնմ մարտի մեռան ոմանք յայլազգեացն և Բգէշխին զնացեալ նստաւ՝ ի Բագնիք՝ ի տասն Օդսատոսի (ԾՄԼԹ = 1790), և մեաց անդ զաւուրս վլոթսուն, վասն այսր և մարտկոց շինեալ պահէին զցոյդ և զցերեկի իսկ Ս. Վանս չնորհիւ Քրիստոսի մետց անվեսա, դըրունքն բաց և երթենկքն անպակսու Յաջորդ ամին յաւուր Աւագ Հինգչարթիի (ԾՄԼԹ = 1791) եկն՝ ի Սեբաստիո անթիւ զօրօք Զափանօղլու կոչեցեալ Սիւլէյման Պէյն, առ՝ ի վարել զապայտակոյտի պաշտօն զօրաց Քաղաքիս՝ ի պատերազմի, և բնակեցան զօրք նորին՝ ի տունս Հայոց և այլազգեաց՝ որք յոլով վիշտս և առապատճն հասուցին Աղջիս՝ որոյ վասն տօն Զատկի նոցս փոխեցաւ՝ ի սուզ։ Յետ երից ամաց Դաւիթիթ վարդապետ Պոլոսցի՝ հաճութեամբ և կամօք վարդապետին իւրում՝ Յակոբ Արքեպոսի գնաց՝ ի Ս. Եջմիածին և առեալ զկարգ Եպիսկոպոսութեան՝ ի Ղուկաս Կաթոլուղիկոսէ յինն Ապրիլի, դարձաւ՝ ի Ս. Վանս (ԾՄԼԹ = 1794), Եւ յետ երկու և կէս ամաց վաղճանեցաւ և թաղեցաւ՝ ի գաւթի անդ մեծի Եկեղեցւոյն Ս. Նշանի՝ ի հարաւային կողմն գրան տաճարի՝ ի 1 Նոյեմբերի (ԾՄԼԹ = 1796). Յետ վարելոյ զպաշտօն Առաջնորդութեան նահանգիս Սեբաստիոյ Տեառն Յակոբայ Արքեպոսի զամս իրքու 25՝ ժամանեալ եհաս յաւուրս ծերութեան՝ և ո՛չ կարէր բնաւ յատին կալ, միանգամայն և

ձանձրացեալ՝ ի զբաղմանց Տեսչութեանն և՝ ի բազմավիշտ տառապանացն կամեցաւ հրաժարիլ՝ ի տեսչութեանէ, վասն որոյ ժողովեալ զմեծամիծս Քաղաքիս, տառջի արարտ նոցա զկամս իւր, որք և բազումք յակամարտ և կէսք յօժարութեամբ ընկալեալ զբան նորա՝ գրեցին թուղթ մի, զոր նախ կնքեցաւ ինքն և ապա արլք և ապա առաքեցին՝ ի մեծն Պոլիս առ Զաքարիա Պատրիարքն և նա կարգեց Տեառն Նոհանգիս Սեբաստիոյ զաղացացի Գրիգոր Վարդապետն՝ որ յայնժամ Արքեպոս զորմէ ունիմք տեսանել՝ ի յաջորդ գլուխն (ԾՄԼԹ = 1799), Յայոմ ամի անկատ սաստիկ ժանախտ ի քաղաքս Սեբաստիո յաղացաւ քաղաքիս Արքեպոսի և խղճահարաւալ իշխանաց և ժողովրդոց քաղաքիս՝ աղերսիւ հրաւիրեցին զՅակոր Արքեպոսն յեկեղեցին, որոյ գնացեալ օրհնեաց զժողովուրդն և Ողործեսցի առացեալ միխթարեաց զնոսա և դարձաւ՝ ի վանս և չնորհիւ Տեառն վերացաւ մահն տարաժամ, Եւ յետ երկուց ամաց վճարեաց զկեանս իւր Յակոր Արքեպոս, Արմըտանցի և հրաւիրեալ՝ ի կողմն երկնային հայրենեաց՝ փոխեցաւ առ Քրիստոս՝ ի յայն բնաւից՝ յաւուր Աւագ Երեքշարթիի ի չորրորդ ժամու՝ ի 19 Մարտի և եղաւ մարմին նորա՝ ի շիրմի՝ ի հրաշափուա վանս Ս. Նշանի՝ ի գաւթի անդ մեծի Եւ կեղեցւոյն՝ հուպ Առաքել, Եղիազար և կարապիտ Եպիսկոպոսաց (ԾՄԼԹ = 1801) և մի ոմն յաշակերտաց նորին Յովհաննէս Վարդապետ յօրինեալ զայս ստանաւոր՝ ետ փորագրել՝ ի տապան։  
Յայոմիկ շիրմի ներ ամփոփի,  
Ասքանազեան մերոյս Ազգի,  
Կրողն՝ ի մտի զբան Մատենի,  
Որ էր Տեղեալ Արմտանցի,  
Բարւոք մահուամբ սա վաղճանի,  
Յոկոր տրնին մեր գերարփի,  
Անխոնջ սատարն տնրիծ հոգի,  
Կարովարանն՝ ի յատենի,  
Ուխտիս Սրբոյ Տէր մտացի,  
Բառի՝ ի մէ թուականի,  
 $\beta = 2, \alpha = 1, n = 1000, \mu = 20, f = 20,$   
 $d = 200, k = 7 = \mu \alpha \beta + d \cdot k - 1250$   
 $1250 + 551 = 1801$

(Յարունակելի՝ 11)

Տիգրան Ս. Քիրիկեան

## ՀԱՄԱՅՆՑ ԵԽ ԲՈՂՈՏԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ ՄԵՐ ԵԽ ՔՈՅՑ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒ ՏՕՆԱՑՈՅՑԵՐՈՒՆ ՎՐԱՅ ԵԽ ՍՈՂԻՄՈԿԱՆ Ո. ԽԱՆԴԻՔԻԿԻՆ ՆԵՐ

ՏՕՆԱՑՈՅՑԱՆ Ս. ԽԱՆԴԻՔԻՆ: Հասարակ ժողովուրդին կողմէ Խաչվերաց անունով ծանօթ այս տօնը մեծագոյնն է Խաչին նուիրուած տօնիրուն, անոր զերեգարձի յիշտառկը պանծացնող: Տօնը աւելի մեծ հանդիսաւորութեամբ կը նշուի Արևելեան — և ի մասնաւորի Օրթառոքս — Եկեղեցիներու կողմէ, քանի որ դէպքին հերոսը՝ Հիրակը, կայսը էր Բիւզանդիանի: Դէպքին ընդունուած թուականն է 629 (14 Սեպտեմբեր), թէև ոմանք զայն կը դնեն 628ին, որ թռաւկանն է Պարսից վրայ տարուած յաղթանակին: 14 Սեպտ. ըմբւս բոլոր առաքելական Եկեղեցիներու կողմէ ընդունուած թուականն է տօնին, իսկ մեր Եկեղեցին զայն կը տօնակատարէ անոր մօտաւոր (11—17 Սեպտ. ի միջև ինկող) կիրակիին, որ կը զուգագիպի Ն. Տ. Սեպտեմբեր ամսոյ վերջին կիրակիին: Ս. Տեղեաց մէջ թրքական աիրավակառաւթեան շրջանէն ի զօրու իրաւակարգին (Status Quo) արամագրութեան համաձայն, Ս. Յարութեան Տօնարէն (հանդիսավայրը այդ դէպքին) ներս պաշտամունք կատարելու իրաւանք ունիցող 5 համայնքներէն Հայերը միակն են որ (ինչպէս է պարագան Աւագ Ռուբրութի թաղման կարգին) տօնի օրը հանդէս կատարելու իրաւանք չունին հօն, Պատճառը այն է հաւատաբար, որ տօնը կիրակիի զուգագիպած տարիներուն կրնայ խաչաձեռում յառաջ զոլ Յունաց հետ (Լոտինք կը չարժին նոր Տօնարով, իսկ Պատիք և Ասորիք արգելք մը չեն, որովհետեւ ո՛չ Ս. Գերեզմանին վրայ Ս. Պատարագ մատուցանելու և ոչ ալ անոր չուրջը առանձին թափօր գառնալու իրաւանքը ունին): Առոր համար է որ մզի իրաւանք է տրուած տօնէն երկու շաբաթներ ետք կատարուազ վարագայ Խաչի տօնը հանդիսաւորել Ս. Յարութեան Տօնարի մէջ:

Եթեյոյ ի նաւակատիս Ս Խաչին, նմանուղութեամբը Յունաց, որոնք 13 Սեպտ. ին կը նշին Նաւակատիքը Սուրբ Յարութեան Տօնարին, կատարուած 335ին, կոստանդիոնոս թագաւորի և Հեղինէ մայր-թագուհիի օրով: Այդ առիթով ամէն տարի Խաչվերացի նախօրեակին (26 Սեպտ., որպահոց օր է) նպիսկապասական Պատարագ կը մատուցանեն Տօնարի իրենց բաժնին մէջ: Պատոց տօնացոյցն ալ այդ օրուանդիմաց ունի Շնուրակատիք խորանաց Ս. Գերեզմանի Տօնարինց:

14 Սեպտեմբերի առաւտօտուն, Լոտիններ կը տօնին Խաչվերացը, պատարագելով Գողգոթայի իրենց բաժնին մէջ, որմէ ետք Ս. Խաչափայտի մատունքը թափօրով կ'իջեցնեն վար, և անցնելով Ս. Գերեզմանին դիմացէն կը տանին զայն իրենց բաժինը, ուր բոլորը կը մօտենան ի համբոյը կենաց Փայտին:

Յոյներ և միւս Արևելեան Եկեղեցիներ Խաչվերացը կը տօնին հոս 27 Սեպտեմբերին: Յոյներ տօնին կը կցն նաև յիշտառկը Խաչգիւտին: Այդ առիթի իրաւունք սաւացած են, տարուան մէջ միակ անգամը ըլլալով (Հայեր երկիցս ունին այդ իրաւունքը), կարճ արարողութիւն մը կատարելու Լոտինաց սեփականութիւնը եղող Գիւտ Խաչի այրին մէջ: Հանդիսութիւնները կը սկսին նախորդ օր կէսօրէ ետքի «Հրաշափառապ», որուն կը յաջորդէ հանդիսաւոր նախատօնակի: Իսկ տօնի առաւտօտուն իրենց բաժնին մէջ հանդիսաւոր Ս. Պատարագ մատուցանելէ ետք կ'իջնեն Խաչգիւտի այրը և ապա երիցս թափօր կը դառնան Ս. Գերեզմանին շուրջ, հանդիսապետը Ս. Խաչափայտի մատունքը գլխուն վրայ բարձր բռնած: Հանդիսութիւնները վերջ կը դանեն Գողգոթայի վրայ կատարուած Անլաստանով:

Հանք նաև թէ նախատօնակէն ետք:

Ասորիներ կ'այցելին Քրիստոսի բանացը,

Խաչգիւտի այրը և Սուրբ Գողգոթա:

Խաչվերացը հստ կը տօնակատարենք  
Ս. Յակոբեանց Մայր Տաճարին մէջ: Նա-  
խորդ օրը, նախատեսակէն ետք, կենոց  
Փայտի մատունքը թափօրով կը փոխա-  
գրուի և լազ Առան, ուր կը մնայ 24 ժամ:   
Գիշերասկիղբը կը կատարուի տարուան  
վերջին Հոկտոմբի արարողութիւնը:

Խաչվերացը վերջին Տաղաւարն է  
մեր Եկեղեցիին: Աւագ Առանին վրայ  
մատուցուած հանդիսաւոր Ս. Պատարագի  
աւորտին, հոգեհանգստեան պաշտօն կը  
կատարուի կարապետ և Գրիգոր Մելքոն-  
եան եղբայրներու հոգիին համար, որոնք  
իրենց ամբողջ հարստութիւնը կտակեցին  
ազգին, որով կառուցուեցաւ Մելքոնեան  
կրթական Հաստատութիւնը ի Կիպրոս:

Կէսօրէ ետք կը կատարուի օրուան  
յատուկ մեծահանգիս և Անդաստաննը, որ  
փառաւորագոյն արարողութիւններէն մին  
է մեր Եկեղեցւոյ և որմէ ետք հինգ ամիս  
(մինչև Տեառնընդպառաջ) չի կատարուիր  
և Անդաստանն:

Յաջորդ օրը վերջին Յիշտակի մեռե-  
լոցն է տարւոյն, ուր տանոք տարեկան  
վերջին Պատարագը կը մատուցուէր Ս.  
Փրկչի գերեզմանստեան կից համանուն  
վանքի մատրան մէջ: Այժմ Ս. Պատարագը  
կը մատուցուի ի Ս. Գլուխոգիր, որմէ ետք  
կը կատարուի հանգստեան պաշտամունք:

15 Մեպա. Լատինաց մօտ տօն է  
Նօրն ցաւոց Առւեբ Կոյսի, քանի որ խոչի  
ոտքին է որ Տիրամայրը կրեց մեծադոյն  
վիշտը իր կեռնքին:

Խաչվերացի յաջորդ Կիրակին Յայներ  
կը պատարագեն քաղաքիս առևմտակողմը  
(հրէտական բաժնի մէջ) գտնուող Խաչտա-  
վանքի եկեղեցիին մէջ: Վանքը տանընօք  
կը պատկանէր Վրացիներուն: Բայ տւան-  
դութեան, հան գտնուող ծոռէ մը տանը-  
ւած է Քրիստոսի խաչափայտինիւթեղինը:  
Վանքին մէկ մասը Յայներ վերջերս վե-  
րածեցին եկեղեցական թանգարանի:

Մեր մօտ Խաչվերացի յաջորդ եօթն-  
եակը յատկացուած է Խաչի և Եկեղեցւոյ  
տօներուն, քանի որ երկուքին ալ խոր-  
հուրդները զիրար կը լրացնեն: Այսպէս,  
ԲՀ. Ըլքրաթը և Շարաթը նշանակուած  
են Տօն Խաչի, իսկ ՔՀ. Ըլք. և ԵՀ. Ըօն Եկեղեցւոյ:

Ետքաթ օրուան Պատարագը կը մա-  
տուցուի Ս. Գլուխոգրի վերեւը գտնուած  
Ս. Եշան (Խաչ) մատրան մէջ:

Կիրակին է Բարեկիննայն Վարազայ Ս.  
Խաչի պահոց, իսկ Երկուշարթի կը զեր-  
սկոի երկու շաբաթներէ ի վեր ընդհան-  
ուած շարքը սրբոց տօներուն: Կը նշուին  
Ս. Մամոս, Փիլիլիսիմոն և Սիմեոն Սիմա-  
կեաց: Առաջինը Յունաց մօտ կը յիշուի  
2/15 Մեպա. ին, երկրորդը եթէ Փիլիմոնն  
է (որուն իր թուղթերէն մին ուղղած է  
Պօղոս առաքեալ): 22 Նոյմ./5 Դեկտ. ին,  
իսկ վերջինը՝ առաջինէն օր մը առաջ,  
այսինքն Մեպանմբերի ամսամաւարին, երբ  
կը սկսի իրենց եկեղեցական տարին: Լա-  
տինաց մօտ վերջինը միայն կը յիշուի,  
այս ալ 5 Յունուարին:

Երեքշարթի տօն է Մեբոց կուսանացն  
Փեբրուարի եւ Մարտինայ եւ Շուշանայ՝  
դասեր մեծին Վարդանուց: Առաջինը Յունաց  
մօտ կը նշուի 25 Յունիս/8 Յուլիսին,  
երկրորդը՝ 17/30 Յուլիսին, իսկ վերջինը  
հայոցգի է:

Հինգչարթի կը տօնուին Բարազամ,  
Անբիմու և Երանու հայրապետները: Ան-  
թիմոս Եպիսկոպոս մը կը յիշուի Յունաց  
մօտ 3/16 Մեպա. ին: Զենք կարծեր որ  
վերջինը ըլլայ Լիոնի (Ֆրանսա) Եպիսկո-  
պանուոը կամ իրենիսուը (Յունարէն չե-  
րինիք = Խաչառապւթիւն բառէն), զոր կը  
յիշատակուի Լատինաց մօտ 28 Յունիսին:

Վարագայ Խաչի շաբաթապահքը տ-  
ւարտելէ ետք, Շարոթ օր կը տօնուի յի-  
շատակը Մեբոց: Գերզայ օգավարին, Ա-  
րքիսոսի և Խումանոսի երգեցողին: Առորք  
Գիսորգ մեծ հաչուկ և ժաղովրդականու-  
թիւն կը վայելէ թէ՛ Արևելքի և թէ՛ Արև-  
մուտքի մէջ: Ոմանք անոր կու տան օբա-  
ջամարտիկա մակդիրը: (Կ'արժէ յիշել որ  
նոյն բառով սկսող և սուրբին ձօնուած  
շարական մը ունեցած է մեր Եկեղեցին,  
զոր, անհասկնալի պատճառներով, դուրս  
մնացած է մեր Շարակնոցէն, և տառը  
մեղք բանած է, իրրե Օրհնութեան շա-  
րական, Ս. Մարգոսի ձօնուած Ալմենա-  
սուրը Երրորդութեանն» շարականը —  
անուանափախութեամբ անշուշտ: Տեսնէլ  
այս մասին Մայր Աթոռոյ Օրացոյցի ծա-  
նօթութիւնը՝ նախատեսակին դրուած:

Կապադովկեցի այս սուրբին մարտիրոսացման թուականը կը նկատուի Ապրիլ 23-ը Անկուիքան Եկեղեցին զայն ընդունելով իրոք իր ռափառապան սուրբը (Patron Saint), այդ օրը հաչակուած է Ազգային Տօն Ասպետոյ, Երուսալէմի Անկուիքաններու Մայր Տաճարը կաչուած է մեծ այս սուրբին անունով:

Բիբլանդական Եկեղեցիները (այս անունով պիտի ճանչնանք այսուհետեւ թէ Յայն-Օրթառաքս և թէ Յայն-Կաթոլիկ Եկեղեցիները) երկիցս կը տօնեն սուրբին յիշատակը, երկրորդը՝ Յ Նոյեմբերին, զոր կը նկատուի սուրբին նշխարաց փախադրութեան թուականը: Ըստ ուշանդութեան, սուրբին նշխարները Փաքր Ասիայէն Պողկեսաին փոխադրուելով, թաղուած են Լիտա գիւղակին մէջ, ուր փատառը տաճար մը ունին Օրթոսոքս Յայները և ուր ամէն տարի Նոյեմբերի 16-ին երկրի ամէն կողմերէն թաղմաթիւ ժողովուրդ կը փութայ յուխտ սուրբ գերեղմանին: Մատուցնար ալ կը զենուին հանդիսաւոր Ա. Պատարագի ընթացքին:

Իսկ սուրբին մարտիրոսացման օրը, հանդիսութեանց կեդրոսնավայրն է Յեթվահէմէն Քերպան երկարող ճամբուն վրայ, Աստէք (տեղացի Արաբներու կողմէ սուրբին տրուած մակդիր մը) գիւղի եկեղեցին, ուր ամէն տարի Մայիսի 6-ին բազմերամ ժողովուրդի ներկայութեամբ կը մատուցուի հանդիսաւոր Ա. Պատարագ:

Ա. Գէորգ միակն է սուրբերէն (բացի անշաշտ Առըր Կոյսէն) որուն անունով երկու եկեղեցիներ (վանքերով միատեղ) գոյաւթիւն ունին Երուսաղէմի մէջ: Մին անօնցմէ, քիչ մը տարօրինակ երեսյթ, կը գոյուի Հայոց Թաղի մէջ, իսկ միւսը կպած է Յերանչիսկեաններու Մայրավանքին: Զօյդ տօներու օրերուն, յիշեալ զոյդ եկեղեցիներուն մէջ ալ տեղի կ'ունեան նախատօնակ և Ա. Պատարագի իսկ ամբողջ Ա. Երկրի մէջ մէկ ու կէս տասնեակը կ'անցնի թիւը սուրբին անունովը կոչուած Յունաց վանք-եկեղեցիներուն:

Կ'արժէ յիշել նաև թէ իսլամներ իսկ յարգանք ունին Ա. Գէորգի նկատմամբ: Այսպէս, գորնան տօնը կը կոչեն Խորէլլէզ (լեզը աղաւաղում է լողին, նուշ իմաստով,

հաւանաբար այդ եղանակին կանուչ նուշի առատութենէն յառաջ եկած), իսկ աշնան տօնը՝ Խորէլլիս (ակնարկելով գիւղին):

Ղպտիներ ալ միծապէս կը յարդեն յիշատակը սուրբին: Բազմաթիւ են անոր անունովը կառուցուած եկեղեցիներն ու վանքերը Եգիպտոսուի մէջ: Հոն ալ ունին վանք ու եկեղեցին: Ա. Գէորգի ձօնուած, որուն անունով կոչուած է գիմացի փողոցը: Անոնք ալ երկիցս կը տօնեն անոր յիշատակը, մին 1 Մայիսին, իսկ միւսը՝ Յունաց հետ՝ 16 Նոյմ. ին, երբ փառաւոր հանդէսով մը մէջտեղ կը հանեն սուրբին աջ-մասունքը և վարդաջուրով լուալէ ետք թափօրով ու ծնծղաներով կը շրջեցնեն աղեւոյս իրենց եկեղեցին մէջ:

Հոն է որ սուրբի յիշատակի նախօրեակին կը մեկնի Միաբանութիւնը կատարելու նախատօնակ, իսկ յաջորդ առտու-մատուցանելու Ա. Պատարագ, որմէ ետք Միաբանութիւնը կը պատաւասիրուի Դրատոց Հոգենորոյ վանահայրէն: Այս կարգագրութիւնը եղուած է, որովհետեւ Ղպտի Եկեղեցին գաւանակից է մերինին:

Հոս, Ա. Յակոբեանց Մայր Տաճարի ներքին գաւթի զոյդ սեղաններէն մին կը կոչուի Ա. Գէորգայ անունով: Անոր գիմաց կը կատարուի առտօտեան ժամերգութեան վերջին մասը տօնի օրը, իսկ Ա. Պատարագագը կը մատուցուի յաջորդ Շաբաթ, 72 տօնիեթաց տօնի օրը:

Այս վերջինին յաջորդ օրն է (Կիր.) որ կը կատարուի Ռեմէլի Ա. Գէորգայ վանուց տարեկան նախագնացութիւնը և մատաղօրհնէքը, որ նախապէս կը կատարուէր տօնի վաղարդայնին: Շաբթօտան մը ուշացումը եղած է չխաչածենելու համար Վարագայ Խաչի մեծ տօնը: Վանքը Սուրբ Գէորգ կոչուած է հուանօրէն մօտիկը Ըլլալուն Լիտարի կոմ Լիտարի:

Մեծ սուրբին հետ մեր Եկեղեցին կը յիշատակէ Ալուլոսոն ու Ռոմանոսը: Վերջինը կոչուած է «Երգեցող»: Իր գրիչէն ելած է «Տիրամօր Գովասանք» կոչուած երկար և գոհար աղօթքը, զոր Բիւզանդական Եկեղեցիներ կ'երգեն Մեծ Պահոց հինգ Ուրբաթ երեկոներուն: Կը տօնաւի 18 Նոյեմբերին:

(Եար.՝ 12)

Դ.

## ԳՐԱԽՈՍՏԱԿԱՆ

### «ԱՐԵՏԱՐԱՆԻ ՊԱՏԳԱՄՆԵՐ» (Բ. ՀԱՅՈՐ)

Ճեղինակ՝ ՍԻՌՈՒ ԱՐԹՎԵՊՈՒ. ՄԹԱՆՈՒՆԵԱՆ  
(Տպ. Պէյրու, Տօնիկեան Տպարան, 1986)

Այս տարի շնորհման է որ կ'ընենք մեր ծրագրէն, և փախանակ, նախընթաց տարիներու նման, «Արետանի տարուան վերջին թիւի գրական բաժինը յատկացնելու գրագիտի մը, որուն ծննդեան կամ մտնուան յարելեանը (կամ կ'ըրաթիւ ռամեակէց) զուգագիպած ըլլոր տուեալ տարույն, կը ներկայացնենք այս անգամ դէմք մը, որ ի կենդանութեան է տակաւին (և արժանի է Յորելեանի, այս տարի ութունամեակն է իր ծննդեան), մէկը՝ Հայց. Եկեղեցւոյ երիցագոյն անդամներէն, որուն գրիչը վերջին քառասուն տարիներու ընթացքին արտագրած է մէկ ու կէս տասնեակ հատորներ (կան անոնց մէջ Անգլերէններ ու թագմանածոներ), շատերը աննշմար անցած մեր մամուլէն, ինդրոյ առարկայ հոգեռորականը կը կոչուի Սիոն Արքեպօ. Մասուկեան, անդամ Ս. Յակոբեանց Ուխտին, երկար տարիներ գովելի արդիւնաւորութեամբ վարած նախ Հարաւային և ապա Հիւսիսային (Արևելեան թեմ) Ամերիկայի Առաջնորդական պատուխանատու — չորս Նուիրապետական Աթոռներու գահակալներէն ետք կու գայ առաջին գծի վրայ Ամերիկահայոց Առաջնորդը) — միշտ սիրուած ու յարգուած իր հօտէն, ազգին ու Եկեղեցին կեանքը յուզող հարցերուն մասին իր ունեցած ողջախոն կեցուածքին, իր պաշտօնին հանդէպ՝ բարձր գիտակցութեան և իր հօտին նկատմամբ՝ անսակարկ նուիրուածութեանը համար. Սրբազնը, իմաստուն կարգադրութեամբ մը, իր կեանքի վերջին օրերը կ'անցնէ Մայր Հայրենիքի մէջ, Ս. Էջմիածնի խնկարոյր ու նուրիսական կամարներուն ներքն, իրրե, եթէ չափազանցութեւն չէ ըսել, աջ բազուկը ազգիս վեհափառ Հայրապետին:

Առիթը՝ զբազելու այս պատուարժան հոգեռորականի անձով ու գործով, վերջին իր գրքին հրատարակութիւնն է, Բ. Հատուրը Շևանարանի Պատգամիները, 100 էջոց, զանազան առիթներով իր խօսութարողները բռվանդակող ընդհանրապէս:

Սրբազնը քառորդ գար առաջ լոյս ընծայած էր նոյնին Ա. Հատուրը որ, պէտք է խոստովանիլ, աւելի ստուար ըլլուուն հետ, գերազանց է նաև որպէս:

Գիրքը լիցնող 22 կարճ յօգուածները սրտէ սիրա կամարուող խօսքեր են, գրուած պարզ ու անսեթեենթ ոճով, ուրուք կը բանան թաքուն ծալքերը Աւետարանի խօսքերուն և հաղորդական ու գիւրամատչելի կը գարձնեն աստուածային կը պատգամիները հուտացներուն:

Պէտք է ըսել թէ հեղինակը իր այս գործին մէջ տեղ-տեղ կը մօտենայ այն հոգեռորականներուն, որոնք Եկեղեցոյ սրբազն բնմը համալսարաններու կամ ակումբի ամպիսնին հետ կը չփոթեն, ազգույացունչ ճառերու վայր, ուրկէ գպրցի մէջ մեր վաղուց սորված ազգույին պատմութեան աման դասերը կը հրամցուին մեզի: Դիւրին չէ միշտ և ոչ ու պատշաճ ամէն պարագայի հոգեռորին ու ազգայինին շաղպատումը՝ քարոզիչի բերնին մէջ, կ'ու զայ տեղ մը, ուր աղգային շեշտը իր սառերը կը նետէ Սուրբ Գրէն ճառագոյն թողպայծայդառ լոյսին վրայ:

Վերջին տասնամետկներուն, կրօնականութեան մեր անգաստանը ամայցումի, ամլութեան տիսուր վիճակ մը կը պարզէ: Որքոն կ'ամճի կորիքը հոգեռոր զրակունութեան՝ այնքան կը պակսին այդ ճիւղը մշակազ գործերը: Սակայն նիւթապաշտութեան այս դարուն, կրօնական զրականութեան ամգունումը թուի գուցէ բնական երևոյթ շատերու կազմէ: Անա թէ ինչու այդ կարիքը բաւարարել, այդ պակասը լրացնել փորձող ամէն ճիզ պէտք է արժեկորել մեծագէս: Սիոն Սըրբազնի զայդ հատորնորը ունին իրենց տեղը մեր կրօնական զրականութեան սահկաւթիւ բայց մեծարժէք գրքերու կողքին: Ու ասիկա բարենից մը կ'ապահովէ ալեհեր Սրբազնին,

Գ. ՃԱՐՏԱՐ

## «ԱՆՀԱՆԳՐՈՒԱՆ ՏԱՐԱԳԻՐՆԵՐ»

ՀԱՅԻՆԱԿԱՐ ԹԱՅՐԱՎՈՄ ՓՈՍԹԱՃԱԽԱՆ

(Լու Աննելոս, 1982, էջ 241)

Դարձեալ շեղում մը՝ ներկայացնելու համար մեր գրասէր հասարակութեան հատօր մը — չէինք կրնար երեք ամիսներ սպասել — որ վերջին շրջանին արտասահմանի մէջ լոյս ահասծ հայուստան հատօրներէն, չենք վարանիր ըսելու, ամենէն հետաքրքրականն ու միաժամանակ ամենէն թելողքրականը, օգտակարը կը նկատենք: Մէկ չունչով կարդացաւող զիրք, արժանի մօսիկը գրուելու վահրամ Մավեանի պամէն Տեղ Հայ Կայ երկին: Հեղինակը կը կոչուի Թորգոմ Փօսթաճան, երբեմի Միաբան Մեծի Տան Կիլիկիոյ Միաբանութեան, որ ասենէ մը ի վեր իրեն կայք ընտրած է չնոր աշխարհի խառնարանին ամենէն հայուշտանահանգը՝ Գալիֆարնիա:

Բարինք շահնկան, քոնի որ զիրքը լեցնող 15 պատմուածքները (գրական արժէքի հարց չենք յարուցաներ): Այդ նկատումով չէ որ կ'արժեկորուի հատորը), կոռուցուած են միագոյն բայց հաստատ խորքի մը վրայ: Բալորն ալ արտագողթողներ են հայրենիքն (մին միայն կուզայ նեռմանիստյէն), որոնք նիւթին ետեւէն իրենց խելայիկ վազքին մէջ պատրաստ են ընդունելու բարոյտկան ամէն սկզբունք ու սրբութիւն, հայրեցի ամէն արժէք ու աւանդութիւն: Եւ կամ, լուսագոյն պարագային, երկու տէրերու միաժամանակ ու հաւատարմօքէն ծառայելու եղկելի միամտութեամբ օտար ու անձանօթ ափեր ափ տռնողներ: Ու չ'ուշանար յօւստիստրութիւնը: Հակայ ու համայնակուլ խառնարանին մէջ որ Ամերիկա կամ Միացեալ Նախանձներ կը կոչուի կը քայրացյուն ընտանեկան բայներ, կը պղծուին ու կը բռնաբարուին անփորձ ու գեղանի մանկամարդունիներ, կը նահանջնեն լեզու, բարք ու աւանդութիւն, ու բարեմիտ ու իսքարամ պանդուխտը ի վերջոյ կը գիտակցի թէ իր տեղը չէ նոր Աշխարհը և թէ իր ուժերէն վեր է հասանքն ի վեր թիսկրել: Զզջումը չ'ուշանար սակայն չ'օդաբ, ինչպէս չեն օգտեր դեղն ու

դարմանը, երբ մանրէները քամած են արդէն հիւանդը մահաւան անկողնին:

Յատկանշական է մանաւանդ «Հաղորդագրութիւն» խորագրուած կտորը, ուր Պօղոս, ազնիւ ու անփորձ երիտասարդ մը, Հոլիվուտի գոինիներուն մէջ, զոհ կ'երթայ քսամեեւի ոճիրի մը, սիրույին խորքի մը վրայ բնմաղրուած: Ու մօրը աղեկէզ խօսքերը անոր գազաղին գիմաց. Շինչո՞ւ եկանք այստեղ:

Իսկ Առամոնիոյէն Արևմուտք եկած վիրարոյթը՝ Նորայր Վիրհատեան (Ակադեմանիկ Բժիշկի մը Օրագիրը) խսկալէս որ կհնագրուած է յուզիչ ու սրատպատառ տղերով: Պատուակոն վիրարոյթը, տեղական լեզուին ու պայմաններուն անզիտակի: որոշ ատեն մը անգործ ու անսուլողութեան անդոնին մէջ մնալէ ետք, վերջաղէս կը յաջողի գործի մասել իրը . . . հիւանդանոցի անտես (գետին ժաքրող): Ու իր արժանապատութեան խոցէն ինչպէս մկաններու մաշումէն վաղաժամ կ'իրթայ իր անդրեկրեայ նինջին:

Խսկալէս որ վերջին շրջանին, մեր պատմութեան ամենատխուր երեսյթներէն մին կը հանդիսանայ արտագողթը: Երբ, մեր փաքր հայրենիքի սահմաններէն ներս մենք կարիքը ունինք, հայրենական անմահ բանաստեղծին բառերովը ըրունցքուելու, մեր տարտղնուած ու տարտսիւռ գաղութներուն Հայրենիքն եկած տարբերով հածացումը ճիշդ հակատիր նպատակին է որ կը ծառայէ: Աւետարանի բառերով, նոր կարկատններ են անոնք, հին լաթերու վրայ նետուած: Ծառէն պոկուած ոստեր, ուշ կամ կանուխ չորսնալու գատապարտուած: Մայր Երկրէն ներս մեր համախումը ու մեծաթիւ ներկայութիւնն է միակ գրաւականը աղջոյին մեր ապագայ յօյսերու ծաղկութին:

Դատանալով գրքին, պէտք է ըսել թէ Փօսթաճեան ունի պատմելու հաճելի ոճ ու հեղասահ լեզու, կան ուղղագրական վրէպներ, ընդհանրապէս զի և բի: Այսպէս, ունինք օհաքրգին, մաքնիս, բագուն, ինչպէս նաև յարօւճ փախան յարաւարդի: Ասոնցմազ սակայն գրքին արժէքը նահմացնել չէ որ կը փորձենք:

Գ. ՃԱՐՏԱՐ



## ՅԻՍՈՒԽ ՏԱՐԻ ԸԹԱՅ

ՆՕԹՔ ԵՒ ՆԻՇՔ

### Ա. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԵՆ

Կիրակի, 25 Հոկտ.ի կէսօրէ վերջ, Պատրիարքաբանի պատմական մեծ դահլիճին մէջ, ի սերկայութեան ամբողջ Միաբանութեան և աշակերտաց և ժողովուրդի հած բազմութեան, Ս. Պատրիարք Հօր նախագահութեամբ տեղի ունեցաւ Սրբոց Թարգմանչաց - Դուռեան Գրական Մրցանակի պարգևաբաշխութեան 1935-36 շրջանի հանդէսը: Տ. Մկրտիչ Սրբազն, իրքեւ Ամենապիտ Ռւսումն. Խորհրդոյ, բացման ընդարձակ և հմտալից ճառ մը կարդաց Հայ Բանահաւաքութեան և ազգագրական գրականութեան մասին: Ապա Ս. Պատրիարքը կարդաց Մրցանակի բռն Տեղեկագիրը, զոր ինքն էր գրած, ու յետոյ գարձեալ փակման խօսքն ըրաւու ժառանգաւորք և Ս. Թարգմանչաց Վարժարանի սանունք, առաջնորդութեամբ Ս. Աթոռոյ մասնագէտ երաժշտապետ Տ. Պատկ Վրդ.ի (ապա Արքեպօ., վախճանած ի Լուսուն 1981ին - Ծ. Խ.) և ընկերակցութեամբ երգիսնի (orgue), քառաձայն երգեցին «Ով յարկ վաեմ», «Ով մեծասթանչ», «Եթէ զիս տանիս» երգերը և «Ճէր, կեցո՞յ ազգային մազ Ձերդը, խանդավառելով և սքանչացնելով ամէնքը»:

Դւ. 28 Հոկտ.ին, Ս. Պատրիարքը, ընկերակցութեամբ Տ. Մուշեղ և Տ. Տիրան Վարդապետներու և Տ. Արթուր Արզ.ի, մեկնեցաւ Հոյէպ, յայց գերեզմանի Հոգելոյս Բարդէն վեհին: իր դարձին պիտի այցելէ Կառ Անթիւիսի Դպրելվանքը:

(«Սիսն», 1936, Ժ. Տարի, Կոյեմբեր, Թիւ 11, էջ 252):



Ազգիս հանրութեան ուղղուած ընդհանրական կոնդակով մը, Ամենայն Հայոց վեհի: Ս. Հոյքրապհատը կը ծանուցանէ թէ սրտագիսս մխիթարուած է իմանալով թէ ի՞նչ ջերմ ընդունելութիւն գտած է Ս. Գրոց ոսկեգարեան Հոյերէնի թարգմանութեան 1500 ամեակի կատարման մասին իր հայրապետական հրամանը:

Ուրիշ սրբատառ կոնդակով մը, Ն. Ս. Օծութիւնը իր բարձր գոհուանկութիւնը կը յայտնէ Աստուածաշունչի Հոյերէն թարգմանութեան Յորելիսնի ազգովին կատարման գործը կազմակերպիլու համար Ս. Աթոռոյս մէջ այն ատեն գոյութիւն առած կեդր. Յանձնագովին և, ի նշան իր հայրապետական գնոհատութեան, Ս. Գրիգոր Լուսաւորչի պատուանշանին Ա. Կորդի ականակուռ խոչը կը շնորհէ Ամեն. Տ. Թարգոմ Ս. Պատրիարք Հօր:

Դարձեալ, երկու տուանձին սրբատառ կոնդակներով, Ն. Վեհափառութիւնը Արքութեան պատիւ կը շնորհէ Ս. Աթոռոյս բազմավաստակ Միաբաններ Լուսաւորապետ Գերշ. Տ. Մեսրոպ և Պատր. Փախանարդ Գերշ. Տ. Մկրտիչ Սրբազններուն:

Ս. Պատրիարք Հոյը, Հոյէպէն իր վերագարձի Շք. երեկոյին իսկ, Նոյեմբ. 7ին, Պատրիարքաբանի մեծ դահլիճին մէջ հաւաքելով ամբողջ Միաբանութիւնը, պաշտօնէւթիւնը և ուսուցչութիւնը, պատշաճ հանդիսութեամբ կարդալ տուաւ երկու կոնդակները, և ջերմ շնորհաւութեան խօսքերով անձամբ յանձնեց զանանք երկուքին, որոնց յետոյ շնորհաւութեան յարգանք մատուցին ամէնքը:

(«Սիսն», 1936, Ժ. Տարի, Կեկանմբեր, Թիւ 12, էջ 252):

## Բ Ո Ր Ե Պ Ա Շ Տ Ա Կ Ա Խ Ն Ե Ն Ա Խ Է Ր Ն Ե Ր

**Ենթակալուրեամբ և օրենուրեամբ կ'առձանագրենք 1986 տարւոյ ընթացին Ս. Յակոբեանց Մայր Տաճարին եւ այլ Սրբավայրեւուն եղած հետեւալ բարեպաշտական Ըստեւերը:**

1) Երուսաղէմարնակ Օր. Հայկանոյչ Նորագունտեանէ՝ ոսկեթել ձեռագործ Աւետարանի բռնիչ մը:

2) Երուսաղէմարնակ Տէր և Տիկին Յայնանէս և Շուշան Մէրկէրեաններէ՝ Ս. Յակոբեանց Մայր Տաճարի Օ. Աստուածածնայ պատկերին ճերմակ ոսկի մատանի մը, զմրուխտ քարով և չուրջը տդամանդներով:

3) Երուսաղէմարնակ Տիկին Սոթենիկ Թէրզիպաշեանէ՝ Ս. Յակոբի մկրտութեան ուղաղանին վարագոյր մը, վարագոյր մը նաև Ս. Մակարայ մատրան:

4) Երուսաղէմարնակ Տէր և Տիկին Յակոբ և Սոթենիկ Թէրզիպաշեաններէ՝ դորդ մը Ս. Յակոբեանց Մայր Տաճարին:

5) Ս. Աթոռոյս Մայրապետ Տիկինի կարապետեանէ՝ Ս. Յարութեան Ս. Գերեզմանի դրան ձեռագործ վարագոյր մը:

6) Երուսաղէմարնակ Օր. Ղայծառ Գույումնեանէ՝ երկու պատարագիչի սըրբիչներ:

7) Փարիզէն, Տիկին Արքանոյչ Ղաղտասորինէ՝ փաքր կանքեղ մը:

8) Երուսաղէմարնակ Օր. Աղնիւ Կարապետեանէ՝ Ս. Գլխադրի սեղանին ճերմակ ծածկոց մը:

9) Երուսաղէմարնակ Տիկին Աղամուհի Մազմանիանէ՝ երկու ոսկեայ մատանիներ՝ Ս. Յակոբեանց Մայր Տաճարի Օ. Աստուածածնայ նկարներուն համար:

10) Երուսաղէմարնակ Տէր. Նոյեմզար Նորագունտեանէ՝ ձեռագործ ոսկեթել սկիհի ծածկոց մը:

ԳԱՐԵԳԻՆ ԱՐՔԵՊՈ. ԳԱՂԱՆՃԵԱՆ  
Լուսաւարապես Ս. Արոնյ

Երուսաղէմի մեր աղքայիններէն նուիրատուութիւններ՝ Ս. Աստուածածնայ Տաճարին. — (Բացի առաջին երկուքէն, միւսները եղած են Գիւտ Գուույ տօնի հոգեհանգստեան առիթով)	
Տիկար Թագւոր Յնաննէսեան՝	1000 Տուլար
Տիկին Լուսածին Անթոյեան՝	100 :
Տքի. Առորինէ Գարագաշեան՝	50 :
Տիկար Սահակ Գալայճեան՝	30 :
Օր. Մարալ Գահուէ ճեան՝	20 :
Օր. Արփիկ Գահուէ ճեան՝	10 :
Տիկար Հարանդ Նագաշեան՝	10 Տիկինար
Տիկար Վարուժան Տիկինաւուրեան՝	10 :
Տիկար Գետրոս Խարմանտարեան՝	10 :
Երուսաղէմանէն եղած նուիրատուութիւններ՝ նոյն Տաճարին	
Քրիս Տօնոյեան (Ամերիկա)՝	1000 Տուլար
Թորգում Արք. Մանուկեան (Ամեր.)՝	300 :
Տիկին Քնար Շիմիթ (Ամերիկա)՝	100 :
Տիկին Զապէլ Աշտեան (Ամերիկա)՝	100 :
Լիւնէն (Ֆրանսա) ուխտաւորարար եկած իսումբէն, Տ. Նորդին Եպոս. Զաքարեանի միջոցաւ	
Տէր և Տէ. Կարպիս Մանուկեան՝	1500 Տուլար
Տէր և Տիկին Զիլինկիրեան՝	1750 Ֆրանք
Տիկին Նուիրատուութիւններ՝ 1750 Տուլար	
Հանագան Լիոնահայերէ՝	1200 :
Հոգեհանգստի նուիրատուութ.՝	

ՀԱՅՐԻԿ ՎՐԴ. ԳԱԼԱՑԵԱՆ  
Տեսուչ Ս. Աստուածածնայ Տաճարի

## Ա. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԵՆ

Հ Ե Մ Ա Գ Ի Բ

Ամենայն Հայոց Հայրապետի Օծման  
տարեդարձի տոնիթուղի, համեմատ հանա-  
գիրը յղուած է Մայր Աթոռ. —

Եղուաղիմ, 2 Հոկտեմբեր 1986

Չերք Մեքուրեան գանձկալուրեան եւ  
օծման 31-րդ տարեացարձին ուրախ առիրով,  
հանեցել ընդունիլ մեր, Ս. Յակոբեանց  
Միաբանուրեան եւ Սովորմանայ համայնքի  
ջերմագին ընորհաւորութիւնները, երկար ու  
երջանիկ օշերու լուագոյն բարեմազրու-  
թիւններով հանդերձ:

ԵՊԻՆԵ ԱՐՔԵՊՈՍ. ՏԵՐՏԻՒԹԵԱՆ  
Պատրիարք Հայո Եղուաղիմի

ԵԿԵՂԵՑՈՒԿԱՆՔ - ԲԵՄԱԿՈՒՆՔ

● Եր. 4 Հոկտ. — Տօն Խաչի: Ս. Պատարագը  
մատուցուեցաւ Մայր Տաճարի Ս. Նշան վեր-  
նամատրան մէջ: Ժամարարն էր Հոգչ. Տ. Վա-  
նիկ Վ.րդ. Մանկասարեան:

● Կիր. 5 Հոկտ. — Բարեկենդան Վարազայ Ս.  
Խաչի պահու: Ս. Պատարագը մատուցուեցաւ ի  
Ս. Յարութիւն, մեր վերնամատրան մէջ: Ժա-  
մարարն էր Հոգչ. Տ. Անուշաւան Վ.րդ.:

● Ուր. 10 Հոկտ. — Նախատօնակր պաշտր-  
ւեցաւ Ղպտոց Սուրբ Գեորգ եկեղեցւոյն մէջ:  
Հանգիստապետն էր Գերշ. Տ. Կիրեկ Եղուա-

● Եր. 11 Հոկտ. — Ս. Գեղազայ օրավարին:  
Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Գեորգ  
(Ղպտոց): Ժամարարն էր Հոգչ. Տ. Կոմիտաս  
Վ.րդ. Ներողեթեան: Աղոյ Միաբանութիւնը  
Ղպտոց Հոգչ. Ղանձաւայրէն: Երթ ու գարձի  
թափորները գլխաւորեց Գերշ. Տ. Կիրեկ Եղուա-  
- Կէսորէ ետք, Գերշ. Տ. Կիրեկ Եղուակ. ի  
դիմաւորութեամբ, Միաբան Հայրեր Հարաշա-  
փառով մուտք գործ եցին Ս. Յարութիւն Տա-  
ճար, ուր մեր վերնամատրան մէջ պաշտուեցան  
Ժամերգութիւն և նախատօնակ: Աղոյ կատար-  
ուեցաւ Տնօրինական Սրբատեղեաց այցելու-  
թեան հանգիստաւոր թափոր Տաճարէն ներս  
թափորապետն էր Հոգչ. Տ. Կոմիտաս Վ.րդ.:

● Կիր. 12 Հոկտ. — Տօն Վարազայ Ս. Խաչի:  
Գիշերային և առաւտօնեան ժամերգութիւն-  
ները պաշտուեցան ի Ս. Յարութիւն, վերնա-  
տան մեր մատրան մէջ Աղոյ Գերշ. Տ. Կիրեկ

Եղուա - մատուցց օրուան հանգիստաւոր Ս. Պատա-  
րագը Գրիսոսոսի Ս. Գերեզմանին վրայ: Ամե-  
րիկահայոց Առաջնորդ Գերշ. Տ. Թորգոմ Արք-  
եպոս, Մանուկեան նախագահնեց Ամենայն Հայոց  
Կաթողիկոս Տ. Տ. Վազգէն Ա.ի օձման 31 րդ  
տարեդարձի առթիւ կատարուած «Հայրապե-  
տական Մաղթանքիւն»:

● Եր. 18 Հոկտ. — Ս. 72 աշակերտացն Շիշ-  
սոսի: Ս. Պատարագը մատուցուեցաւ Մայր  
Տաճարի ներքին գաւիթը, Ս. Գեորգայ սեղա-  
նին վրայ: Ժամարարն էր Հոգչ. Տ. Բուրէն  
Վ.րդ. Ցովագիմեան:

● Կիր. 19 Հոկտ. — Ալյոսք կատարուեցաւ  
Անձէկ Ս. Գեորգայ վանուց տարեկան ուխ-  
տագնացութիւնը, Ներկայաւթեամբ բազմաթիւ  
ժողովուրդի և նախագահութեամբ Լուսարա-  
րագեց Գերշ. Տ. Գարեգին Արքեպօսի, որ քա-  
րոզեց առնելի սուրբին և սրբութեան գաղա-  
փարին չուրց: Ժամարարն էր Հոգչ. Տ. Կոմի-  
տաս Վ.րդ. Ներողեթեան:

● Ուր. 24 Հոկտ. — Նախատօնակին ի Ս.  
Յակոբ Նախագահնեց Գերշ. Տ. Կիրեկ Եղուա:

● Եր. 25 Հոկտ. — Ս. Թարգմանչաց Վարդապե-  
տացն մերց (Տօն Աղպային և Եկեղեցական): Մայր  
Տաճարի Ալյոսք Սեղանին վրայ պատասխացից,  
ըստ սովորութեան, Ս. Թարգմանչաց Երիցը.  
Վարժարարնի Տեսուչը՝ Գերշ. Տ. Կիրեկ Եղուա:  
Լուսարարագետն Գերշ. Տ. Գարեգին Արքեպօս.  
Նախագահնց Կիւլուղէնեկան բարերար զերգա-  
տանի հոգիներուն համար կատարուած տա-  
րեկան հոգեհանգստեան պաշտամունքին:

● Կիր. 26 Հոկտ. — Ս. Պատարագը մա-  
տուցուեցաւ ի Ս. Յարութիւն, մեր վերնատօն  
մատրան մէջ: Ժամարարն էր Հոգչ. Տ. Անու-  
շաւան Վ.րդ. Զջանեան:

● Եր. 1 Նոյմ. — Ս. Զորից Աւելաւանչացի: Ս.  
Պատարագը մատուցուեցաւ Ս. Յարութիւն  
գաւթի Ս. Յովհաննէս Աւելաւարանի մատրան  
մէջ: Ժամարարն էր Հոգչ. Տ. Պանիկ Վ.րդ.:

● Կիր. 2 Նոյմ. — Ս. Պատարագը մա-  
տուցուեցաւ Մայր Տաճարի Ալյոսք Սեղանին  
վրայ: Ժամարարն էր Հոգչ. Տ. Համբարձում  
Վ.րդ. Քէշիչեան:

● ԲՀ. 3 Նոյմ. — Ս. Յովսէիս Ասուածանօնի: Ս.  
Պատարագը մատուցուեցաւ Գեթաւեմանիի  
Ս. Ասուածանօնայ Տաճարին մէջ, Հայր Յով-  
սէիֆի գերեզմանին վրայ: Պատարագեց, ըստ  
սովորութեան, Տաճարին Տեսուչը՝ Հոգչ. Տ. Հայրիկ  
Վ.րդ. Գալայշեան:

● Եր. 8 Նոյմ. — Եղուասան Վարդապետացի: Ս.  
Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Գլխաղիքիր:  
Ժամարարն էր Հոգչ. Տ. Բուրէն Վ.րդ.:

— Կէսորէ ետք, Լուսարարագետն Գերշ. Տ.  
Գարեգին Արքեպօս. Վազանձանի գիյուրու-  
թեամբ, Միաբանութիւնը Հրաշավառաւի հան-  
գիստեամբ մուշք գործեց Ս. Յարութիւն Տա-  
ճար, ուր Ս. Գերեզմանի և Խաչգիւտի այրին  
ուխտարէն ետք, վերջնոյ կից: Ս. Եր. Լուսա-  
րարին եկեղեցւոյ մէջ պաշտուեցան Ժամեր-

գութիւն և նախատօնակի: Ապա կատարուեցաւ Տնօրինական Սրբատեղեաց այցելութեան հանդիսաւոր թափօր Տաճարէն ներս: Թափօրապետն էր Հոգչ. Տ. Համբարձում վրդ. Քէշիշեան:

● Կիր. 9 նոյմ. — Գիւտ Խոչ: Գիշերային և առաւտեան ժամերգութիւնները պաշտպեցան և Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Լուսաւորիչ: Ժամբարարն էր Անթիլիսասի Միաբան Հոգչ. Տ. Եղիշէ Ծ. Վրդ. Մանճիկեան: Ապա Լուսաւորապետ Սրբազնութեան ամսագանեց մեծահանդէս թափօրին, որ նախ իջաւ Գիւտ Խաչի այրը և յետոյ բարձրանալով Ս. Գիրեղմանի շրջափակը, երից գործած անոր և մէկ անգամ Պատանատեղուոյն չուրջ: Սրբազնութեանը, ամոզնովանիք տակ, կենաց Փայտի մասունքը ունէր ի ձեռին: Էլուաչի քո Քրիստոսի երգեցողութենին ետք, թափօրը վերջացաւ Ս. Լուսաւորիչ եկեղեցւոյ մէջ:

● Եր. 15 նոյմ. — Տօն Ամենայն Մրցոց: Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Գլխադիր: Ժամբարարն էր Հոգչ. Տ. Գուսան Արեգայ:

● Կիր. 16 նոյմ. — Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Յարութիւն, մեր վերնամատրան մէջ: Ժամբարարն էր Հոգչ. Տ. Կոմիտաս Վրդ. Երգովեթեան:

● Եր. 21 նոյմ. — Նախատօնակը պաշտըւեցաւ Ս. Հրեշտակապետաց եկեղեցւոյ մէջ: Հանդիսապետն էր Գիրը. Տ. Կիւրեղ Եպոս:

● Եր. 22 նոյմ. — Ս. Հրեշտակապետաց Գարդէկի և Միթայէկի: Առաւտեան ժամերգութիւնը պաշտուեցաւ և Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Հրեշտակապետ: Ժամբարարն էր Հոգչ. Տ. Վանիկ Վրդ. Մանկասարեան: Գիրը. Տ. Կիւրեղ Եպոս. Նախագանեց Ս. Աթոռոյս բարերարունի Աղանի ծէվահրեճանի և պարագայից համար կատարուած տարեկան հոգեհանգըստեան պաշտամունքին:

● Կիր. 23 նոյմ. — Գարձեալ Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Հրեշտակապետ: Ժամբարարն էր Հոգչ. Տ. Անուշաւան Վրդ. Զղջանեան:

● Եր. 29 նոյմ. — Առաք. Անդէկի և Փիլիպոսի: Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Գլխադիր: Ժամբարարն էր Հոգչ. Տ. Բուրէն Վրդ. Յովակիմեան:

● Կիր. 30 նոյմ. — Բարեկենդան Ցիսնակի պանոց: Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Յարութիւն, մեր վերնամատրան մէջ: Ժամբարարն էր Հոգչ. Տ. Կոմիտաս Վրդ.:

● Եշ. 3 Դեկտ. — Նախատօնակին ի Ս. Յակով Նախագանեց Գիրը. Տ. Կիւրեղ Եպոս:

● Եշ. 4 Դեկտ. — Ընծայուն Ս. Ասունածնի: Առաւտուն, Գիրը. Տ. Կիւրեղ Եպոս. Դարիկեանի գլխաւորութեամբ, Միարան Հայրերինքնաշարժերով իշան Գեթսեմանիի ծորը ու Հրաշափառով մուտք գործեցին Ս. Ասունածնայ Տաճար, ուր Տիրամօր Ս. Գիրեղ մանին վրայ օրուան հանդիսաւոր Ս. Պատարագը մատուց Գիրը. Հանդիսապետ Սրբազնութեան պահանջն վրայէն:

վրայ օրուան հանդիսաւոր Ս. Պատարագը մատուց Գիրը. Հանդիսապետ Սրբազնութեանը, և նախագանեց կիւլազի կիւլունկեանի և իր գերգաստանի հոգիներուն համար կատարուած տարեկան հանդստեան պաշտամունքին:

● Եր. 6 Դեկտ. — Գրիգորի Ամանջելազործին: Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Գլխադիր: Ժամբարարն էր Հոգչ. Տ. Վանիկ Վրդ. Մանկասարեան:

● Կիր. 7 Դեկտ. — Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Յակով, Ս. Կարապետի խորանին վրայ: Ժամբարարն էր Հոգչ. Տ. Վանիկ Վրդ. Մանկասարեան:

● Եր. 8 Դեկտ. — Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Յակով, Ս. Կարապետի խորանին վրայ: Զղջանեան:

● Եր. 13 Դեկտ. — Առաք. Թաղոսի և Բարրովիձեսի: Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Գլխադիր: Ժամբարարն էր Հոգչ. Տ. Վանիկ Վրդ. Արեգայ Ալճանեան:

● Կիր. 14 Դեկտ. — Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Յարութիւն, մեր վերնամատրան մէջ: Ժամբարարն էր Հոգչ. Տ. Ռուբէն Վրդ:

● Եր. 20 Դեկտ. — Նիկողայոսի Ամանջելազործին: Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Յակով, Ս. Մակարայ մատրան մէջ, երկու օր առաջ զուգազիպած Հարյն Եղիպատաց տօնին առիթով: Ժամբարարն էր Հոգչ. Տ. Վանիկ Վրդ. Մանկասարեան: Վերաբերումը կատարուեցաւ Ներքին գաւթին մէջ զոնուող Ս. Նիկողայոսի սեղանին վրայէն:

● Կիր. 21 Դեկտ. — Բարեկենդան Ս. Յակոբայ պանոց: Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Յակով, Ս. Աստուածածնայ խորանին վրայ: Ժամբարարն էր Հոգչ. Տ. Վանիկ Վրդ:

— Նախատօնակին ի Ս. Յակով Նախագանեց Գիրը. Տ. Կիւրեղ Եպոս:

● Բն. 22 Դեկտ. — Յօնութիւն Ս. Ասունածնի: Առաւտուն, Գիրը. Տ. Կիւրեղ Եպոս. Դարիկեանի գլխաւորութեամբ, Միարան Հայրերինքնաշարժերով իշան Գեթսեմանիի ծորը ու Հրաշափառով մուտք գործեցին Ս. Ասունածնայ Տաճար, ուր Տիրամօր Ս. Գիրեղ մանին վրայ օրուան հանդիսաւոր Ս. Պատարագը մատուց Գիրը. Հանդիսապետ Սրբազնութեան:

● Եր. 26 Դեկտ. — Նախատօնակին ի Ս. Յակով Նախագանեց Գիրը. Տ. Կիւրեղ Եպոս:

● Եր. 27 Դեկտ. — Ս. Յակոբայ Մըճբայ հայրապէտին: Ս. Պատարագը մատուցուեցաւ Մայր Տաճարի Ս. Գլխադիր մատրան մէջ: Ժամբարարն էր Հոգչ. Տ. Վանիկ Վրդ. Վանիկ Վրդ կատարուեցաւ սուրբին նկարով կառուցուած շարժական սեղանին վրայէն:

● Կիր. 28 Դեկտ. — Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Յարութիւն, մեր վերնամատրան մէջ: Ժամբարարն էր Հոգչ. Տ. Վանիկ Վրդ. Վանիկ Վրդ կատարուեցաւ սուրբին նկարով կառուցուած վրայէն:

## ՊԱՇՏՈՆԱԿԱՆԻ

● Եշ. 2 Հոկտ. — Հրէից 5747 նոր Տարուան առիթով, Ամեն. Ա. Պատրիարք Հայքը շնորհաւական հեռագիր յղեց Խորաչէի նախագահ վասեմ. Հայիմ Հերցոգի, Վարչապետ վասեմ. Երմոն Փէրէսի, Քնէսէթի նախագահ վասեմ. Ելօմա Հիւլէի և Երուաղէմի Քաղաքապետ վասեմ. Թէտի Քոլլէքի:

● Եշ. 9 Հոկտ. — Բայս իր տարեկան սովորութեան, Ամերիկահայոց Արեկելեան թէմի Առաջնորդ և Ա. Ռիխուս Միաբառն փերը. Տ. Թորդոմ Արքեպոս. Մանուկեան ժամանեց Ա. Աթոռ, ուր մնաց մէկ շաբաթ:

● Կիր. 12 Հոկտ. — Կէսօրին, Սպանիոյ ազգային տօնին առիթով, Սպանական Բնադհ. Հիւլպատոսին կողմէ Հիւլպատոսարանի մէջ տրուած ընդունելութեան ներկայ գտնուեցան փերը. Տ. Կիւրեղ Եպոս, Հոգչ. Տ. Սկան վերդ. և Քարտուղար Տիար Գէորգ Հինդլեան:

— Եոյն օր, Ա. Աթոռ ժամանեց Անձիւիասի Միաբառն Հոգչ. Տ. Կամիուսա Ծ. Վրդ. Յշանեան, հետը բերելով և նոր Ժառանգաւոր սաներ:

● Բշ. 20 Հոկտ. — Առաւտուն, ի բացակայութեան Ամեն. Ա. Պատրիարք Հօր, Լուսաբարապետ փերը. Տ. Գարեգին Արքեպոս. րացումը կատարեց ժառ. Վարժարանի և Բնձայարանի 1986-87 ուսումնական տարեշրջանին:

● Դշ. 22 Հոկտ. — Կէսօրէ ետք, Զիթենեաց լերան Գայիի իոյ վանքին մէջ, Ցունաց Ամեն. Տ. Տիոտորոս Պատրիարքը բացումը կատարեց գիւղագութեան Համագումարի մը, վեազալութեան Տարուան: և Ա. Կիւրեղ Երուաղէմացի Պատրիարքի մահուան 1601 ամենակին առիթով կայացած: Ներկայ էին զանազան համայնքներէ Հոգեւորականներ, ինչպէս նաև Պատրիարքին հրաւերով այլազան երկիրներէ ժամանած Օրթոսուքս Եկեղեցիներու պատուիրակութիւններ: Մեր կողմէ ներկայ եղան Պատր. Փախանորդ փերը. Տ. Կիւրեղ Եպոս. և Հոգչ. Տ. Անուշաւան Վրդ., որոնք ազա մասնակցեցան նօթօր Տամ Հիւրանոցի մէջ, նորին Սրբութիւն Յովհաննէս-Պողոս թ. Պապի Գահակալութիւններ 8րդ տարեգարձի առթիւ, Պապական նույիրակին կողմէ տրուած ընդունենելութեան: Հոն եկած էին նաև Լուսաբարապետ փերը. Տ. Գարեգին Արքեպոս, Հոգչ. Տ. Սկան Վրդ. և Տիար Գէորգ Հինդլեան:

● Կիր. 26 Հոկտ. — Առաւտուն, Ցունաց Պատրիարքը, ի գլուխ Օրթոսուքս Եկեղեցիներու պատուիրակութեանց, Հանգիսիւ մուտք դարձեց Եթեղենէմ, ուր պատարագեց Աւորը Ծննդեան Տաճարին մէջ և ալօֆեց վասն խաղաղութեան աշխարհի: Մեր կողմէ ներկայ էր Աւագ Թարգման Հոգչ. Տ. Սկան Վրդ.:

● Բշ. 27 Հոկտ. — Երեկոյեան, Քնէսէթի մէջ, Խորաչէի առաջին Վարչապետ Տավիթ Պէտ Կուրեղոսի անեղեան 100 ամենակին առթիւ

կայացած բացառիկ նիստին և ընդունելու թեան ներկայ գտնուեցան Գերը. Տ. Կիւրեղ Եպոս. և Հոգչ. Տ. Անուշաւան Վրդ.

● Եշ. 30 Հոկտ. — Երեկոյեան, Շուէտական Աստուծաբանական վարժարանի մէջ, Աքանտինական երկիրներէ ժամանած աստուծաբանական ուսանողներու ներկայութեան կայացած խարհրդակցական ժողովի մը ներկայ գտնուեցաւ Հոգչ. Տ. Անուշաւան Վրդ. Զղջանեան, որ Շուէտակի Հովիւ եղած միջոցին տիրապետած էր նաև տեղական Եղուին:

● Ուր. 31 Հոկտ. — Երեկոյեան, Լուսերականներու Եկեղեցւոյն մէջ, մեծ հանգիսութեամբ կատարուեցաւ եպիսկոպոսական ձեռնադրութիւնը Վեր. Նապիէ Նասաւարի, որ իր Հովիւ պիտի յաջորդէ տարիի թերումով հրամարած Տառու Հատուատ Եպոսին: Հոկտ. 31ը Reformation Day է Լուսերական շաբաթան սկզբնական սկզբնարութիւնի օր:

● Կիր. 2 Նոյմ. — Գերը. Տ. Կիւրեղ Եպոս. մեկնեցաւ օգակայան, ողջերթ մաղթելու իսրայէլի նախագահ վասեմ: Հայիմ Հերցոգի, որ Աւատրալիա կը մեկնէր այցելութեան:

● Բշ. 3 Նոյմ. — Կէսօրին, Գերը. Տ. Կիւրեղ Եպոս. ներկայ եղաւ Քաղաքապետ Վասեմ: Թէտի Քոլլէքի կողմէ, Քաղաքապետարանի մէջ, ի պատիւ Նորընտիր Վարչապետ Վասեմ: Եցնաք Եմմիրի տրուած ընդունելութեան:

● Եշ. 6 Նոյմ. — Ա. Աթոռ ժամանեց Անթիւիսի Միաբառն և Կիարոսի Առաջնորդ Հոգչ. Տ. Եղիշէ Ծ. Վրդ. Մանճիկեան, հետը բերելով և նոր Ժառանգաւոր սաներ:

● Կիր. 16 Նոյմ. — Կէսօրէ առաջ, Հոգչ. Տ. Անուշաւան Վրդ. Ներկայ եղաւ Ֆրանչիսկոսկան Եպոսը Տաճարին մէջ, Պետրէքայի ազգային տօնին առթիւ: մատուցուած Պատարագին և յաջորդող ընդունելութեան:

● Ուր. 21 Նոյմ. — Գերը. Տ. Կիւրեղ Եպոս. մեկնեցաւ օգակայան, բարի գալուստ մաղթելու իսրայէլի նախագահ վասեմ: Հայիմ Հերցոգի, Աւատրալիայէնիր վերագրամբնամիր նամիւր:

● Բշ. 24 Նոյմ. — Կէսօրէ առաջ, Հոգչ. Տ. Անուշաւան և Հայրիկ Վարդապետներ ներկայ եղան հանգ. Տ. Անաթուիս Եպոսի յուղարկաւորութեան, Ցունաց Վանքի Տաճարին մէջ:

— Կէսօրին, Գերը. Տ. Կիւրեղ Եպոս. Հոգչ. Տ. Անուշաւան Վրդ. և Հոգչ. Տ. Վանիկ Վրդ. Ներկայ եղան Ալ-Աքսա մզկիթի մէջ, ժանօթ վաստարան Անուշակէյի յուղարկաւորութեան:

● Կիր. 30 Նոյմ. — Երեկոյեան, Սկովտոյ ազգային տօնին առիթով, St. Andrew's Եկեղեցւոյն մէջ կատարուած արարողութեան ներկայ եղաւ և իր մասնակցութիւնը բերաւ Հոգչ. Տ. Անուշաւան Վրդ., և ազա, Հոգչ. Տ. Գուսան Արդ. և Տիար Գէորգ Հինդլեանի և Սահակ Գալայճեանի հետ մասնակցեցաւ քովստի սրահին մէջ կայացած ընդունելութեան:



**Ա. ԱԹՈՈՈՑՅ ԿԵԼՊԵՆԻԱՆ ՄԱՏԵՆԱԳԱՐԱՆՔ ԾՆՈՐՀԱԿԱԼՈՒԹԵԱՄՐ  
ԱՏԱՅԱՆ և ՀԵՏԵՒՅԱԼ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆԵՐՔ**

*The Armenian Pottery of Jerusalem — Exhibition Catalogue, Ceramics Pavilion, Haaretz Museum, Tel Aviv — Summer 1986. Exhibitions & Catalogue: Yael Olenik. Exhibition Design: Eli Luria. Catalogue Design: Shlomo Sawadi. Photographs: Gregory Vinitsky. Editing: Gania Doron (Hebrew), Rachel Row (English). Translation: Irit Ziffer. Tel Aviv, Haaretz Museum, 1986, pp. 45 + 19.*

*The Israel Museum Guide — Rafi Grafman. Jerusalem, Hamakor Press, 1983, pp. 174.*

*Noah's Ark Found — Tom Crotser & Jeremiah Patrick. Jerusalem, 1986, pp. 200.*

*Armenian Carpets (Russian & English) — Mania Ghazarian. English Translation by Zhanna Kocharyan. Moscow, Sovietzky Khudozjnik, 1985, pp. 111.*

*Yeghernabadoum (Story of Genocide) — Garabed Kapikian. An Account of the Deportation and Massacre of the Armenians of Sebastia and Lesser Armenia. Abridged by Arakel Badrig and translated by Aris Sevag. New York, published by the Pan-Sebastia Rehabilitation Union, Inc., 1978, pp. 83. [pp. 16.]*

*Emperors, Tzars and Comissars — Antranig Chalabian. Southfield, Michigan, 1985, Sincerely ... Gigi — Gigi Graham Tchividjian. Daybreak Books. Grand Rapids, Michigan, Zondervan Publishing House, 1984, pp. 122.*

*Men Without Childhood — Andranik Zaroukian. Translated by Elise Bayizian and Marzbed Margossian. New York, Ashod Press, 1985, pp. 162.*

*Selected Poems — Archie Minassian. Introduction by William Saroyan. Afterword by Aram Saroyan. New York, Ashod Press, 1986, pp. 64.*

*Sculpture and Drawings — Reuben Nakian. Edited by Rosalie Goldstein. Milwaukee, Wisconsin, 1985, pp. 51.*

*Jesus, the Son — Nerses Shnorhali. Edited and translated by Mischa Kudian. London, Mashtots Press, 1986, pp. 100.*

*Krikor — Takvor Takvorian. A la Recherche du Passé. Marseille, 1986, pp. 238.*

● Եր. 6 Դեկտ. — Կէսօրուան մօտ, Ամերիկայի National Council of Churches էն պատուիքաբն մը այցելեց Մայրավանք և, իրացակայութեան Ամենա Ս. Պատրիարք Հօր, ընդունուեցաւ Լուսաբարպետ Ս. Հօր կողմէ:

● Բջ. 8 Դեկտ. — Հոգչ. Տ. Անուշաւառն Վերդ. Ներկայ եղաւ Պիր Զեյթ Համալսարանի մէջ գործարքաւան հորհրդակցական ժողովի մը բարձրացաւ Հորհրդակցական ժողովի մը:

● Ուր. 26 Դեկտ. — Եւրոպացւոց Ս. Շնընդեան տօնին առիթով, Կէսօրէ առաջ, Ամենա Ս. Պատրիարք Հօր գլխաւորութեամբ, Միաբանութիւնը շնորհաւորական այցելութեան զնաց Լատինաց Ամեն. Ս. Պատրիարքին և Ֆրանչիսկանց Գիրք. Կիւրմատին: Ազա զնաց Պապական նուիրակին և Անկիւրան Արքական կողութիւն: — Իսկ Պատր. Փախանորդ Գիրք. Տ.

Կիւրեղ Եպիսկոպ.՝ քանի մը վարդապետներով, այցելեց Կաթոլիկ և Բողոքական այլ յարաննեանութեանց հոգեւոր պետերուն:

● Գլ. 30 Դեկտ. — Տարեփակի առիթով, իսրայէլի Պետութեան նախագահ Վահեմ Հայրէ Տէրցօկի ապարանքին մէջ կայացած քրիստոնէական համայնքապետերու աւանդական ընդունելութեան ներկայ գանուեցան Ամեն. Ս. Պատրիարք Հայրը, Պատր. Փախ. Գիրք. Տ. Կիւրեղ Եպու. և Հոգչ. Տ. Անուշաւառ:

— Երեկոյան, Հրէական Խանուկայի (Մակարաց Եցւոց) տօնին առիթով, Քաղաքապետ Վահեմ Թէտի Քոլլէքքի կողմէ, Քաղաքապետարանի մէջ տրուած ընդունելութեան ներկայ եղան Գիրք. Տ. Կիւրեղ Եպու, Հոգչ. Տ. Վանիկ Վրդ. և Տիար Գէորգ Հինդգլեան:

- Ալմաստ - Ա. Սպենդիարով: Երկերի լիակատար ժողովածու, 11րդ Հատոր, Գիրք Առաջին: Օպերա չորս գործողութեամբ - Պարտիտուր: Ամբազրութիւն Գ. Բուղաղեանի: Երեան, «Առվետական Գրող» Հրատարակչութիւն, 1984, էջ 405.
- Դաւիթ Անյաղթ (Մատենագիտական Ցանկ) - Կազմեց՝ Անահիտ Յարութիւնեան, Երեան, 1980, էջ 36:
- Երկասիրութիւնը Փիլիսոփայականը - Դաւիթ Անյաղթ: Համահաւաք Քննական Բնագրերը և Առաջարանը՝ Ս. Ս. Արեւատեանի: Երեան, 1980, էջ 337.
- Սահմանը Իմաստասիրութեան - Դաւիթ Անյաղթ: Նմանահանութիւն 1280 թիւ Զեռագրի: Երեան, 1980, էջ 72:
- Վերլուծութիւն «Ներածութեան» Պրոֆիլիրի - Դաւիթ Անյաղթ: Համահաւաք Քննական Բնագրիրը, Թարգմանութիւնը Գրաբարից Ռուսերէն, Առաջարանն ու Մասնօթագրութիւնները Ս. Ս. Արեւատեանի: Երեան, 1976, էջ 209:
- Փիլիսոփայութեան Պատմութեան Համառօտ Ակնարկ - Մ. Տ. Խովչուկի, Տ. Ի. Օյգերմանի և Ի. Յ. Շիպանովի (Ամբազրութիւն): Թարգմանուած է Ռուսերէն երրորդ հրատարակութիւնից: Երեան, Համալսարանի Հրատ., 1979, էջ Է62:
- «Հիւսիսափայլ» Ամսագիր 1858-1864 - Եւգենիս Ներսիսեան (Կազմոց) և Ռոֆայէլ Խշիսանեան (Ամբազրի): Մատենագիտառութիւններ - Հրաչեայ Աճառեան: Երեան, Համալսարանի Հրատարակչութիւն, 1976, էջ 115:
- Բանասիրական Ուսումնասիրութիւններ - Հրաչեայ Աճառեան: Երեան, Համալսարանի Հրատարակչութիւն, 1976, էջ 235:
- Հայերէն Արմատական Բառարան (Գ. Հատոր, Հ-2) - Հրաչեայ Աճառեան: Երեան, Համալսարանի Հրատարակչութիւն, 1977, էջ 635:
- Նոյնին Դ. Հատորը (Պ-Ֆ): Երեան, Համալսարանի Հրատ., 1979, էջ 674:
- Ժամանակակից Հայոց Լեզուի Բացարական Բառարան (Հատոր Զորբորդ, Յ-Ֆ) - Հայկ ՍՍՀ Գիտութիւնների Ակադեմիա, Հր. Աճառեանի Ասուան Լեզուի ինստիտուտ: Երեան, 1980, էջ 828. [էջ 58]
- Միծամօրի Շանթերը - Արեգանդր Կակոսեան և Արսէն Պումպեանովի: Երեան, 1979, Հայոց Գիր և Գրչութիւն - Աշառ Գ. Արբանամեան: Երեան, 1973, էջ 371:
- Ազստեի Հովու Պատմութեան և Կուլտուրայի Ցուշարձանները - Իսկանդար Բ. Էլլուրեան: Պատմական Ցուշարձանների Պահպանման Հայկական Ընկերութիւն: Երեան, «Հայուստատն» Հրատ., 1980, էջ 81 և 67 լուսանկարներ:
- Շարականների Ժայ Միջնադարեան Գրականութեան մէջ (Ե-ժ-ժե-դդ.) - Գրիգոր Յակոբեան: Հայկական ՍՍՀ Գիտութիւնների Ակադեմիա, Մ. Արեղեանի Անուան Գրականութեան Բնասիրուտ: Երեան, 1980, էջ 426:
- Երաժշտական Ալյուրեն - Արեգ Լուսինեան: Բանաստեղծութիւնները՝ Նախուն Միքայելեանի: Երեան, «Առվետական Գրող»: 1979, էջ 361:
- Էջեր Արեւատահայ Գրականութեան Պատմութիւնից - Մինաս Գ. Հիւսեան: Երեան, Համալսարանի Հրատարակչութիւն, 1977, էջ 327:
- Բաները Մատենադարանի - 1986, Երեան, Հայկ. ՍՍՀ ԳԱ Հրատ., էջ 358:
- Հայ Նոր Գրականութեան Պատմութիւն (Հատոր Հինգերորդ): Հայկական ՍՍՀ Գիտութիւնների Ակադեմիա, Մ. Արեղեանի Անուան Գրականութեան Բնասիրուտ: Երեան, Հայկական ՍՍՀ ԳԱ Հրատարակչութիւն, 1979, էջ 1012:
- Հայաստանի և Հայ Կուլտուրայի Մասին - Արեգէ Գորսդեցկի: Ամբազրութեամբ և Առաջարանով Գ. Բ. Ղարիբջանեանի (ՀՍՍՀ ԳԱ Ակադեմիկոս): Երեան, «Առվետական Գրող» Հրատարակչութիւն, 1980, էջ 327:

- իրիկուան Խորհուրդներ (Սէր - Խոհ - Հայերգութիւն) - Վահան Թէքէսան, Երևան, «Սովորական Գրող» Հրատարակչութիւն, 1978, էջ 213:
- Գրական Դէմքեր - Ս. Ն. Մարինեան (Պատասխանատու Խմբագիր): Երևան, Հայկ.
- ՍՈՀ ԳԱ Հրատարակչութիւն, 1976, էջ 384:
- Հայրենազիտական էդիտներ - Կամսար Աւետիսեան և Ասպրամ Աւետիսեան: Երևան, «Սովորական Գրող» Հրատարակչութիւն, 1979, էջ 225:
- Վարք Մաշտոցի - Կորիւն: Աշխարհաբար Թարգմանութիւնը, Առաջարանով և ծանօթագրութիւններով Մ. Արեգեանի: Երևան, «Սովոր. Գրող», 1979, էջ 81:
- Գրիգոր Նարեկացի Լեզուի Սահմաններուն Մէջ - Գրիգոր Պըլտեան: Վանետիկ, Ս. Ղոզար, 1985, էջ 160, [էջ 11]:
- Տեղագրութիւն Քանդուող Քաղաքի մը Համար - Գր. Պըլտեան: Փաստինա, 1976,
- Հատուածներ «Սենեակ»ի Մասին - Գրիգոր Պըլտեան: Պէյրութ, 1978, էջ 101:
- Մանտրաներ - Գրիգոր Պըլտեան: Գծանկարներ՝ Աստուրէն: Փարիզ, 1986, էջ 117:
- (Այս երկու գիրքները բանաստեղծութիւննեն):
- Անթառամ Շողեր - Եղիշէ Վրդ. Մանճիկեան: (Հայերէն և Անգլերէն): Գալիֆոռնիա, Միացիալ Նահանգներ, Ալքօ Բրինթինկ Քամբընի, էջ 56:
- Հակաբերթուած (Հայերէն և Անգլերէն) - Գրիգոր Պըլտեան: Անգլերէնի թարգմ.՝ Բաֆֆի Սէթեան: «Հայ Սփիւրք» Մտանաշար, թիւ 2: Լոս Անձելըս, 1979:
- Հերոսամարտներ (70 ամեակ) - Արմէն Տօնոյեան (Կազմեց և Խմբագրեց): Վան, Շապին Գարանիսար, Տարօն, Մուսու Լեռ, Ուրֆա: Արդարա հատոյց «Նաւասարդ»ի Հրատարակութիւն՝ թիւ 7: Լոս Անձելըս, Ալքօ Բրինթինկ, 1985, էջ 139:
- Արիզոնա և Այլ Պիեսներ - Յովուչի Ետքուակեան: «Նաւասարդ» Հրատ., թիւ 8: Լոս Անձելըս, Ալքօ Բրինթինկ Քամբընի, 1986, էջ 369:
- Յուշամատեան Պոլոս Նուպար Փաշայի - Կարապետ Տէմբիրճեան (Հրատարակիչ): Հ. Բ. Բ. Մ. ի Հիմնադրութեան 80 ամեակին առթիւ Գալիֆ., 1986, էջ 61:
- Բայլիրդ Հայկ. Բարեգործական Ընդհ. Միութեան - Յ. Սինանեան (Երաժշտութիւն) և Յակոբ Սամաւէլ Մանուկեան (Դաշնաւորում), Խօսք՝ Վահան Մուէզեանի: Թօրոնթօ, Գանատա, 1984:
- Հայաստանեայց Եկեղեցին եւ Հայ Եկեղեցականութեան Կոչումը - Արմէն Ամատեան (Մինստ Թէօլէօլեան): (Մարկ Նշանեան - Նորվան Եպօ. Զաքարեանի Տեսակցութեամբ Արծարծուած Կէտերու Առիթով): Մոնթրէալ, Գանատա, 1986, էջ 118:
- Յուշամատեան Ազգային Կեդրունական Վարժարանի (1866-1986) - Ն. Ռւզունեան (Ամբողիր), Մոնթրէալ, Տպ. Տիգրան Ա. Մանագեան, 1986, էջ 185:
- Արիանի Ակնարկէն - Արմենուհի Թէկրդեան: Խշուունի Գարագրեան Գրական Մատենաշար, թիւ 3: Խաթանպուլ, Մուրատ Օֆութ, 1986, էջ 214:
- Մի Պտոյտ Եւրոպայում - Լևոն Գ. Մինասեան (Ճամբրուգական Տպաւորութիւններ): Նոր Զուղա, Տպարան Մ. Ամենափրկիչ Վանքի, 1986, էջ 289:
- Հայրենասէրի Ցուշեր (Օրագրթ.) - Գառնիկ Պազարեան: Պ. Այրէս, 1970, էջ 195:
- Գրասեղանիս Թուղթերէն - Եղիշէ Մ. Վրդ. Մանճիկեան: Ֆրէզնօ, 1981, էջ 145:
- Օրագրութիւնս - Ազաւսի Գաղանճեան: Ֆրէզնօ, Գալիֆ., 1986, էջ 241:
- Տիրոջ Նուիրուած Կեանք մը - Ե. Ա. Թօրօ: Փաստինա, Գալիֆ., 1986, էջ 156:
- Սուրբ Հոգի - Ե. Ա. Թօրօ: Փաստինա, Գալիֆ., 1986, էջ 30:
- Սուրբ Հոգի - Հ. Ա. Թօրօ: Փաստինա, Գալիֆ., 1983, էջ 119:
- Հրաշապատում - Հրատ. Հայ Եկեղեցյարութեան Եկեղեցիներու Ընդհանուր Միութեան: Փաստատինա, Գալիֆ., 1983, էջ 119:
- Հաւատք առ Աստուած (Ինքնակենսազրութիւն) - Երուանդ Քէլլէճեան: Ֆրէզնօ, Գալիֆ., կլէնտէյլ, Մարտ Տպարան, 1986, էջ 75:
- Գալիֆ., կլէնտէյլ, Մարտ Տպարան, 1986, էջ 83:
- Գերազանց Գիտութիւն - Պ. Պ. Աճէմեան: Ֆրէզնօ, Գալիֆ., 1986, էջ 83:

ՍՈՀԱՅԻ ԳԱԼՈՎՅԱՆԱԿԱՆ  
Քարուղար Մատենադարանի



## Ս Ի Ո ՞ Յ

**ՏԵՇԿ ՆԻՒԹՈՅ 1986 ՏԵՐԻՈՅ**

### **Բ Ա Ն Ս Ո Ւ Բ Ո Կ Ա Ն . —**

- Ն. ԱՐՔ. ԾՈՎԱԿԱՆ. — Մատքես  
Վրդ. Զուզոյնցիի գանձերը  
եւ մեղեղիները 42  
Մանրապատում 102, 220

### **Բ Ա Ն Ս Ո Տ Ե Ղ Ծ Ո Կ Ա Ն . —**

- Մ. ԽԵԽԱՆ. — (բրգմ.) Երե (Քիվլինկ) 36  
Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ. — (բրգմ.) Զայլս  
Հարութի ուղեւորութիւնը 37, 97,  
167, 216

- Գ. ՃԱՐՏԱՐ. — Միմեօնեան հաւատեով 41  
Քառեակներ 101, 173, 219

- ԵԶՈՊ. — Անվերնազիր 171

### **Գ Ր Ա Խ Ո Ս Ո Կ Ա Ն . —**

- Գ. ՃԱՐՏԱՐ. — «Անմաշչելի Բարձունեց-  
ներ» եւ «Միզամած Հորիզոններ»  
(Հայկ Հ. Պողոսեանի)  
«Նախականի» (Յ. Օսականի) 128  
«Մժի Զօրաւարժ» (Գեղամ-Գեղակի) 195  
«Աւետարանի Պատգամներ» (Սիրո  
Արքաս. Մանուկեանի) 244  
«Անհանգույան Տորագիրներ»  
(Քորդմ. Փուրանեանի) 245

- Ն. ԱՐՔ. ԽՈՎԱԿԱՆ. — «La Chaine  
Arménienne sur l'Épitre de Jacques» 127

### **Խ Մ Բ Ո Գ Ր Ա Կ Ա Ն . —**

- Ե. — «Երուսաղեմի Տագնալը» 19  
ԹՈՐԴՈՄ ՊԱԼՏՐԻԱՐՔ. — «Բարեկար-  
գուրիւն Հայց. Ակեղեցւոյ» 27, 87,  
154, 206
- Տ. Տ. Վազգեն Ա. Հայրապետի Բարոզը 85

### **Կ Ր Ո Ն Ս Ո Կ Ա Ն . —**

- ՈՈՒԹԵՆ ՎՐԴ. ԾՈՎԱԿԱԿՄԵԱՆ. —  
Ամանորի պատզամ 33  
ԿԱՐԵՆ ՔՀՆՅ. ԿՑԱՆԵԱՆ. — «Կամի՞ս  
ողջ լինելը 95  
Արիուրիւն 96
- ԳԵՂԻՐԴ Ս. ՃԻՆԻՎԻՉԱՆ. — Հոգի մը  
փրկել 165  
Մեղբին տեսակարար կտոր 166  
Սուրբեր եւ Անշեցեալներ 214

### **Հ Ո Յ Ն Կ Ա Բ Ո Պ Ո Ղ Ն Ե Բ . —**

- Ն. ԱՐՔ. ԾՈՎԱԿԱՆ. — ԺԲ. - ԺԳ.  
Դաւեռու Հայ Նկարողներ 43,  
110, 178, 221

### **Մ Ո Տ Ե Ն Ս Ո Գ Ր Ա Կ Ա Ն . —**

- Ն. ԱՐՔ. ԾՈՎԱԿԱՆ. — Վարժ Մա-  
տոցի եւ Ազարանգեղոս 174, 230
- Պ Ա Տ Մ Ո Կ Ա Ն . —
- Ն. ԱՐՔ. ԾՈՎԱԿԱՆ. — Ժամանակա-  
գրուրիւն Կ. Պոլոյ Յովակիմ Պտր.ի 51  
Ոսկեգոր 114

- ՏԻԳՐԱՆ Ս. ՔԻՐԻԵԿԱՆ. — Մասնա-  
ւոր պատմագրուրիւն Ս. Նեան  
Վանուց Սեբաստիոյ 52, 116, 189, 235

### **ՑԻՍՈՒԻՆ ՏՈՐԻ Ա.Ռ.Ս.Զ. —**

- Մայր Արոռոյ Նուիրակ Տ. Գա-  
րեգին Արքաս. մեր մէջ 61  
Ման Ճօն Ե. Թագաւոր 61

Մահ Արամ Խաչատրւեանի	129	Կիերեղ ԵՊՍ. ԳԱԲԻԿԵԱՆ. — Տարե-	
Մահ Յարուբիւն Վրդ. Պարոնեանի	129	կան Տեղեկագիր Ս. Թարգմանչաց	
Քաջախական խլքումներ	129	Եւրուրդական Վարժարանի	130
Վախճանում Տ. Տ. Բաբկեն Արո-		Խճնակենսագրութիւն Սերովիկ Վրդ.	
ռակից Կարողիկոսի	197	Սամուելեանի	57, 123, 194
Նոր ձեռնադրութիւններ	197	Ամանորի Հանդէս Փառ. Վարժարանի	
Ս. Յակոբի Եերուն	246	Եւ Ընծայարանի	63
Նօրք եւ Եիօք	246	Ս. Սահմանոսի տօնը եւ ձեռնադրու-	
		թիւն Սարկաւագաց	67
<b>Ո. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԷՆ. —</b>		Տարեկան հանդիսութիւնն Ս. Թարգ-	
Յունուար — Մարտ Ամսուեայ լուրեր	66	մանչաց Երկրդ. Վարժարանի	141
Ապրիլ — Յունիոն	>	71-րդ Տարեկան Ապրիլեան Սդեռնի	142
Յուլիս — Սեպտ.	>	Ամենայն Հայոց Կարողիկոս Տ. Տ.	
Հոկտ. — Դեկտ.	>	Վազգեն Ա. ի Սննդեան Տարողը	2
		Ամենայն Հայոց Կարողիկոս Տ. Տ.	
		Վազգեն Ա. ի Զատկական Տարողը	78
<b>Տ Ի Ր Ա Ի Ն Ի Ւ Բ. —</b>		Ամեն. Ս. Պատրիարք Հօր ՄԱՆԵՍԻՆ	
Տ. Մատոսոց Վրդ. Բարիլուսեան	71	պատզամբ Բերդենեմի Ս. Այրեն	11
Սիմոն Սիմոնեան	143	Շնորհաւորական հեռազիրներ՝	
Արամ Հայկազ	143	յլուած Ս. Արուեն	14, 84
<b>Ո. Յ Լ Ե Ի Ա. Յ Լ Ք. —</b>		Շնորհաւորական զիր՝ Ամենայն Հայոց	
ՎԱԶԳԵՆ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ. — Եղի-		Վեհափառ Հայրապետն	15, 80
վարդը Վաւերական բանասենք և	24	Շնորհաւորական զիր՝ Մեծի Տանն	
ԳԱՐԵԳԻՆ Բ. ԿԱԹՈՂԻԿՈՍ. — Բան վասն		Կիլիլիոյ Կարողիկոսարանէն	16, 81
ինքնուրեան, արքուրեան եւ		Շնորհաւորական զիր՝ Քենըրըալրիփ	
միուրեան	5	Արեւապիսկոպոսն	17, 82
<b>ՄԱՐՏԻՐՈՍ ՄԻՒՆԱՍԻԱՆ (ԽԻԱՏ. .) . —</b>		Շնորհաւորական զիր՝ Ռուսաց Պիմեն	
Հրաշեայ Անառեանի նամակները		Պատրիարքն	17, 83
Վիեննայի Մխիրաւեաններին	47,	Շնորհաւորական զիր՝ Փօրբուկալի	
104, 183, 226		Օրբոսի Առաջնորդն	18
Գ. Ճ. — Համառօտ եւ բաղդատական		Շնորհաւորական զիր՝ Վասիկանէն	82
ակնարկ՝ մեր եւ Խոյր Եկեղեցի-		Բարեկապատական նուեներ	251
ներու Տօնացոյցերուն վրայ	54, 120,	Ցանկ՝ Կիւլպէնկեան Մատենադարանի	
191, 241		կողմէ սացուած գրեթե	72,
Գ. — Եկեղեցիներու միուրեան եօրն-		149, 201, 251	
եակից Երաւանդէմի մէջ	62		

## Բ Ո Վ Ա Ն Գ Ո Ւ Կ Ո Ւ Թ Ի Ւ Ն

031



### **ՓՈԽԱՆ ԽՄԲԱԳՐԱԿԱՆԻ**

— Բարեկարգութիւն Հայց, Եկեղեցւոյ

ԹՈՐԴՈՄ ՊԱՏՐԻԱՐՔ 206

### **ԿՐՈՆԱԿԱՆ**

— Սպարեւ եւ Շնչեցեալիեր

ԳԵՂՐԴ Ս. ՃԻՆԻՎԻԶԱՆ 214

### **ԲԱՆԱՍՏԵԴՅԱՆԱԿԱՆ**

— Զայլ Հարովի ուղիւորութիւնը

ԹՐՈՒ. Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ 216

— Քառեակներ

Գ. ՃԱՐՏԱՐ 219

### **ԲԱՆԱՍՏԻՐԱԿԱՆ**

— Մանրապտում

Ն. ԱՐԲ. ՇՈՎԱԿԱՆ 220

### **ՀԱՅ ՇԱԱՐՈՂՆԵՐ**

— Հայ Նկարովներ ԺԱ. - ԺԹ. Դաւեռու

Ն. ԱՐԲ. ՇՈՎԱԿԱՆ 221

### **Հրաշեայ Անառեանի Նամակներից Վիճակայի**

Մխիթարեաններին

Հրատ. ՄՈՐՏԻՐՈՍ ՄԻՆԱՍԵԱՆ 226

### **ՄԱՏԵՆԱԿՐՈԱԿԱՆ**

— Վարք Մահսոցի եւ Ազարանգելոս

Ն. ԱՐԲ. ՇՈՎԱԿԱՆ 230

### **ՊԱՏՄԱԿԱՆ**

— Մասնաւոր պատմագրութիւն

ՏԻԳՐԱՆ Ս. ՔԻՐԻՇԵԱՆ 235

Ս. Նօսն վանուց Սեբաստիոյ

Գ. Ճ. ՃԱՐՏԱՐ 241

Համառօս եւ բաղդատական ակնարկ մեր եւ  
բայ Եկեղեցիներու Տօնացոյցերուն վրայ

ՏԻԳՐԱՆ Ս. ՔԻՐԻՇԵԱՆ 244

### **ԴՐԱԽՈՍԱԿԱՆ**

— «Էկետարանի Պատգամներ»

Գ. ՃԱՐՏԱՐ 244

— «Անհանգրուան Տարագիրներ»

» » 245

### **ԹԻՍՈՒՆ ՑՈՐԻ ԱԽԱԶ**

— Ս. Յսկոբի Ենրուն

» » 246

— Նօրդ եւ Եիրէ

» » 246

### **Բարեգուտական Ըուերներ**

» » 247

### **Ա. ՅԱԿՈՊԻ ՆԵՐԱՒԵՆ**

— Հեռագիր

» » 248

— Եկեղեցական - Բնամական

» » 248

Պատօնական

» » 250

Ցանկ՝ Կիւլութեան Մատենադարանի կողմէ սացուած գրեւու

» » 251

Ցանկ Եփութ 1986 տարւոյ

» » 254